Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository

Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) **license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format
Adapt — remix, transform, and build upon the material

919

44
Z-59

1890

79

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ — 23 Փետրուար 1890

Համար 76

44
Z-59
495

ՎԱՒԵՐԱԳԻՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԶՈՒԹԵԱՆ

Զ «Հիմնական Նոր Եղանակ Ֆռանսերէն Շարադրութեան» *յօրինեալն ի Պր. Ց. Թ. Հինդլեանէ եւ բաժանեալ յերիս մասունս, մանր 'ի քնին առեալ, պիտանի գտաք վասն Ազգային վարժարանաց։*

Ի Դիմաց Ուսումն. Խորհրդոյ

(Կնիք)

Ատենադպիր — ՏՐԴԱՏ ՏԱՏԵԱՆ

Ատենապետ — Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆ

44
Z-59

44
Z-59

113350-ԱՀ

32034-67

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Գործիս Բ. Տպագրութեան առթիւ, ամէն բանէ առաջ պարտ կը համարիմ ներողութիւն խնդրել Մեծայարգ արուեստակիցներէս՝ սոյն տպագրութեան յապաղման համար։ Ու գործիս խոնարհ հեղինակը վստահ է թէ այդ ներողութիւն պիտի շնորհուի իրեն՝ եթէ ի նկատի առնուի թէ այս յապաղման ամենէն գլխաւոր շարժառիթը ուրիշ բան չէ եղած բայց եթէ ներկայ երկասիրութիւնը, նոր տպագրութեան առթիւ, օտար լեզուներու ուսուցման պատկանող մանկավարժական ամենէն նոր պահանջմանց համաձայն վիճակի մը մէջ դնելու ջանքը։ Իրիւ թէ այդ մտօք ըրած ուսումնասիրութիւններս ու ճիգերս բոլորովին ապարդիւն եղած չըլլային։

Հիմա, եթէ ներուի ինձ մէկ քանի տեղեկութիւններ տալ գործիս ուղղութեան մասին, պիտի համարձակիմ Մեծայարգ արուեստակիցներուս նկատառութեան յանձնել թէ՝

1. Ներկայ երկասիրութիւնը կը բաղկանայ վեց որոշ մասերէ. Ա. Բերականութիւն, Բ. Հրահանգ, Գ. Բառագիտական վարժութիւններ, Դ. Լեզուի վարժութիւններ, Ե. Ցատկաբանութիւններ, Զ. Շարադրութիւն։

2. Ինչպէս գործիս Ա. Տարւոյն, նոյնպէս եւ այս Բ. Տարւոյն մէջ հիմ բռնած եմ Բայլը, իրօք հիմը լեզուական շէնքին, Գերմանացւոց Յայդվօդդը, «Բնական մեթոտին ճշմարիտ առանցքը», ինչպէս կը կոչէ Կուէն։

3. Նախանձախնդիր՝ իր նուազագոյն սահմանին վերածելու կանոններու Թիւը, առանց սակայն պէտք եղածը չյապաւելու, չեմ նշանակած այն կանոնները՝ որ կը բղխին ուրիշներէ եւ զորս աշակերտը կրնայ ինքը գտնել՝ ուսուցչին Թելադրութեամբ։ Ամէն անգամ որ կարելի է — եւ յաճախ կարելի է — քերականութիւնը գործի մը պէտք է ըլլայ ուսուցչին ձեռքը՝ տղուն խորհրդածելու կարողութիւնը Թեքելու սրելու։ Կանոնին իմաստասիրութիւնը ընել տալ օգտակար է՝ Թէ բուն կանոնին ուսման եւ Թէ մտամարզութեան տեսակէտով։

Ամէն անգամ որ հակասութիւններու կամ տարբեր մեկնութիւններու հանդիպած եմ զանազան քերականութիւններու մէջ, հետեւած եմ միանգամայն ամենէն աւելի նոր եղողներուն եւ հեղինակութիւն վայելողներուն (Բլէտա, Տա Բօսդա, Տէշանէլ, եւայլն), Թէեւ, հակառակ ջերմ վախճաքիս, չեմ համարձակած աւանդել կանոններու շատ արմատական այն մեկ-

(52330-Ա.Հ.)

նութիւնները՝ որոնք, ինչքան ալ համաձայն ըլլան տրամաբանութեան եւ լեզուաքննութեան նորագոյն գիւտերուն, եւ այս մեծ առաւելութենից միացնեն պարզ ըլլալու թանկագին առաւելութիւնը, ընդհանրապէս ընդունուածները չըլլալով տակաւին՝ իրր ըղձանք (desiderata) կարելի է նկատել զանոնք առ այժմ։ — Վերջապէս, ի հարկին դիմած եմ նաեւ ֆրանսացի հեղինակութենից՝ իրենց կարծիքը առնելու համար քերականական ինչ ինչ խնդրոց վրայ։

4. Հրահանգներու ընտրութեան մեծ հոգ տարած եմ։ Զանազած եմ որ՝ 1. Անձն անգամ որ կարելի եղած է, տրուած կանոններուն կիրառութիւնը ներկայացնեն առաւել կամ նուազ, 2. Գործնական եւ կրկիչ դրոշմ մը կրեն, 3. Թարգմանութեան մեծ դժուարութիւններ չներկայացնեն։ — Շատ անգամ, հրահանգին կցած եմ նոյն նիւթին վերաբերող ընթերցուած մը՝ դասարանին մէջ կարդացուելու համար։

5. Մեծ բաժին տուած եմ բառագիտական եւ լեզուի վարժութիւններու։ Լեզուն կը սովրուի մանաւանդ ականջով. այս ճշմարտութիւնը երբեմն ալ կրկնուի՝ նորէն քիչ է. ուսուցիչը խօսելու է եւ խօսեցնելու է աշակերտը, եթէ կ'ուզէ շօշափելի արդիւնքներ ձեռք ձգել՝ համեմատաբար սուղ ժամանակի մէջ։ Գրքին մէջ այս մտօք գրուած վարժութիւնները իրր թելադրութիւն միայն արժէք մը կրնան ունենալ։ Ուսուցիչը այդ եւ անոնց նման միջոցներ գործածելու է տղոց ականջը լեցնելու եւ լեզուն բանալու համար. այս է մայրական մեթոտը(*)։

6. Զանազիր՝ կարելի եղածին չափ համակերպուն ոգի մը դրոշմելու գործիս, բոլոր վարժութեանց մէջ աղերս մը ուզած եմ պահել։ Այս տեսակէտն առաջնորդած է զիս նաեւ շարադրութենից նիւթերու ընտրութեան մէջ, որոնք մօտէն կամ հեռուէն կը շօշափեն միշտ հրահանգին նիւթը։

Ահա ներկայ գործիս կազմակերպութիւնը։ Ո՛ր աստիճան գոհացուցիչ է այն եւ ինչքան յաջողուած. պիտի փափաքէի զայդ իմանալ Մեծայարգ արուեստակիցներէս։ Սա միայն ճշմարիտ է թէ՝ Հայ ուսանողին օգուտը, այն ամենէն ընդարձակ առմամբ՝ զոր այս բառը կրնայ ունենալ դպրոցական աշխարհին մէջ, ունեցած եմ ինձ առաջնորդ գործիս պատրաստութեան մէջ, եւ մարդոց ամենէն երջանիկը պիտի նկատէի ինքզինքս՝ եթէ այդ փափաքիս ու առաջադրութեանս մէջ բոլորովին չյաջողուած չըլլայս գիտնայի։

Ե. Թ. Հ.

(*) «Լեզուի վարժութեան» համար յանձնարարելի են Հէօլթըլի (Վիէննա) հրատարակած պատկերներու հաւաքածոյն (տարւոյն չորս եղանակները, ագարակ, անտառ, լեռ, խաղաք)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ

ՖՐԱՆՍԵՐԷՆ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

Բ. ՏԱՐԻ

ՆԱԽԱՇԱՒԻՂ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Երբ կ'ըսենք La terre tourne autour du soleil, *գաղափար մը կը յայտնենք, նախադասութիւն* (proposition[1]) *մը կ'արտայայտենք։ Այս նախադասութիւնը խօսք* (phrase) *մըն է։*

Վերի նախադասութեան յայտնած գաղափարը բացարձակ է, անկախ՝ խօսքին ուրիշ ո՛եւ է մէկ մասէն որ սկսած ըլլայ mais, car, parce que, quoique(2) *եւայլն*

(1) *Մի շփոթէք* proposition *բառը* prépositon (նախադրութիւն) *բառին հետ։* — (2) *Այս եւ ասոնց նման բառերով (յայտնի դրուած կամ լռելեայն իմացուած) կապուած նախադասութիւնները կը կոչուին համակարգեալ նախադասութիւն* (proposition coordonnée). Nous ne haïssons pas seulement les méchants parce qu'ils nous nuisent, mais parce qu'ils sont méchants. *կամ թէ* L'arbre tient bon, le roseau plie; le vent redouble ses efforts *խօսքերը համակարգեալ նախադասութիւններէ կազմուած են։*

բառերով։ Այս տեսակ նախադասութիւն մը կը կոչուի բացարձակ կամ անկախ (proposition absolue ou indépendante)։

Երբ կ'ըսենք Pendant que nous le cherchions par la route qu'il avait suivie en sortant, il était rentré à la maison par un autre chemin, զանազան գաղափարներ կը յայտնենք, զանազան նախադասութիւններ կ'արտայայտենք, որոնք մէկ խօսքի մէջ ամփոփուած են։ Ընդհանուր կերպով խօսելով, խօսքի մը մէջ այնքան նախադասութիւն կայ՝ որքան դիմաւոր բայ կը գտնուի։ Այս զանազան նախադասութիւններուն մէջէն Il était rentré à la maison par un autre chemin միւս նախադասութիւններուն հետ բաղդատմամբ ամենէն կարեւոր, գլխաւոր գաղափարը կը յայտնէ. գլխաւոր նախադասութիւն (proposition principale) մըն է։

Սա խօսքերուն մէջ՝ Je souhaite que vous veniez. — Nous voulons que vous étudiiez — que vous veniez, que vous étudiiez նախադասութիւնները կ'ամբողջացնեն Je souhaite, nous voulons նախադասութիւններուն իմաստը։ Ստորադաս նախադասութիւններ (proposition subordonnée) են։ Ստորադաս նախադասութիւնները կ'սկսին que, si, comme, lorsque, quand, quoique, ainsi que, եւայլն բառերէն մէկովը։

L'homme, qui n'a pourtant que peu d'années à vivre, abrège souvent son existence par des excès խօսքին մէջ՝ qui n'a pourtant que peu d'années à vivre ստորադաս նախադասութիւնը որ ուրիշ նախադասութեան մը մէջ մտած է կը կոչուի միջանկեալ նախադասութիւն (proposition incidente)։

L'homme indifférent est souvent aussi coupable que le méchant խօսքին մէջ երկրորդ նախադասութիւնն

անկատար է. պէտք էր ըսել que le méchant est coupable։ Այս նախադասութիւնը կը կոչուի զեղչեալ (proposition elliptique)։

Վերջապէս, կրնայ պատահիլ որ ստորադաս նախադասութեան մը բայը անեղեւոյթ կամ ընդունելութիւն դրուած ըլլայ։ Այդ տեսակ նախադասութիւնները կը կոչուին proposition infinitive, proposition participe։

Անոնք նախադասութիւն կը բաղկանայ երեք մասերէ (terme). ենթակայ (sujet), բայ (verbe), ստորոգեալ (attribut)։

Նախադասութեան մը ենթակայն այն էակը կամ իրն է որուն կը վերաբերի յատկութիւն մը, կամ որ կը կատարէ գործողութիւն մը։

Բայը այն բառն է որ կը ցուցնէ խօսքի նիւթ եղող էակներուն կամ իրերուն գործողութիւնները կամ վիճակը։

Ստորոգեալն այն բառն է որ ենթակային յատկութիւնը, յ'նչպէս ըլլալը կը ցուցնէ։

L'homme est mortel. — Les hommes sont mortels խօսքերուն մէջ ենթակայն՝ որ միայն մէկ բառէ կը բաղկանայ՝ կը կոչուի պարզ (sujet simple)։

Le lion et le tigre sont féroces խօսքին մէջ, ենթակայն՝ որ մէկէ աւելի բառերէ կը բաղկանայ՝ կը կոչուի բաղադրեալ (composé)։

Le cheval de mon oncle est malade խօսքին մէջ, ենթակայն՝ որ իր հետ ունի նդիր՝ կը կոչուի բազմամասն (complexe)։

Տրամաբանական լուծման մէջ այնպէս կ'ընդունուի թէ ամեն բայ կազմուած է être բայէն եւ ստորոգելիէ մը։ Այսպէս, je mange կը նշանակէ je suis mangeant։ Այս պատճառաւ être բայէն զատ, միացեալ բոլոր բայերը կը կոչուին ստորոգելի բայ (verbe attributif)։

Եղթակային պէս, ստորոգելին ալ կը կոչուի պարզ, երբ միայն մէկ բառէ կազմուած է, բաղադրեալ՝ երբ մէկէ աւելի բառերէ կազմուած է, բազմանասն՝ երբ հետը խնդիր ունի։

ԿԻՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Կէտը (point [.]) *կը դրուի խօսքի մը վերջը, ցուցնելու համար թէ անոր իմաստն ամբողջ է։ — Կարդալու ատեն, կէտէն վերջ պէտք է բաւական երկար դադար մ'ընել։*

Ստորակէտը (virgule [,]) *կը դործածուի՝ 1° Նախադասութեան մը կամ խօսքի մը նման մասերը զատելու համար (եղթակայ, բայ, ստորոգելի, խնդիր). 2° Միջանկեալ նախադասութիւնները զլխաւորէն զատելու համար. 3° Շատ երկար չեզոդ անկախ նախադասութիւնները զատելու համար.* — On naît, on vit, on meurt. *4° Կոչական բառերէ* (mots mis en apostrophe) *վերջ։* Voulez-vous, *mes amis*, qu'on dise du bien de vous? n'en dites pas. *5° Ստորադաս նախադասութենէ մը վերջ, որ անհրաժեշտ չէ խօսքին իմաստին.* Nous les estimons, parce qu'ils sont bons. — *6° Լռելեայն իմացուած բայի մը տեղ.* Celui qui rend un service doit l'oublier; celui qui le reçoit, s'en souvenir. — *Ստորակէտը սովորաբար կարճ դադար մը կը ցուցնէ։*

Կէտ–ստորակէտը (point-virgule [;]) *կը դրուի խօսքի մը զլխաւոր մասերուն մէջտեղ, երբ այդ մասերն ստորաբաժնուած են ստորակէտերով։* Parler beaucoup et bien, c'est le talent du bel esprit; parler peu et

bien, c'est le caractère du sage; parler beaucoup et mal, c'est le défaut du sot. — *Կէտ–ստորակէտը ստորակէտէն աւելի եւ կէտէն նուազ երկար դադար մը կը ցուցնէ։*

Երկու–կէտը (deux points [:]) *նշան մըն է որ կը դրուի՝ 1°. Երբ մասերը պիտի թուենք.* Nous avons cinq sens: l'ouïe, l'odorat, le goût, la vue, le toucher. *2°. Երբ մէկուն խօսքը մէջ պիտի բերենք.* Archimède disait: Donnez-moi un point d'appui et je soulèverai la terre. *3°. Նախադասութենէ մ'առաջ որ առջի նախադասութեան իմաստը կ'ընդարձակէ.* Laissez dire les sots: le savoir a son prix. — *Երկու–կէտը ստորակէտին պէս կարճ դադար մը կը ցուցնէ։*

Դալով հարցման կէտին (point d'interrogation [?]), *զարմացման կէտին* (point d'exclamation [!]), *կախման կէտին* (points de suspension [...]), *գիծին* (tiret [—]), *չակերտին* (guillemets [« . . . »]) *եւ փակագիծին* (parenthèse [( )]), *ասոնցմէ առաջինը կը գործածուի հայերէն հարցման նշանին (՞) եւ երկրորդը՝ ետևարին (՝) տեղ*[1], *իսկ միւսները համանման են հայերէնին թէ ձեւի եւ թէ գործածութեան մասին։*

---

(1) Դիտելի է թէ ? եւ ! նշանները խօսքին վերջը կը դրուին։

I. Ա.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը

ԱՆՈՐՈՇ ՅՕԴ

1. **Սահմանական ներկան** (présent de l'indicatif) *կը գործածուի* 1°. *բացատրելու համար գործողութիւն մը որ կը կատարուի հոսուած պահուն, եւ կամ ամէն ժամանակի մէջ ճշմարիտ է։* 2°. *երբեմն ալ ապառնիի կամ անցեալի տեղ. օրինակի համար,* Attendez-moi, je *reviens* à l'instant *փոխանակ* je *reviendrai*, *ինչպէս որ հայերէն ալ նոյն պարագային կ'ըսենք կեցիր, հիմա կուգամ.* — Hier, en revenant de la gare, je vois sur le quai mon ami Laurent, vous jugez de ma joie, *փոխանակ* je vis *կամ* j'ai vu*։*

Դիտողութիւն. — *Պատմութիւն մը պատմուած ատեն, շատ անգամ անցեալի տեղ ներկայ կը գործածեն, որով ունկնդիրը կարծես հանդիսատես կ'ըլլայ պատմուած տեսարանին։*

ՀՐԱՀԱՆԳ

ՊՂՏԻԿ ԱՅԾԱՐԱԾԸ

Պղտիկ մանչ մը իր այծը մարգագետնի մը մէջ կը ճարակեցնէր։ Պտղալից (chargé de fruits) *կեռասենի մը կը նչմարէ. փորձութիւնը մեծ է. կը մօտենայ* (s'approcher de . . .) *կեռասենիին, վրան* (y) *կը մագլցի եւ գրպանները կեռասներով կը լեցնէ* (remplir de . . .)։

Այծը, որ մինակ մնացած էր(1)*, պարտէզ մը կը մանէ, ծաղիկները կը ճարակէ, բանջարեղէնները կ'եղծանէ։*

Տղան՝ տեսնելով այծին պատճառած վնասը՝ (dégât) *չուտով կ'իջնէ ծառէն եւ կը վանտէ խեղճ անասունը՝ զայն նախատելով եւ ծեծելով*(2)*։*

Իր հայրն ամէն բան տեսած էր. դէպի նա յառաջացաւ եւ ըսաւ անոր. «Ձեր երկուքէն ո՞րը արժանի է(3) *պատժոյ. այծը՝ որ ըրածը չգիտէ թէ* (ou) *դու*(4) *որ գիտես* (connaître) *պարտականութիւնդ։»*

Ի՞նչ կը կարծէք որ տղան պատասխանեց։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Վերի հրահանգը վերածեցէք անցեալի։ Բազդատեցէք։

Բ. Կեռասենիին կը մօտենայ։ Կեռասենի գոյականին տեղ յարմար անձնական դերանուն մը դրէք։

Գ. Սա բայերուն Սահմ. ներկան խոնարհեցէք. faire, paître, apercevoir, remplir, s'avancer, voir, descendre, injurier, battre, dire, savoir, connaître*։ Սահմ. ներկայի յոգնակի երեք դէմքերը ո՞ր ժամանակէն եւ ի՛նչպէս կը կազմուին։*

---

(1) Rester չէզոք բայը հոս être-ով պէտք է խոնարհուի, քանի որ վիճակ (état) կը ցուցնէ։ (2) Իւրաքանչիւր բայի առջեւ պէտք է կրկնել դերանուն խնդիրը՝ պարզ ժամանակներու մէջ։ (3) Արժանի ըլլալ չէզոք բայ է. mériter ներգործական բայ է. ուստի պէտք է բնութեան խնդիրը անդի խնդիրի փոխել։ (4) Գիտենք թէ je, tu, il, ils դերանուններուն տեղ պէտք է գործածել moi, toi, lui, eux 1°. երբ իրենցմէ վերջ բայ չունին. 2°. երբ իրենց բայէն բաժնուած են յարաբերական դերանունով, même, seul, aussi, եւայլն բառերով։

Դ. Ըսէք ինչ որ գիտէք Աներեւոյթի մէջ ger, cer *եւ* ître *վերջաւորող բայերուն վրայ:*

Ե. Որո՞նք են վերի հատուածին մէջ պարունակուած չէզոք եւ փոխադարձ բայերը: Ի՞նչ գիտէք չէզոք եւ փոխադարձ բայերու խոնարհումին վրայ:

Զ. Հետեւեալ ասացուածներուն վարժուիլ: Հարցումներուն պատասխանել ամբողջ նախադասութիւններով:

Celui qui n'est pas avancé en âge est *jeune*. Ce mot a pour dérivés *jeunet* (féminin?), *jeunesse*, etc. *Être à jeun*, c'est n'avoir pas mangé depuis le matin. Quels sont les animaux qui paissent? Qu'est-ce qu'ils paissent? Comment appelle-t-on celui qui fait paître le troupeau? Quel nom donne-t-on aux animaux herbivores, dont l'estomac a quatre poches? Citez-en quelques-uns. *Où la chèvre est attachée, il faut qu'elle broute* est un proverbe signifiant: «il faut accepter sa situation». Qu'est-ce que la chèvre? Comment est sa barbe? Qu'est-ce qu'elle nous donne? Qu'est-ce qu'on fait avec son lait? Qu'est-ce que le chevreau? Qu'est-ce qu'on fait avec sa peau? Qu'est-ce que le bouc? Qu'est-ce que le cerisier? Connaissez-vous un fruit qui ressemble beaucoup à la cerise? Est-ce qu'on mange la cerise avec la queue et le noyau? Avec la cerise on fait du *kirsch*. Citez tous les arbres fruitiers que vous connaissez. — Qu'est-ce que vous faites quand je vous dis: Approchez-vous. Approchez du tableau. Approchez cette chaise. Éloignez-vous de la table. Éloignez ce bouquet, son odeur me fait mal à la tête? La liane est une plante grimpante. — La poche est une sorte de petit sac cousu à un vêtement et dans lequel on met ce qu'on veut avoir toujours sur soi. — On *mérite* par ses actions; on est *digne* par ses qualités.

Է. Խմբագրութեան Նիւթ. — **Le poirier et le cerisier.** *Ressemblances:* arbres fruitiers de plein vent, — fleurs avant les feuilles, — feuilles caduques, — bois de service. — *Différences.* L'un fruit à pépins, l'autre à noyau, — l'un à écorce rugueuse, l'autre à écorce lisse, — l'un à feuilles lisses et brillantes, l'autre à feuilles rudes et ternes. — Le fruit du premier est sucré, le fruit du second est plutôt acidule. — L'un sert à faire du cidre, l'autre du kirsch.

II. Բ.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ԱՆՈՐՈՇ ՅՕԴ

Բ. Սահմ. Անկատար (Imparfait de l'indic.) *գործածութեան մասին՝ մէկ պարագայի մէջ երբեմն կը սխալին աշակերտները, այն է՝* si *շաղկապին հետ գործածուած ատեն, թէականի տեղ: Այսպէս, փոխանակ ըսելու* si tu *étais* plus studieux, tu travaillerais davantage, *կ'ըսեն* si tu «serais» plus studieux *եւայլն. ինչ որ անհեթեթ սխալ մըն է: Ուրեմն՝*

Si *շաղկապին հետ պէտք է գործածել Սահմ. Անկատար փոխանակ թէականի: — Բայց եթէ* si *նշանակէ թէ, պէտք է թէական գործածել. Օր.* Je ne savais pas *s*'il partirait.

Այս առթիւ, սա ալ պէտք է գիտել թէ՝ երբ խօսքի մը մէկ անդամին մէջ si-ով Անկատար գործածուած է, միւս անդամին մէջ պէտք է գործածել թէական ներկայ. թէեւ հայերէնի մէջ այս վերջին ժամանակը Անկատար կը դրուի երբեմն, բայց իմաստը թէական է դարձեալ։

* * *

3. Ֆրանսերէնի մէջ ամէն գոյական, որոշեալ ըլլայ թէ անորոշ, միշտ յօդով կը գործածուի, ի բաց առեալ մէկ երկու պարագաներու մէջ՝ զորս պիտի նշանակենք։ Որոշեալ իմաստով գործածուած գոյականները կ'ուզեն որոշիչ յօդ (եթէ որոշիչ ածականով գործածուած չեն), անորոշ իմաստով գործածուած գոյականները կ'ուզեն անորոշ յօդ։ Նախ խօսինք անորոշ յօդին վրայ։

Արդէն սորված ենք թէ անորոշ իմաստով գործածուած գոյականներուն առջեւ կը դնեն du (եզակի արական անուններու առջեւ), de la (եզակի իգական), de l' (ձայնաւորով կամ անձայն h ով սկսող), des (յոգնակի)։

Պէտք չէ շփոթել du, de la, de l', des որոց մէջ de նախադրութիւնը միացած է le, la, l', les որոշիչ յօդին, du, de la, de l', des անորոշ յօդին (article partitif indéfini) հետ։ Այսպէս, երբ կ'ըսեմ La couleur *du* lait est blanche, հոս du-ն անորոշ յօդ չէ, այլ le lait որոշեալ գոյականին քով դրուած է de նախադրութիւնը՝ կապելու համար իր բայատկացուցիչը (déterminatif) կապելու համար իր բառին (յատկացեալին) հետ։ (Գիտենք թէ de նախդիրը le յօդին հետ ամփոփուելով կ'ըլլայ du)։ Մինչդեռ երբ ըսեմ j'ai bu *du* lait, հոս du անորոշ յօդ է. կամ, այսինքն՝ «կաթ» ըսուած հեղուկէն մաս մը խմեցի։ Նոյնպէս, երբ ըսեմ j'ai donné *du* pain à *des* mendiants, թէ՛ du եւ թէ des անորոշ յօդ են։

ՀՐԱՀԱՆԳ.

ՀԱՒԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԵՆ

Հաւը մեզ կուտայ միս եւ հաւկիթ(1)։ Եթէ հաւերը լաւ չխնամենք՝ շատ չեն ածեր։ Այս կենդանիները կ'ուտեն ցորեն, հաճար, եգիպտացորեն, վարսակ։ Մէկ հաւը կրնայ տալ մէկ տարուան մէջ (par année) յիսունէն ութսուն (de 50 à 80. գիրով գրել այս թիւերը) հաւկիթ։ Չորրորդ տարիէն սկսեալ (à partir de . . .) հաւկիթներուն թիւը կը նուազի, եւ իններորդ տարին հաւը կ'ածէ տասը հաւկիթ։ Շատ պարարտ հաւերը քիչ կ'ածեն։ Ամէն մարդ (chacun) գիտէ թէ հաւկիթները շատ սննդարար եւ շատ առողջարար սնունդ մը կը կազմեն։ Հաւկիթները կը մտնեն նաեւ ջրդեղներու բաղադրութեան մէջ։ Հաւերու փետուրներով երեսի բարձ(2) կը շինեն։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Հետեւեալ բառերը շարադասելով նախադասութիւններ կազմել՝ բայերուն մէկը միշտ թէական ներկայ դնելով. — Կէտերուն տեղ անորոշ յօդ դնել. Je . . . œufs donner te, si tu être malade. — La poule pondre beaucoup, si la nous soigner. — Tu manger . . . pain, si tu avoir faim. — Ces poules ne pas être malades, si nous soigner les. — Vous pouvoir vendre nous . . . lait ou . . . crème, si vous avoir en.

---

(1) Դիտելի է թէ հաւկիթ բառը յոգնակի իմաստով գործածուած է, թէեւ ձեւով ըլլայ եզակի։ (2) Դիտելի է թէ բարձ բառը յոգնակի իմաստով գործածուած է, թէեւ ձեւով ըլլայ եզակի։

ZUUU-Арм ССР

Բ. Հետեւեալ բայերը Սահմ. Անկատար խոնարհել, manger, pondre, pouvoir, savoir, faire. — Ո՞ր ժամանակէն եւ ի՞նչպէս կը կազմուի Սահմ. Անկատարը ։

Գ. Ո՞ր բառերուն ծայրի f ը չարտասանուիր ։ Neuf (ինը) բառին f ը ե՞րբ չարտասանուիր ։ Ե՞րբ v ի պէս կը հնչուի ։ — Դեղագիրներու մէջ f. s. a. տառերը լատինական երեք բառերու սկզբնատառերն են եւ կը նշանակեն արուեստին պահանջումներուն, որոնցմէ համաձայն շինեցէք ։ — Ե՞րբ s գիրը z ի ձայն կը հանէ ։ Բացառութիւններ ։ Ո՞ր բառերուն մէջ z ի ձայն կը հանէ թէեւ երկու ձայնաւորներու մէջտեղ չգտնուի ։ Ո՞ր բառերուն ծայրի s ը կը կարդացուի ։ Manges-en la moitié. — Touches-y. Այս բայերուն ծայրը գտնուող s ը ի՞նչպէս կը բացատրէք ։ — Մէկ երկու համառօտագրութիւններ . S. E. (Son Eminence կամ Son Excellence). S. M. (Sa Majesté). s. v. p. (s'il vous plaît). s. /c. (son compte). s. o. (sauf omission). s. e. (sauf erreur).

Դ. **Ոճաբանութիւններ** (idiotismes). Il gagne cinq francs *par* jour. Qu'est-ce que vous gagnez *par* semaine? Combien de mètres pouvez-vous marcher *par* heure? — Je resterai de quatre *à*(1) six heures. — Cela vaut de quatre *à*(2) cinq francs. — Achetez-moi sept *à* huit mètres de ruban. — Je gagnerai trois francs *par* jour *à partir du* mois prochain. — *A partir d'*aujourd'hui, je pourvoirai à tous vos besoins.

Ե. Où perchent (juchent) les poules? Où est-ce qu'elles pondent? Où pondent les oiseaux? Où est-ce qu'on met les oiseaux qu'on garde pour l'agrément? Où vivent les chevaux? les bœufs? les moutons? les volailles? Où sont élevées les abeilles? Où sont logés les vers à soie? (**magnanerie**). — Où est-ce qu'on enferme les animaux féroces? (**ménagerie**). — Citez tous les gallinacés que vous connaissez. — *Cela vous donne la chair de poule* signifie: Cela vous donne le frisson. — *C'est une poule mouillée* signifie: C'est un homme sans courage, sans résolution.

(1) Ոչ յաջորդական թիւերու մէջտեղ à կը դրուի սովորաբար։
(2) Յաջորդական թիւերու մէջ ալ à կը գործածուի սովորաբար, եթէ վերջի թիւէն ետքը դրուած գոյականը կրնայ կոտորակներու բաժնուիլ։

Զ. **Խմբագրութեան նիւթ.** — **L'oiseau et le poisson.** Vertébrés, — ovipares, — membres analogues: ailes, nageoires, queue. — *L'oiseau*: Vit (où?), respire (par quoi?), — il est couvert (de quoi?), — a le sang (chaud ou froid?), — il chante. — *Le poisson*: Vit (où?), respire (par quoi?), — couvert (de quoi?), — son sang est (chaud ou froid?). — Le poisson est muet.

III. Գ.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ԱՆՈՐՈՇ ՅՕԴ (*վերջ*).

Ա. *Անցեալ որոշեալը* (passé défini) *կը գործածուի բացատրելու համար գործողութիւն մը որ կատարուած է որոշ ժամանակի մը մէջ եւ բոլորովին անցած այն միջոցին որ կը խօսինք.* Je partis hier, la semaine dernière, le mois passé *եւայլն ։*

Դիտ. — Անցեալ որոշեալը շատ կը գործածուի պատմութիւն մը գրուցուած ատեն. բայց պէտք չէ ծայրայեղութեան մէջ իյնալ։

5. Անցեալ անորոշը (passé indéfini) անցած գործողութիւն մը կը բացատրէ, ժամանակը բոլորովին անցած ըլլայ թէ ոչ, փոյթ չէ։

Անցեալ անորոշը կրնայ գործածուիլ նաեւ շատ մօտաւոր ապառնիի մը տեղ. Attendez-moi, j'ai bientôt fini. Սպասէ, լմնցայ (այսինքն՝ մէկ պահէն կ'աւարտեմ)։

* * *

6. Երբ անորոշ–մասնական իմաստով գործածուած գոյականէն առաջ ածական մը գտնուի, կամ երբ այդ գոյականը բացասական բայի մը սեռի խնդիրն ըլլայ, իբր անորոշ յօդ de կը դրուի, փոխանակ du, de la, de l', desի։ Օրինակ. J'ai *de* bon papier. — Vous n'aurez pas *de* fruits.

Դիտ. — Անորոշ յօդով գործածուած գոյականէն վերջ եկող ընդունելութիւն անցեալէն առաջ, նոյնպէս անորոշ–մասնական մտքով գործածուած գոյականի մը տեղ բռնող en դերանունէն վերջ դրուած ածականէն կամ ընդ. անցեալէն առաջ de կը դրուի։ Il y a eu des fruits *de* perdus; j'en ai trouvé *de* beaux.

7. Երբ անորոշ գոյականէն առաջ դրուած ածականը գոյականին հետ տեսակ մը բարդ գոյական կը կազմէ, նոյնպէս, երբ անորոշ գոյականը իր հետ խընդիր մ'ունի, du, de la, de l', des կը դրուի։ J'ai mangé *des* petits pois. — Il n'a pas mangé *des* fruits qu'il avait cueillis.

Դիտ. — Երբեմն կը պատահի որ բացասական բայը՝ զեղչուած հաստատական նախադասութեան մը բային

տեղը կը բռնէ. այն ատեն ընդհանրապէս du, de la, de l', des կը գործածեն։ Je *n'*ai *pas* reçu *de* l'argent pour le gaspiller (այս խօսքը կը նշանակէ դրամ ընդունեցայ, բայց մսխելու համար դրամ չընդունեցայ. չնշանակեր «դրամ չընդունեցայ»։

8. Քանակական մակբայները (adverbe de quantité) կամ այն իմաստով գործածուած բառերն իրենց գոյականէն առաջ de կ'ուզեն. beaucoup *de* vin, un verre *de* vin. — Bien քանակական մակբայէն վերջ՝ բացառաբար՝ յօդով de կը դրուի. bien *du* vin.

9. Երբ բայ մը իր անորոշ խնդիրը deով ուզէ, այն ատեն անորոշ յօդը կը զեղչուի. Il se passe *de* vin. — Il s'était couvert *de* boue (փոխանակ ըսելու il se passe de du vin, il était couvert de de la boue).

10. Sansով գործածուած բայերը իրենց անորոշ խնդիրէն առաջ ընդհանրապէս առանց յօդի de կ'ուզեն երբ ժխտական նախադասութեան մը մէջ չգտնուին. իսկ եթէ ժխտական նախադասութեան մը մէջ գտնուին՝ deէն ետքը յօդ ալ կը դրուի։ Il *ne* peut parler sans faire des fautes. — Il peut parler sans faire de fautes.

———

ՀՐԱՀԱՆԳ

ՏՂԱՔ, ԳԹԱՍԻՐՏ ԵՂԷՔ

Կէս օրուան պըսանքին (à . . .) էր (c'était)։ Աշակերտուհիները բերած էին իրենց սակառները, ուրկէ աղջիկները դուրս կը հանէին թարմ հաց, համեղ կերակուրներ, զովացուցիչ պտուղներ։ Յանկարծ վարժուհին ըսաւ. «Աղջիկներս, եթէ ձեր ընկերուհիներէն մէկը

անօթի ըլլար (avoir faim) եւ (et que) ուտելու բան (de quoi manger) չունենար (Ստոր. Անկ.[1]) ի՞նչ պիտի ընէիք։» — Զայն մանակից պիտի ընէինք մեր ճաշին (պիտի բաժնէինք անոր հետ)։ — Լա՛ւ ուրեմն (eh bien!), սա անկիւնը (dans . . .) նայեցէք», եւ վարժուհին ցուցուց աղջիկ մը որ տրտմութեամբ կը դիտէր իր ընկերուհիներուն ճաշը։ Մէկ վայրկեանի մէջ (en . . .), բոլոր աղջիկները դէպի նա վազեցին. ամենքն անոր մատուցին իրենց ուտելիքներուն (provision) մէկ մասը։

Երեկոյին, բոլոր աղջիկները կրնային ըսել իրենց ծնողաց. «Այսօր բարի գործ (action) մը կատարեցինք (faire)։»

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. (Ֆրանսերէնի թարգմանել). Յովհաննէս քահանայ դնդակ ունէր, բայց ընչան չունէր։ Պարտէզնիդ աղէկ կեռաս ունի՞ք։ — Ոչ, միայն տանձ եւ խնձոր ունինք։ Որսորդները որսի չուն չունէին. նապաստակ չսպաննեցին։ Դիչապիչները հոս միս կ'ուտեն։ Պէտք է որ այս հիւանդը քիչ մը միս ուտէ։ Այս աւտուան կարկանդակէն կտոր մը տուէք ինծի։ Կտոր մը կարկանդակ տուէք ինծի։ Կաթ կը խմեմ։ Կաթ չեմ խմեր։ Ստակ չեմ վաստկիր, բայց վարպետս միս կը կերակրէ։ Գինետունը ծախսելու համար ստակ չեմ վաստկիր։ Բահ մը գինի լեցուցէք գաւաթիս մէջ։ Այս մարդն աղջամիտ է (աղջամտութիւն ունի)։ Կան երիտասարդներ որ աղջամտութիւն չունին։ Այս լուրը երէկ առաւօտ առի (recevoir)։ Այս առաւօտ հասայ եւ այս երեկոյ կը մեկնիմ։

Բ. Être, *sortir*, avoir, *faire*, dire, *partager*, regarder, courir, pouvoir բայերուն Անց. որոշեալը եւ Անցեալ անորոշը խոնարհել՝ ձեղագիր բայերուն քով դնելով aujourd'hui, hier, cette année-ci, l'année passée բառերը ըստ պատշաճութեան։

Գ. Ցուցականութիւններ. J'ai faim, mais je n'ai pas *de quoi* manger. Nous avions soif et nous n'avions pas *de quoi* boire. Il n'y a pas *de quoi* me remercier. Donnez-moi *de quoi* écrire. Nous avons *de quoi* vivre: nous ne sommes pas si pauvres que vous vous l'imaginez. Vous avez *de quoi* vous amuser. C'est un homme qui a *de quoi* (դիւրակեաց է). J'écrirais volontiers si j'avais *de quoi*. Ne me remerciez pas tant: il n'y a pas *de quoi*.

Դ. *Récréation*. Citez un verbe et un adjectif de la même famille. *Midi*, c'est le milieu du jour. Comment s'appelle le milieu de la nuit? Expliquez de la même manière: *mi-carême*, *mi-août*, une étoffe *mi-fil* et *mi-coton*. Qu'est-ce que vous faites à l'heure de midi? — Combien avez-vous de maîtres, de maîtresses? Avez-vous un maître de piano, d'écriture? — Combien de fois mangez-vous par jour? De quoi est-ce que vous déjeunez le matin? Quels sont les mets que vous préférez? Quand est-ce que vous mangeottez (vous mangez du bout des dents, sans appétit)?

Ե. Խմբագրութեան ցիւր. Reproduisez le texte, en le mettant à la première personne du pluriel.

(1) Երբ si շաղկապը չկրկնելու համար que գործածուի անոր տեղ, բայը պէտք է Ստորադասական դնել։

IV. Դ.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ՈՐՈՇԻԶ ՅՕԳ

11. *Անցեալ յառաջագոյնը* (passé antérieur) *եւ Սահմ. գերակատարը* (plus-que-parfait de l'indicatif) *երկուքն ալ անցած գործողութիւն մը կը ցուցնեն, կատարուած՝ ուրիշ գործողութեան մը հետ որ նոյնպէս անցած լինցած է արդէն՝ այն միջոցին երբ անոր վրայ կը խօսուի։*

12. *Երկուքին մէջ եղած տարբերութիւնը սա է որ Անց. յառաջագոյնը կը ցուցնէ գործողութիւն մը որ ուրիշ գործողութենէ մը անմիջապէս առաջ կատարուած է, մինչդեռ Սահմ. Գերակատարի համար այնպէս չէ. կրնայ ժամանակ անցած ըլլալ երկու գործողութիւններն իրարու չյաջորդած.* Dès que l'on *eut entendu* le premier coup de tonnerre, la pluie tomba à torrents. — *J'avais entendu* un coup de tonnerre dans l'après-midi, je ne fus donc pas surpris de voir arriver la pluie.

Դիտ. — *Ընդհանրապէս Անց. յառաջագոյնէն առաջ կը գտնուի* dès que, aussitôt que, à peine, lorsque, bientôt, *եւայլն բառերէն մէկը։*

* * *

13. *Դիտենք թէ որոշիչ յօդը* (le, la, l', les) *գոյականէն կամ ածականէն առաջ կը դրուի։*

Այս յօդը (ինչպէս նաեւ որոշիչ ածականները) բացառաբար tout, monsieur, madame, mademoiselle, monseigneur *բառերէն ետքը կը դրուի.* Tout *le* monde. Monsieur *le* directeur. Madame *votre* mère, *եւայլն։*

14. *Դիտենք նաեւ թէ* le, la *յօդերուն* e *եւ* a *ձայնաւորները կը կրճատուին ձայնաւորով կամ անձայն* h *ով սկսող բառի մ'առջեւ։*

Սակայն սովորութիւն չէ կրճատում ընել onze, onzième, oui (*իբր գոյական գործածուած*) *եւ չատ անգամ ալ* ouate *բառերուն առջեւ։*

Դիտ. — *Միայն* le, la (*յօդ կամ դերանուն*) *բառերը չեն որ կրնան կրճատուիլ։ Կրճատում կը կատարուի նաեւ՝*

1°. Je, me, te, se, ce, de, ne, que *բառերուն մէջ։*

2°. Lorsque, puisque, quoique *բառերուն մէջ՝* un, une, il, ils, elle, elles, on *ի առջեւ։*

3°. Quelque *ի մէջ՝* un, autre *ի առջեւ։*

4°. Entre, presque, jusque, grande *բառերուն մէջ՝ քարգ բառ կազմած առեննին։*

5°. Si *ի մէջ՝* il, ils *բառերուն առջեւ։*

ՀՐԱՀԱՆԳ

ՄԱՐՄՆՈՅՆ ՄԱՍԵՐԸ

Մարդուն մարմինը կը բաղկանայ գլուխէն, իրանէն եւ անդամներէն։ Գլխուն մասերն են գանկը եւ երեսը։ Գանկը ոսկրեղէն տուփ մըն է որ կը պարունակէ ուղեղը։ Երեսին մասերն են աչքերը, քիթը՝ երկու ռնգունքով, շրթունքն՝ որ կը կազմեն բերնին բացուածքը. բերանը(1) *կը պարունակէ ակռաները եւ լեզուն։ Երեսը*

(1) *Բերանը կրկնուած գոյականին տեղ յարմար ցուցական դերանուն մը դրէք։*

կ'երթայ հակառէն ծնօտը։ Գլուխն իւրաքանչիւր կողմը (de chaque côté) կայ ականջ մը։ Գլուխը իրանին կը միանայ (se rattacher) վիզին միջոցով (au moyen de . . .)։

Մաւանի մը կամարին նման անջրպետ (cloison) մը իրանին ներքնակողմը (intérieur) երկու խոռչերու (en . . .) կը բաժնէ։ Վերին խոռչն է կուրծքը, որուն մէջ կը գտնուին թոքերը եւ սիրտը։ Ստորին խոռչն է փորը։ Ստամոքսը, լեարդը, աղիքը, երիկամունքը որովայնին մէջ են։

Վերի անդամները կը կոչուին թեւ։ Թեւին մասերն են ուսը, բազուկը, արմունկը, նախաբազուկը, դաստակը եւ ձեռքը՝ հինգ մատներով. ատոնք (ce) են՝ բմատը, ցուցամատը, միջնամատը, մատնեմատը եւ ճկոյթը։

Ստորին անդամներն են սրունքը։ Սրունքին մասերն են ազդրը, ծունգը, ոտքի ուլը եւ ոտքը՝ հինգ մատներով (orteil)։ Ոտքին ետեւի կողմը (derrière. աբական) կը կոչուի կրունկ։ Ոտքի ուլին կողմնակի ցցուածքը (saillie) կը կոչուի պճեղ (cheville)։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ս. Երբ բոլոր աշակերտներն իրենց պարտականութիւնները գրեցին, պարտէզ գացին։ Տիկին ինօրէնուհին գալուն պէս, աշակերտուհիներն երգել սկսան (se mettre à . . .)։ Տղաք մէկ վայրկեանի մէջ բոլոր պատուհները կերան(1)։ Տան եւ մէկերորդ գլուխն տան եւ մէկերորդ էջն աւարտած էի արդէն, երբ պարոն հայրենիդ գիս կանչեց։

Բ. Յոնարհեցէք se composer, être, avoir, contenir, former, aller բայերուն Անց. յառաջագոյնը եւ Սահմ. Գերակատարը։

Գ. Comment reconnaît-on que *corps* s'écrit avec un *p*? Citez un homonyme de *corps*. Citez un dérivé de *face*. Citez les dérivés de *nez*. Citez des mots de la même famille que *bouche*. Citez les dérivés de *cœur*. Citez les homonymes de *foie*. Citez le verbe dérivé de *genou*. — Dans quel sens est employé le mot *tête* dans: la tête d'un chou, d'un clou, de la classe, c'est une bonne tête (il est intelligent), il fait la mauvaise tête (il ne veut pas obéir), il y a une préface en tête de mon livre? — Qu'est-ce qu'un *tronc* d'arbre? un *tronc* dans les églises? — On dessine, on prend une figure *de face* ou à profil. Un dérivé de *face* signifiant la partie antérieure d'un bâtiment? — Combien avons-nous d'yeux? Comment les yeux peuvent-ils être? A quoi servent les yeux? Quand est-ce que vous fermez les yeux? Pourquoi souvent les myopes ferment à demi les paupières, c'est-à-dire clignent les yeux? De quoi se servent les myopes? Quels soins devez-vous prendre de vos yeux pour ne pas devenir myopes? — A quoi sert chacun des cinq sens? — Quels sont les organes de la respiration? Ceux de la circulation du sang? Ceux de la digestion?

Դ. Խմբագրութեան ճիւք. Soins relatifs à la tête, aux dents, aux oreilles, aux mains.

(1) Անց. յառաջագոյն կրնայ գործածուիլ նաեւ ժամանակ ցուցնող բառի մը հետ, առանց ուրիշ գործողութենէ մ'առաջ կատարուած գործողութիւն մը ցուցնելու։

V. Ե.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ՅՕԳ (Շար.)

15. *Ապառնիի* (futur) *գործածութիւնը մասնաւոր բացատրութիւններու չկարօտիր։ Եթէ, ապագային ըլլիք գործողութիւն մը կը ցուցնէ միշտ։*

Դիտ. Ա. — Si *չաղկապին հետ պէտք է գործածել Սահմ. ներկայ փոխանակ Ապառնիի։* Si vous *m'écrivez,* je vous écrirai aussi.

Դիտ. Բ. — *Շատ անգամ Ապառնիի տեղ Սահմ. ներկայ կը գործածենք հայերէնի մէջ. Վաղը կը գրեմ դասս, այսօր ժամանակ չունիմ.* J'écrirai ma leçon demain, aujourd'hui je n'en ai pas le temps.

16. *Անցեալ ապառնին* (futur passé *ou* antérieur) *ալ եթէ ըլլիք գործողութիւն մը կը ցուցնէ, որ պիտի կատարուի ուրիշ գործողութենէ մ'առաջ.* Dès que *j'aurai achevé* mes préparatifs, je partirai. *Այս օրինակէն կը տեսնուի թէ խօսքի մը մէկ անդամին մէջ Անց. ապառնի կը գործածեն, ընդհանրապէս ժամանակական չաղկապի կամ մակբայի հետ, երբ խօսքին միւս անդամին մէջ Ապառնի գործածուած է։ Այս պարագային, Անց. ապառնին հայերէն աշխարհաբարի մէջ իմաստով միայն ապառնի է, ոչ ձեւով*(1)։

(1) Aller եւ devoir *բայերուն Սահմ. ներկան բայի մը Անորեւոյթին կցուելով՝ այդ բային ապառնիի իմաստ կուտայ.* Je *vais,* je *dois* écrire. *Այս պարագային,* aller եւ devoir *բայերը օժանդակ բայի գործ կը տեսնեն։*

17. *Անցեալ ապառնին կը գործածուի նաեւ Անց. անորոշի տեղ, երբ բան մը որոշ, վճռական կերպով հասկցնել չուզուի.* S'il n'a pas réussi, c'est qu'il *aura* mal *pris* ses mesures (*յարմար միջոցները ճեռք առած ըլլալու չէ որ չէ յաջողեր*)։

* * *

18. Plus, mieux, moins *մակբայներուն հետ գործածուելով՝ յօդը կը ծառայէ ածականներուն գերադրական աստիճանը կազմելու։ Այս պարագային, յօդը երբեմն կը փոխուի երբեմն չփոխուիր։ Կը փոխուի՝ երբ գերադրականը յառաջ եկած է զանազան առարկաներու նոյն յատկութիւնը բաղդատելով.* De toutes ces fleurs, voici *la* plus belle. — *Անփոփոխ կը մնայ, երբ մէկ առարկայի յատկութեան զանազան աստիճանները բաղդատելէն յառաջ եկած է գերադրականը.* C'est au printemps que la nature est *le* plus belle.

ՀՐԱՀԱՆԳ

ՑՆՈՐԱԿԱՆ ՄՏԱԾՄՈՒՆՔ

(CHATEAUX EN ESPAGNE)

Օր մը, մանկամարդ գեղջկուհի մը իր գլխուն վրայ կը տանէր մեծ տան մը կաթ (un grand pot au lait)։ *Ճամբան գացած տեղն* (chemin faisant), *կ'ըսէր ինքնիրեն* (se). «*Կաթիս տակովը կը գնեմ քանի մը հաւ եւ զանոնք կը բուծանեմ ագարակիս չուրջը։ Հաւերս կ'ածեն եւ կը թխանեն, եւ քիչ առեղէն կ'ունենամ շատ մը ճեաեր։ Մեծ հաճոյք մը չը՞ պիտի իմանամ* (avoir) *երբ*

լսեմ անոնց պզտիկ ձայները դրանս առջեւ : Ձեռերս չուտով կը մեծնան . քանի մ'ամիսէն (au bout de . . .) վաթսուն եօթանասուն վառեակ կը ծախեմ եւ բաւական առակ կ'ունենամ երկու երեք օչխար գնելու համար : Բաւական խոտ կայ անուցանելու համար այս կենդանիները . քիչ առենէն կ'ունենան թաւ բուրդ մը եւ կը պարարտանան : Ձանոնք կը խուզեմ , յետոյ կը ծախեմ մսավաճառին : Ու այն առեն , ո՛վ երջանկութիւն , ո՛վ պիտի արգիլէ զիս (défendre de . . .) կով մը գնելէ : Երկար առենէ ի վեր կ'ուզեմ կով մ'ունենալ :» Այս խօսքերուն վրայ (à) , երջանիկ գեղկուհին կ'սկսի պարել ճամբուն մէջտեղ . ամանը կ'իյնայ եւ կտոր կտոր կ'ըլլայ (se briser en mille morceaux).

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Սկսեցէք աշխատիլ , եւ երբ պարտականութիւններդ լմնցնէք , վրասին պարտէզ պիտի երթանք : Այս աշակերտը աշխատած ըլլալու չէ , քանի որ պատժուեցաւ : Երբ լերան ամենէն բարձր մասը հասնինք կանգ կ'առնենք : Բոլոր ըմպելիներէն՝ ջուրը ամենէն առողջարարն է : Երբ իր զաւակներուն քով ըլլայ , այս մայրը մայրերուն ամենէն երջանիկն է : Իր զաւակներուն քով (c'est auprès de ses enfants que . . .) այս մայրն ամենէն աւելի երջանիկ է : Ձմրան գիշերները (c'est pendant les nuits d'hiver que . . .) աստղերն ամենէն աւելի վայլուն կ'ըլլան :

Բ. Հեռեւեալ բայերը խոնարհել իրենց խնդիրներով միասին . Si acheter des poules, les élever sans peine (առաջին բայը Սահմ. Ներկ. միւսը Ապառնի) . Lorsque soigner bien mes poules, elles pondre bien

(առաջին բայը Ապառնի անցեալ . միւսը) : — Ո՞ր ժամանակէն եւ ի՞նչպէս կը կազմուի ապառնին :

Ի՞նչ դիտէք Աներեւոյթը eler եւ eter վերջաւորող , Աներեւոյթին վերջընթեր վանկին մէջ համր (e) կամ գոց (é) ունեցող բայերուն խոնարհման վրայ : Ի՞նչ կը խորհիք այս վերջին տեսակ բայերու գոց é ն ապառնիի եւ թեականի մէջ գոց é մնալու բացառութեան վրայ :

Գ. Un pot de lait կը նշանակէ կաթով ղեցուն ամման մը , ամման մը ղեցուն կաթ . un pot à lait կը նշանակէ կաթի ամման մը , որուն մէջ կաթ չկայ . իսկ un pot au lait կաթի ամման մը , որուն մէջ կաթ կայ : Այս բացատրութիւններուն համաձայն, հետեւեալ ասացուածներուն տարբերութիւնները ցոյց տուէք . Une bouteille à encre, à l'encre, d'encre. Une boîte à tabac, au tabac, de tabac.

Դ. Le féminin *paysanne* n'est-il pas irrégulier? Expliquez. — Assez d'argent, assez *d*'herbe, beaucoup *de* poussins. Justifiez l'emploi de la préposition *de*. — Le féminin *épaisse* n'est-il pas irrégulier? Citez d'autres adjectifs ne suivant pas les règles de la formation du féminin. — Expliquez pourquoi le mot voix ne change pas au pluriel; pourquoi *morceau* prend un *x* au pluriel. Justifiez la forme *animaux* au pluriel. Citez les exceptions à cette règle. — Le féminin de *boucher*? Déduisez-en la règle. — Expliquez l'emploi de la préposition *de* après *défendre;* l'emploi de la préposition *à* après *commencer* (ou *se mettre*).

Ե. **Յաւելեալ բացատրութիւններ.** Il y avait dans la maison du paysan où je logeais cinq *ou* six femmes. Il y a onze *ou* douze vaisseaux dans le port. Je n'ai que neuf *ou* dix volumes dans ma bibliothèque.

2. Quelle est la durée d'une journée? Les jours sont-ils d'égale durée? Un dérivé de *jour* signifiant remettre à un autre jour? On souhaite à quelqu'un le bonjour. Le milieu du jour? Le milieu de la nuit? Un adverbe signifiant pendant la nuit? *Bonne nuit* se dit, en manière d'adieu, aux personnes qu'on quitte le soir pour aller se coucher. Expliquer: *Je me suis levé matin. J'ai dormi la grasse matinée. Vous êtes bien matinal aujourd'hui. Je suis matineux.* – Qu'est-ce qu'un paysan? Comment s'appelle celui qui habite la ville? Celui qui vit dans les montagnes? Comment s'appellent ceux qui vivent dans les îles? — Citez des mots de la même famille que *pot. Tourner autour du pot*, c'est user de détours, ne pas aborder nettement le sujet. *Payer les pots cassés*, c'est supporter les frais d'un dommage qui a été causé. — Remplacez les points par le mot *lait* ou par un homonyme: Cet enfant est . . . Cette jupe est trop étroite, il lui aurait fallu un . . . de plus. Le . . . de poule est administré contre la toux. La . . . est la femelle du sanglier. Citez des mots de la même famille que *lait.*

Է. Խմբագրութեան ցիւք. Imaginez une petite historiette dans le même genre que l'historiette ci-dessus.

Ը. Դասարանին մէջ կարդալ Լաֆոնթէնի հետեւեալ առակը.

LA LAITIÈRE ET LE POT AU LAIT

Perrette, sur sa tête ayant un pot au lait
Bien posé sur un coussinet,
Prétendait arriver sans encombre à la ville.
Légère et court vêtue, elle allait à grand pas,
Ayant mis ce jour-là, pour être plus agile,

Cotillon simple et souliers plats.
Notre laitière ainsi troussée
Comptait déjà dans sa pensée
Tout le prix de son lait; on employait l'argent;
Achetait un cent d'œufs, faisait triple couvée;
La chose allait à bien par son soin diligent.
«Il m'est, disait-elle, facile
D'élever des poulets autour de ma maison;
Le renard sera bien habile
S'il ne m'en laisse assez pour avoir un cochon.
Le porc à s'engraisser coûtera peu de son:
Il était, quand je l'eus, de grosseur raisonnable;
J'aurai, le revendant, de l'argent bel et bon.
Et qui m'empêchera de mettre en notre étable,
Vu le prix dont il est, une vache et son veau,
Que je verrai sauter au milieu du troupeau?»
Perrette, là-dessus, saute aussi, transportée:
Le lait tombe; adieu veau, vache, cochon, couvée.
La dame de ces biens, quittant d'un œil marri
Sa fortune ainsi répandue,
Va s'excuser à son mari,
En grand danger d'être battue.
Le récit en farce en fut fait:
On l'appela le pot au lait.

VI. 9.

Բայերուն եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ՅՕԴ (Շար.)

19. Թեական ներկան (Conditionnel présent) **որ կը ցուցնէ թէ բան մը պիտի ըլլար, պիտի կատարուէր այս ինչ պայմանով՝ կը համապատասխանէ Սահմ. Անկատարին.** S'il *faisait* beau, je partirais aujourd'hui.

20. *Թէական ներկան իր սովորական գործածութեենէն զատ ունի նաեւ հետեւեալ մասնաւոր գործածութիւնները.* 1° *Փափաք մը, մաղթանք մը յայտնելու համար.* Je *voudrais* vous prouver mon amitié. 2° *Հետեւեալ խօսքերուն պէս հարցական կամ բացականչական խօսքերու մէջ,* *Oserais*-je vous demander de venir? — *Pourrais*-je ne pas obéir! (1):

21. *Թէական անցեալը՝* (Cond. passé) *որ երկու ձեւ ունի՝ կը համապատասխանէ Սահմ. Գերակատարին.* S'il *avait fait* beau, je serais parti hier.

22. *Վերջապէս Թէական եղանակ կը գործածուի նաեւ՝*

1° *Տարակուսական խօսքերու մէջ.* Il *aurait donné*, dit-on, *կամ* on dit qu'il aurait donné sa démission. *Կ'ըսեն թէ հրաժարականը տուեր է, հրաժարականը տուեր է եղեր:*

2° Quand même(2) (*նոյն իսկ եթէ*) *ի հետ:* *Quand même* vous auriez de la fortune, vous ne seriez pas plus heureux. *եթէ նոյն իսկ հարստութիւն ալ ունենայիր, եւայլն:*

* * *

23. *Յատուկ անուններու* (nom propre) *հետ լինդհանրապէս չդ չգործածուիր: Սակայն հետեւեալ գլխաւոր պարագաներուն մէջ չդ կը գործածուի յատուկ անուններու հետ.*

1° *Երկիրներու, լեռներու, ծովերու, գետերու անուններուն հետ.* la Turquie, les Alpes, l'Océan, le Danube.

2° *Կղզիներէն չատերուն, մանաւանդ կարեւոր կղզիներու անուններուն հետ.* la Corse, la Sardaigne, la Sicile.

Մարդու եւ քաղաքի անուններուն հետ չդ չգործածուիր. բայց զարտուղութիւններ կան, ինչպէս le Caire, le Mans, le Havre, le Hérissé, le Tasse(1).

---

(1) Aller *բային Սահմ. Անկատարը բայի մը Անորեւոյթին կցուելով այդ բային թէական իմաստ կուտայ.* j'allais partir *պիտի մեկնէի, մեկնելու վրայ էի.* — (2) Quand même *ի տեղ լոկ* quand *ալ կրնայ գործածուիլ նոյն իմաստով:*

(1) *Մի ըսէք* le Dante, *ըսէք* Dante: — (2) *Երբ երկրին անունը իգական է, ինչ ինչ պարագաներու մէջ կրնայ չդ չառնել, բայց երբ արական է, անպատճառ չդ կ'առնէ:*

ՀՐԱՀԱՆԳ

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՒ ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ

(TURQUIE D'EUROPE ET TURQUIE D'ASIE[2])

Եւրոպական Թուրքիոյ սահմաններն են՝ (la Turquie d'Europe a pour bornes) *հիւսիսէն* (au nord) *Ռումանիա, Սերպիա եւ Աւստրիա-Հունգարիա. արեւմուտքէն՝ Աւստրիա-Հունգարիա, Գարատաղ, Ադրիական. հարաւէն՝ Յունաստան, Արշիպելագոս, Զանաքքալէ, Մարմարա եւ Վոսփոր. արեւելքէն՝ Սեւ ծով:*

Ասիական Թուրքիոյ սահմաններն են՝ հիւսիսէն Զանաքքալէ, Մարմարա, Վոսփոր, Սեւ ծով. արեւելքէն Պարսկաստան եւ Կովկասիա. հարաւէն՝ Արաբիա. արեւմուտքէն՝ Միջերկրական եւ Արշիպելագոս:

Թուրքիոյ հանքային հարստութիւնները բազմաթիւ

են : Անատոլուի մէջ(1) կը գտնուին (on trouve) գետնա-ծուխ , գեղեցիկ մարմարիոններ , թանկագին քարեր , աղուճակի , քարձէթի , նաֆթի , բորակի , արծաթի , կապարի , պղինձի , երկաթի հանքեր : Իզմիրի մօտ՝ ծո-վափրիուր , եւայլն :

Թուրքիոյ հողն ալ շատ բարեբեր է , ի բաց առեալ Պալքաններու , Մանասթըրի մէկ երկու մասերուն մէջ եւ քանի մը ուրիշ տեղեր : Մայրին , կաղնին , բեկոնը , բահպակենին , նարնջենին , նռնենին , թզենին , ձիթե-նին , որթը , կեռասենին , խնձորենին , տանձենին , թթե-նին , գեղձին , նշենին , զկեռին , եղրեւանին , յաստիկը , վարդենին , տորոնը , խաչխաչը , ճմերուկը , սեխը , ցո-րենը , գարին , հաճարը , վարսակը , րրինձը , կանեփը , ծխախոտը առատօրէն կ'աճին Թուրքիոյ մէջ :

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Ինհուէի հշակութիւնը Պրազիլիոյ մէջ ամենէն աւելի(2) տարածուած է : Ձեր բարեկամը պիտի րլլայ. նոյն իսկ եթէ չուզէք (զայն չուզէք) : կուգայ՝ եթէ ու-զէ : կը կարծէի թէ զիս տեսնելու պիտի գայիք : Նոյն իսկ եթէ աւելի ժամանակ ունենայինք , չպիտի կրնա-յինք լմնցնել այսօր :

(*Բայերը յարմար ժամանակը դնել*) Il voulait savoir si vous l'*attendre*. Nous ne savions pas si nous *finir* à temps. S'ils mangeaient trop, ils *être* malades. Je *vouloir* bien vous écrire, mais je ne sais trop comment faire. *Oser*-je vous demander cette faveur? Si vous aviez écrit votre devoir, vous *être récompensé*. On dit que les voleurs *être arrêtés*.

(1) Մէջ, երկրի անուններու քով, en ով կը թարգմանուի : — (2) Plus, mieux, moins բառերուն քով le յօդը անփոփոխ կը մնայ, երբ այդ բառերն առանձին կամ իրենցմէ վերջ մակբայով գործածուած են :

Բ. *Si je trouver le crayon, je vous l'apporter* (Conjuguer ces deux verbes, l'un à l'Imparf. de l'Ind., accompagné de *si*, l'autre, au temps correspondant; l'un au Plus-que-parf. de l'Ind., accompagné de *si*, l'autre, au temps correspondant). — De quel temps est formé le *conditionnel présent*?

Գ. Idiotismes. *On dirait qu'*il va pleuvoir *կարծես պիտի անձրեւէ*. *On dirait* d'un fou, d'un homme ivre *խենդի , գինովի բաներ կ'ընէ , կ'ըսէ* : *On ne saurait* énumérer tous les maux qu'entraîne la paresse à sa suite *կարելի չէ թուել , եւայլն* : *Je ne saurais trop* vous répéter qu'on ne peut être heureux sans la vertu *առանց առաքինութեան կարելի չէ երջանիկ ըլլալ. առ ճշմարտութիւնն որքան ալ կրկնեմ՝ նորէն քիչ է* : C'est un marchand de vin de la Champagne *Շամբանեայի գինեվաճառ է*. C'est un marchand de vin de Champagne *Շամբանեա գինիի վաճառական է*. Il est bachelier ès (1) lettres et ès sciences. *Rail* se prononce *րէյլ* à l'anglaise (2) et *րայլ* à la française.

Դ. Comment appelle-t-on: les habitants de la Roumanie? Ceux de la Serbie? Ceux de l'Autriche? Ceux de la Hongrie? Ceux du Monténegro? Ceux de

(1) ès, զոր շատեր կ'արտասանեն հա, ամփոփումն է en les բառերուն. ըսել է հին ամփոփեալ յօդ մըն է որ վերի եւ մէկ երկու ուրիշ առացուածներու մէջ միայն կը գործածուի հիմա : — (2) à l'anglaise, à la française, այսինքն՝ à la manière, à la façon française, anglaise.

la Grèce? (féminin?) Ceux de l'Archipel? Ceux de la Perse moderne? Ceux du Caucase? Ceux de l'Arabie? Ceux de Smyrne? Citez quelques chaînes de montagnes, cours d'eau, îles, golfes, ports, villes principales dans la Turquie d'Europe et la Turquie d'Asie. — Qu'appelle-t-on mines proprement dites? Qu'est-ce qu'un mineur? Quels sont les pays où l'industrie *minière* est dans un état prospère? Quel nom donne-t-on à tout ce qui n'est ni un animal ni un végétal? Quel nom donne-t-on aux mines d'ardoises? Aux mines de pierres? aux mines de plâtre? Aux mines de houille? Aux mines de marbres? Au moyen de quoi est-ce qu'on exploite une carrière à ciel ouvert? Citez quelques pierres précieuses. — Quels sont les principaux appareils d'éclairage? — Quelles sont les quatre parties d'un végétal complet? Tous les végétaux possèdent-ils ces quatre parties? Exemples?

Ե. Rédaction. **Constantinople.** (Capitale. — Position. — Commerce. — Principaux monuments et curiosités. — Faubourgs).

VII. Է.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (Շար.)

ՅՈԴ (Շար.)

24. *Հրամայականի* (impératif) *գործածութիւնը չատ դիւրին է։ — Դիտելի է որ թէեւ հրամայականը ներկայ ժամանակ կը նկատուի, բայց իրօք՝ ապառնի կը ցուցնէ։*

25. *Հրամայականը միշտ հրամայող եղանակ մը չէ։ Երբեմն ալ կը գործածուի Սահմանականի կամ Ստորադասականի տեղ.* *Soyez* sévère avec lui, vous le rebutez, *այսինքն՝* Si vous êtes sévère, *եւայլն։ — Suivez* mes conseils ou ne les *suivez* pas, je ne m'en offenserai pas, *այսինքն՝* que vous suiviez mes conseils ou que vous ne les suiviez pas, *եւայլն։*

26. *Երբեմն, քաղաքավարութեան համար, յոգնակի երկրորդ դէմքի տեղ յոգնակի առաջին դէմք կը գործածուի.* Voyons, Messieurs, *soyons* plus sages.

27. *Երրորդ դէմքի հրամայականը Ստորադասականով կը բացատրուի.* Qu'il vienne! *թող գայ։ Իսկ եզակի Ս. դէմքի հրամայականը յոգնակի Ա. դէմքով.* Ecrivons cette lettre, *սա նամակը գրեմ։ Կամ Ստորադասականով.* Que je n'oublie pas de vous remercier, etc. *չմոռնամ ձեզ շնորհակալ ըլլալ, եւայլն։*

* * *

28. *Ընդհանրապէս յոգը չկրկնուիր երկու ածականներու առջեւ որ միեւնոյն գոյականին կը վերաբերին.* J'ai parcouru *la* belle et grande ville (*միեւնոյն քաղաքն է թէ՛ մեծ եւ թէ գեղեցիկ եղողը*)։ — *Բայց պէտք է ըսել* le dix-huitième et *le* dix-neuvième siècle, *որովհետեւ* 18*րդ եւ* 19*րդ դարերը տարբեր են։ Սակայն այս պարագային, յոգնակի գործածելով կրնանք յոգը չկրկնել.* *Les* dix-huitième et dix-neuvième siècles.

29. *Երբ Գերադրական ածականը գոյականէն վերջը դրուի, յոգը պէտք է կրկնել թէ՛ գոյականին եւ թէ ածականին առջեւ.* *Les* professeurs *les* plus distingués. *Առաջ դնելով պիտի ըսէինք* *Les* plus distingués professeurs.

30. Ou շաղկապով կապուած երկու գոյականներու վերջինին առջեւ յօդը չեն կրկներ, եթէ այդ վերջին գոյականը առաջինին հոմանիշ է կամ առաջինին իմաստը կը մեկնէ. Le Bosphore *ou* canal de Constantinople.

ՀՐԱՀԱՆԳ

ՆԱՄԱԿՆԵՐ

Սկիւտար, 7 *ապրիլ* 1898

Պարոն բժիշկ,

Մայրս հիւանդ է, շատ հիւանդ, եւ հոս ինծմէ զատ մէկը չկայ զինքը խնամելու համար։ Շատ յուսահատած եմ, որովհետեւ չեմ գիտեր ի՛նչ (ce que) *պէտք է ընել։ Ուստի շատ կ'աղաչեմ, պարոն բժիշկ, որ բարեհաճիք* (de vouloir bien) *գալ տեսնել մայրս՝ կարելի եղածին չափ շուտ* (le plus tôt possible), *անոր դեղ յանձնարարելու* (prescrire) *եւ միեւնոյն ատեն* (en même temps) *ինծի քանի մը խորհուրդ տալու համար։ Անհամբեր* (impatiemment) *կ'սպասեմ* (attendre *ներգ. բայ*) *Ձեր*(1) *այցելութեան։*

Պատիւ ունիմ (avoir l'honneur de) *ըլլալու, պարոն բժիշկ, Ձեր ամենախոնարհ ծառան։*

* * *

---

(1) Հայերէնի մէջ սովորութիւն է Դուք, Ձեր, եւայլն գլխագրով գրել՝ քաղաքավարութեան համար։ Ֆրանսերէնի մէջ այդ սովորութիւնը չկայ։

Չորեքշաբթի առաւօտ

Պրն . . . իր յարգանքները կը մատուցանէ առ Տիկին . . . եւ կը խնդրէ որ բարեհաճի(1) *իրեն ղրկել իր երաժշտութեան ուսուցիչին հասցէն, որովհետեւ կը փափաքի այս ամառ դաս առնել։*

* * *

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Դրամ ունիս. տուր(2) *(անկէ տուր) եղբօրդ։ Մի՛ մոռնար աս պարագան. խօսէ անոր վրայ* (en) *բարեկամներուդ։ Պարտէզը շատ գեղեցիկ է. հոն գնա։ Պաշտեցեալ մօրս քաղցր եւ բարի դէմքը կը քաջալերէ զիս։ Ճեմարաններու մէջ յունարէն եւ լատիներէն լեզուները կը սորվեցնեն։ Վարազահաւին այտերը կամ գլխուն քովերը սեւ աղուամազով մը* (de . . .) *ծածկուած են։ Ամենակատարեալ հաւանութիւն մը ստացանք* (obtenir)*։ Ձեր հայրը մարդոց ամենէն բարին, ամենէն վեհոգին եւ ամենէն հաճոյակատարն է*(3)*։ Թող տուներնին ծախեն։ Ապերախտ չըլլամ։*

Expliquer l'emploi ou le non emploi de l'article: Envoyez-moi la vieille ou la jeune servante que vous avez vues. Envoyez-moi la vieille ou jeune servante que vous avez vue. Envoyez-moi la servante jeune ou

---

(1) Ամէն անգամ որ Ստորադասականը Աներեւոյթով բացատրել կարելի ըլլայ, այս վերջինը նախամեծար համարելու է։ — (2) Երբ Հրամայականէն վերջ en (դերանուն) եւ y գտնուին, որոնք հրամայականին ետքը գտնուող բայի մը խնդիրը չըլլան, հրամայականին ծայրը s կը դրուի։ — (3) plus, mieux, moins մակբայներուն առջեւ յօդը կը կրկնուի։

vieille que vous avez, mais envoyez-la-moi. Envoyez-moi la servante jeune ou vieille(1), mais envoyez-m'en une des deux. L'enfant faible et le timide sont intéressants. L'enfant faible et timide n'osait répondre au médecin. Les premier et second étages sont détruits.

Բ. Conjuguer à l'Impératif: Être, prier, savoir, faire, vouloir, venir, voir, prescrire, attendre, avoir, envoyer, prendre. — De quel temps est formé l'Impératif?

Գ. Idiotismes (*Quelques formules pour terminer les lettres familières*). Je te salue cordialement. Ton ami dévoué. Mes affectueuses salutations. Tout à toi. Au revoir. Ton ami. — A bientôt. Ton affectionné. — Je t'envoie, au nom de toute la famille, les plus affectueuses salutations. Ton frère bien-aimé. — Votre fils obéissant et affectueux.

Դ. Qu'est-ce qu'un médecin? Qu'est-ce qu'il prescrit? Comment appelle-t-on l'écrit par lequel le médecin ordonne quelque chose? Chez qui est-ce qu'on l'apporte? Quelques abréviations usitées dans les ordonnances? (*a. a.* signifie: de chaque. *f. s. a*: faites selon l'art. *m*: mêlez. *q. s.*: quantité suffisante. etc.) Quelques plantes médicinales? Pourquoi *il vaut mieux aller chez le boulanger que chez le médecin*? Comment appelle-t-on les médecins qui soignent les blessés, remettent les membres cassés? Ceux qui soignent, arrachent et posent les dents? Ceux qui soignent les maladies des yeux? Ceux qui soignent les maladies des chevaux? Etes-vous maladif? Qui est maladif dans votre

(1) *Երբ* ou *ով բաժնուած երկու ածականները գոյականէն վերջը դրուած ըլլան, կարելի է, ամէն պարագայի մէջ, յօղը չկրկնել։*

famille, dans votre classe? Qui est (*ou* a été) malade? De quelle maladie? Où? Quand? Par suite de quoi? Qui est-ce qui le (*ou* la) soigne (*ou* l'a soigné, soignée)? Qui est en convalescence? En quels termes demandez-vous l'état de la santé de quelqu'un? La façon de parler dont on se sert à table, lorsqu'on boit à quelqu'un?

Ե. Rédaction: Lettre à un médecin pour le prier de venir visiter votre père qui est malade.

VIII. Ը.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (*Շար.*)

ՅՕԴ (*վերջ*)

31. *Ստորադասական եղանակ* (mode Subjonctif) *դրուած բայը կը ցուցնէ գործողութիւն մը որ ուրիշ գործողութենէ մը կախում ունի։ Ընել է Ստորադասականը տարակոյս, անստուգութիւն ցուցնող եղանակ մ'է։*

32. *Բայը միշտ Ստորադասական եղանակ կը դրուի*(1)*՝*

1° *Երբ գլխաւոր նախադասութեան* (proposition principale) *բայը վախ, կարմ, իղձ, ցաւ, տարակոյս, յոյս, հրաման, աղաչանք, զարմանք, զոհունակութիւն կը ցուցնէ.* Je *désire* que vous fassiez des progrès. — Je *regrette* que ces écoliers ne soient pas plus appliqués.

(1) *Թէեւ Ստորադասականը ստորադաս նախադասութեան* (proposition subordonnée) *մը կը պահանջէ, սակայն ասկէ չհետեւիր թէ Ստորադաս նախադասութեան բայն անպայմանաբար, ամեն պարագայի մէջ ստորադասական կը դրուի մ'է։*

Դիս. *Այս կարգի բայերուն վրչ կը մտնեն* il faut que, il importe que, il convient que, il est juste que, il est probable que, il est impossible que, *եւայլն միա-դէմ բայերը* : Il faut que je m'en *aille*. — Il est temps que vous *arriviez*.

2⁰. *Հետեւեալ շաղկապական բառակապակցութիւնները* (locution conjonctive) *վերջ* avant que, jusqu'à ce que(¹), en attendant que; afin que, pour que; de crainte que, de peur que, en cas que, au cas que, non pas que, non que, bien loin que, loin que; à moins que, hors que, pour peu que, si peu que, si loin que, quoique, malgré que, quoi que, si . . . que, encore que, sans que, bien que, pourvu que, où que, soit que . . . soit que, qui . . . que, qui que ce soit que, quel que, quelque . . . que, que (si *շաղկապին տեղ, չկրկնելու համար*) :

33. *Ստորադասական եղանակի ո՛ր ժամանակը գործածել պէտք է. այս մասին ամենէն ապահով առաջնորդն իմաստն է : Ընդհանրապէս Ստորադասական ներկան եւ Անցեալը կը համապատասխանեն Սահմ. ներկային, Անցեալ անորոշին եւ Ապառնիին : Իսկ Ստորադասական Անկատարը եւ Գերակատարը կը համապատասխանեն Սահմ. անցեալներուն եւ Թէական եղանակին*. Je ne *suis* pas certain que tu *saches* ta leçon. — Il faut que tu *saches* ta leçon quand je *reviendrai*. — Je *voudrais* qu'il *étudiât* sa leçon.

* * *

(¹) Jusqu'à ce que *երբեմն Սահմ. եղանակով ալ կը գործածուի*։

34. *Հետեւեալ պարագաներու մէջ յօդ չգործածուիր՝*

1⁰ *Կոչական բառերու առջեւ*. *Garçon*, servez-moi du café.

2⁰ Avoir, faire, rendre, entendre, *եւայլն բայերու հետ գործածուած այն գոյականներուն առջեւ՝ որոնք տեսակ մը բարդ բայ կը կազմեն*. Il *eut peine* à parvenir à cet emploi. — Je me *fais gloire* d'être l'ami de cet homme de bien. — Il *n'entend* pas *raison* (*խօսք չհասկնար*) :

3⁰ *Առակական խօսքերու մէջ*. *Pauvreté* n'est pas *vice*. — Qui n'a *santé*, il n'a rien; qui a *santé*, il a tout.

4⁰ *Կուտակումներու մէջ*. *Femmes, moines, vieillards*, tout était descendu.

Դիս. — *Սովորական լեզուի մէջ, յօդի յապաւումը հեռզհետէ կ'սկսի ընդարձակիլ* :

ՀՐԱՀԱՆԳ

ԱԼՔՈԼԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Մաքուր ջուրը ամենէն ազէկ ըմպելին է :

Ալքոլամոլութիւնը մնայուն վտանգ մ'է մարդկային արժանապատուութեան, ընտանիքներու խաղաղութեան եւ պատուոյն համար : Ալքոլական ըմպելիները շատ ազիտաբեր են առողջութեան : Ամէն օր օղի խմել, որքան որ ալ (si *կամ* quelque . . . que) *քիչ ըլլայ, ինքզինքը դանդաղօրէն եւ ապահովօրէն թունաւորել է* (c'est) : *Այս ըմպելիներու ատէպ եւ կանոնաւոր գործա-*

Ծուխեամբ (usage), *զգայնութիւնը խորապէս կ'եղծանի* (être altéré). *Չշափելիքը, տեսանելիքը, լսելիքը կը կորնչուենն իրենց ճշդութիւնը* (précision): *Շարժուածները անկարգ* (incoordonné) *կ'ըլլան. ալքոլամոլին անդամներն անդադար կը դողան: — Յիշողութիւնը կը տկարանայ եւ կը խանգարի: Գիշերները, որ դրեթէ անքուն* (sans sommeil) *կ'անցնին* (se passer), *կը խռովին* (être agité) *տաժանելի երազներով: Վերջապէս* (à la longue) *խմացականութիւնը կը մթագնի, եւ ալքոլամոլութիւնը կը յանգի ընդհանուր անդամալուծութեան կամ յիմարութեան, եւ ապա մահուան:*

Պէտք չէ որ տղաք խմեն ո՛չ գինի, ոչ գարեջուր:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. *Պէտք է որ քաղաքավարօրէն ներկայանաս դասախարակիդ: Պէտք չէր որ նախատէիր այս մարդը: Հաւանական է որ ամէն բան ըսած ըլլայ: Թէեւ շատ գինի խմեց, բայց չգինովցաւ: Պէտք չէ որ օղի խմէք, որպէս զի հիւանդ չըլլաք:*

Mettre chaque verbe à l'infinitif au temps convenable: Je craindre (Ind. prés.) que vous *n'être*(1) dans l'erreur. Je ne désire pas qu'on *m'obéir* aveuglément. Il est bon que vous *savoir* quels sont vos devoirs. Pensez-vous qu'on vous *rendre* justice? Nous marcherons jusqu'à ce que nous vous *apercevoir*. J'étais surpris que vous *donner* ainsi le mauvais exemple. Je suis charmé que vous *réussir*. Je suis fâché que vous ne

(1) Craindre *բայէն վերջ եկող բայը* ne*ով կը գործածուի՝ թէեւ իմաստը հաստատական է:*

pas *réussir*. Je doute que vous *réussir*. Si votre ami était dans la peine et qu'il *venir* vous demander secours, que faire (Cond. prés.)?

Expliquer le nōn emploi de l'article: Tu as soif, et moi, j'ai faim. Vertu passe richesse. Adieu veau, vache, cochon, couvée. Venez ici, minet; il faut que je vous gronde.

Բ. *Conjuguer à tous les temps du Subjonctif en changeant de verbe à chaque personne:* Se présenter, outrager, dire, aller, mourir, pouvoir, faire, tuer, vouloir, boire, s'enivrer, commettre. — Quels sont les temps primitifs qui servent à former le *Présent* et l'*Imparfait du Subjonctif*?

Գ. **Idiotismes.** On dit *tous deux* ou *tous les deux*, *tous trois* ou *tous les trois*, *tous quatre* ou *tous les quatre*. Au-delà de ce dernier nombre jusqu'à *dix*, on supprime rarement l'article; et au-delà de «dix» on l'emploie toujours. — L'ami(1), comment t'appelles-tu? Je partirai *le* 9 ou *le* 10 du mois prochain. — Vous ne sentez pas cela comme moi, *vous êtes d'un tranquille*(2) (*շատ անտարբեր ես*): — Qu'il vienne ou ne vienne pas, *c'est tout un* (*փոյթ չէ*). — Comptez ces objets *un à un* (*մէկիկ մէկիկ*). — Ces livres coûtent trois francs, *l'un portant l'autre* ou *l'un dans l'autre* (*իրարու վրայ*). — Il n'entend pas raillerie (*կատակ չվերցներ*). — Il n'entend pas la raillerie (*կատակ ընելու կերպը չգիտեր*):

Դ. Avec quoi fait-on l'eau-de-vie? Le vin? On dis-

(1) *Ընտանեկան լեզուի մէջ երբեմն կոչական բառին վրայ յօդ կը դնուի, մանաւանդ երբ չենք գիտեր անունն անոր՝ որուն կ'ուղղենք խօսքերնիս:* — (2) *Արտասանեցէք դռանմիլ:*

tingue le raisin à faire le vin et le *raisin de treille*, qu'on sert sur la table. On cueille, on mange une grappe de raisin. Avec quoi fait-on le cidre? La bière? Le kirsch? Qu'appelle-t-on liqueurs spiritueuses? *Il ne faut pas abuser des spiritueux.* Qu'est-ce qu'une personne alcoolique ou simplement un alcoolique? Comment est-ce qu'on devient alcoolique? Lorsque vous serez devenu grand, ferez-vous usage des spiritueux? Montrez toute la laideur de l'ivrognerie. *Il est dans les vignes du Seigneur* ou simplement *il est dans les vignes* signifie: **il est ivre.** — Quand est-ce que votre maître de français vous dit: *Vous avez fait votre devoir à la diable.* — Il y a aujourd'hui en classe 45 présents sur 47 inscrits: deux élèves sont . . . Adverbe de manière formé de *présent*? — Citez des mots de la même famille que *forme*. — *Dire* n'est-il pas aussi nom? Citez d'autres exemples d'infinitifs employés substantivement. — Que remarquez-vous quant à l'orthographe des dérivés des mots *grâce* et *disgrâce*? — Donner le sens de: *grand-père* (féminin?), *beau-père* (fém.?), *petit-fils* (fém.?). *gendre* (fém.?), *beau-fils* (fém.?) *neveu* (fém.?) *parrain* (fém.?), *filleul* (fém.?). On dit d'un homme qui a de l'embonpoint: *C'est un gros père*; on le dit également d'un enfant gros et joufflu.

IX. Թ.

Բայերու եղանակներուն եւ ժամանակներուն գործածութիւնը (վերջ)

ՅՕԴ (խաղ)

35. Երբ իմաստին մէջ անստուգութիւն ըլլայ՝ Ստորադասական կը գործածուի, իսկ եթէ անստուգութիւն չըլլայ՝ Ստորադասական չգործածուիր հետեւեալ պարագաներու մէջ.

1° Մէկ երկու բայերէ վերջ, որոց գլխաւորներն են՝ commander, ordonner, décider, prétendre, supposer. Օրինակ, Je *prétends* que vous **fassiez** cela կ'ըսուի՝ երբ կրնայ ըլլալ որ հրամաննիս, կամքերնիս չգործադրուի: Je *prétends* que vous **ferez** cela կ'ըսուի՝ երբ հրամաննիս, կամքերնիս անպատճառ պիտի գործադրուի, երբ այդ գործադրութիւնը բացարձակապէս անկախ է ուրիշին կամքէն:

2° Երբ գլխաւոր նախադասութեան մէջ բացասական կամ հարցական բայ մը կայ. Je *ne* crois *pas* qu'il **est** sincère կ'ըսենք՝ երբ համոզուած ենք որ անկեղծ չէ. Je *ne* crois *pas* qu'il **soit** sincère կ'ըսենք՝ երբ վստահ չենք անկեղծ ըլլալուն:

3° Երբ գլխաւոր նախադասութեան մէջ գտնուի il semble եւ նոյն իմաստով on dirait, on croirait que, նոյնպէս le plus qui կամ que, le moins qui կամ que, le seul qui կամ que, le meilleur . . . qui կամ que, le premier . . . qui կամ que եւայլն, եւ վերջապէս երկու նախադասութիւններն իրար կապող բաղհիւսական դերանուն մը (où, qui, quoi, dont, եւայլն), կամ շաղկապական հետեւեալ ասացուածներէն մէկը, de manière

que, en sorte que, de sorte que, si ce n'est que, sinon que, tellement que.

36. Ստորադասական Անկատարը կարելի եղածին չափ քիչ գործածելու է, մանաւանդ Ա. լծորդութեան բայերու Ստորադաս. Անկատարին յոգնակի Ա. եւ Բ. դէմքերը ։

37. Ստորադասականի միւս ժամանակներն ալ քիչ գործածելու է ։ Շատ անգամ Ստորադասականի տեղ Աներեւոյթ գործածել կարելի է ։ Այսպէս, փոխանակ ըսելու Il fallait que vous *entrassiez* tranquillement en classe. լաւագոյն է ըսել vous deviez կամ devriez entrer.

38. Բացագանչական կամ ըղձական խօսքերու մէջ բայը Ստորադասական կը գործածուի առանց շաղկապի եւ ենթական բայէն վերջ կը դրուի. *Puissé*-je le voir de mes yeux! (ո՜ւր էր որ, իցի՜ւ թէ զայն տեսնէի աչքերովս) ։

Վերջապէս Ստորադ. Անկատար կը գործածուի Թէականի տեղ նոյն իսկ (quand même) իմաստով. J'irai vous voir, *dussé*-je être malade (նոյն իսկ եթէ հիւանդ ըլլամ) ։

ՔԱՂ (RÉCAPITULATION)

Ա. Երբ համարս լմնցնեմ, պիտի երթամ խաղալու ։ Համարս լմնցնելուս պէս՝ գացի խաղալու ։ Եթէ համարս լմնցուցած ըլլայի, խաղալու կ'երթայի ։ Համարդ լմնցու. գնա՛ խաղա ։ Պէտք է որ համարս շուտով լմնցնեմ, որպէս զի երթամ խաղամ ։ Կ'սպասէի որ անձրեւը դադրէր՝ որպէս զի մեկնէի ։ Պէտք է որ վաղը մեկնիմ, պէտք էր որ արդէն մեկնած ըլլայի ։ Ուզածնիդ բերէք ։

Երբ ուզէք՝ եկէք ։ Եթէ ջուր ունենային՝ կը խմէին ։ Կ'ըսէր որ[1] եթէ պաշար գտնէիք կը բերէիք[2] ։ Չէինք գիտեր թէ (si) ձուկ պիտի բռնէինք ։ Շատ պտուղ քաղեցինք երէկ ։ Երէկ բան մը չկերայ . այսօր քիչ մը միս կերայ եւ մատ մը գինի խմեցի ։ Կ'ուզէր որ պարոն խմբագիրն իրեն հետեւէր (suivre Ներգ. բայ) ։ Չեմ կարծեր որ շատ աշակերտ ըլլայ (y avoir) դպրոցը ։ Կը փափաքի՞ որ իր օրինակին հետեւինք ։ Չկարծեր թէ մոռցած ենք ։ Կը կասկածիմ որ լաւագոյն ժամացոյց մը գտնէք, նոյն իսկ եթէ քաղաքին բոլոր վաճառատուները մտնէք ։ Կը փափաքէր որ իր որդին Ֆրանսերէն լեզուն գիտնար, խորհելով թէ այս լեզուն օգտակար էր ։ Արդար է որ ձեր հօր օրինակին հետեւիք ։ Այս խորհուրդները ձեզ տուի՝ որպէս զի խոհեմ ըլլաք, թէեւ երբեք չէք ուզած խորհուրդներուս անսալ ։ Կը զարմանամ թէ մինչեւ տասն եւ մէկերորդ գլուխը կարդացեր էք երկու երեք ժամուան մէջ ։ Կ'ըսեն թէ չարագործները բռնուեր են ։ Կ'ենթադրեմ թէ վարդը ծաղիկներուն ամենէն գեղեցիկն է ։ Իտալիան որքան որ ալ գեղեցիկ է, ես նախամեծար կը համարեմ Զուիցերիա ։

Բ. **Questions et exercises.** Doit-on dire: *J'ai mis ma chemise* **la** plus blanche ou **le** plus blanche? Déduisez-en la règle. Exprimez la même phrase en mettant l'adjectif avant le substantif. — *La plupart de ces hommes vous* **rendent justice.** *Beaucoup d'ouvriers finissent par*[3] **faire fortune.** Expliquez le non emploi de l'article devant *justice, fortune.* Énumérez les divers

---

[1] Որ՝ շաղկապ՝ կը թարգմանուի que-ով. դերանունը կը թարգմանուի qui-ով. — [2] Լռելեայն իմացուած անձնական դերանունը գրէք. — [3] Finir par . . . , վերջապէս . . .

cas du non emploi de l'article. Citez des exemples. — *Les carnassiers mangent* de la *viande crue. Il faut que ce malade mange un peu* de *viande crue. Servez-vous une tranche* de *pâté. Je ne bois pas* d'*huile de foie de morue. Je ne bois* de *l'huile de foie de morue qu'à contre-cœur :* Expliquez l'emploi de l'article partitif indéfini dans ces divers exemples. Récapitulez les règles.

Գ. *Exercise sur les* homonymes. Remplacer les points par les mots chair *et* saint ou *par l'un de leurs homonymes. Mettre chaque verbe au temps convenable.*

LE BON PRÊTRE

Dans un village des environs de Lucerne, vivre jadis un prêtre qui, au dire(¹) de chacun, être un . . . homme. Souvent en monter en . . . , il donnait à ses paroissiens les . . . conseils suivants:

1° Mes . . . amis, qu'il n'y avoir jamais de querelles au . . . de vos familles.

2° Pour conserver vos corps . . . , fuir la bonne . . .

3° N'apposer jamais votre . . . au bas d'un écrit avant de le lire.

4° Ne présumer pas trop de vos propres forces, car, comme dire l'Évangile, l'esprit est prompt, mais la , . . être faible.

5° Avoir toujours vos reins . . . et votre bâton à la main pour le moment du grand départ.

(¹) *Ըստ ինչ նայելով։*

X. ժ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ա.ՆՑԵԱԼ. — ԳՈՅԱԿԱՆ

Այս դասագիրքին Ա. Տարիին մէջ տեսանք որ Ընդունելութիւն անցեալը (participe passé) *երբեմն կը փոխուի, երբեմն չփոխուիր ։*

39. *Երբ Ընդ. անցեալը առանձին (առանց որ եւ է օժանդակի) գործածուած է՝ ածականի պէս կը համաձայնի իր գոյականին (կամ դերանունին) հետ, որմէ վերջ կը դրուի դրեթէ միշտ ։*

40. *Կրաւորական բայերուն* (verbe passif) *եւ* être *օժանդակով խոնարհուած չէզոք բայերուն* (verbe intransitif ou neutre) *Ընդ. անցեալը կը համաձայնի սեռով եւ թուով* (en genre et en nombre) *իր տէր բայիին հետ ։*

* * *

41. *Ձեզ ըսուած է թէ անչունչ բառերուն սեռը վարժութեամբ կը սովրուի ։ Բայց, դիւրութեան համար, հոս մէկ երկու կանոններ կը դնենք ։*

Սրական են՝

1° Isme, asme *վերջաւորած գոյականները*. Egoïsme, cataplasme.

2° *Այն բարդ գոյականները՝ որոց առաջին տարրը բայ է*. Chasse-mouches. — *Բացառութիւն* Garde-robe (*հանդերձարան իմաստով*) ։

3° Ice *վերջաւորած գոյականները*. Service. — *Երկսաւոր բացառութիւններ*. avarice, épice, justice, malice, office (*մատան նշանակութեամբ*) ։

4° Age վերջաւորած գոյականները. Langage. — Գլխ. բացառ. Cage, image, page (էջ նշանակութեամբ), rage.

5° Aire վերջաւորած գոյականները. Dictionnaire. Գլխ. բացառ. Affaire, chaire, grammaire, paire, ինչպէս նաեւ aire վերջաւորած տունկի անուններըը :

6° Մեծ մասն այն գոյականներուն որ հարց ով վերջաւորած չեն :

ՀՐԱՀԱՆԳ

ԱՅԾԻՆ ԴԱՍԱՍՏԱՆԸ

Սրարացի մը տեսաւ (s'apercevoir) որ իր մատնին գողցեր էին : Ապահով էր որ գողը իր սպասաւորներէն մէկն էր : Զանոնք (ceux-ci) կանչեց եւ անոնց ըսաւ. «Ամենքդ ալ (tous) այս երեկոյ այծին դատաստանը պիտի կրէք (subir) : Հրաշագործ այծ մըն է. երբ յանցաւոր մը իր ձեռքը անոր կռնակին քսէ (lui passe la main sur le dos), ձեռքին վրայ սեւ արատ մը կը թողու : »

Երբ երեկոյ եղաւ (venir), հրամայեց ծառաներուն կարգաւ (tour à tour) մտնել մթին վրանի մը մէջ. այծը հոն կապուած է : Պէտք էր որ իւրաքանչիւրը ձեռքը քսէր կենդանիին կռնակին վրայ. բայց տէրը առաջուց (d'avance) ածուխի փոշիով օծած էր (frotter) այծին կռնակը :

Վրանէն քանի մը քայլ հեռու (à) ոտքի վրայ կեցած՝ (debout) դուրս ելնողներուն ձեռքերը կը նայէր (se faire montrer) :

Արդ, ամենքն ալ սոսկացած էին իրենց ձեռքը

սեւցած տեսնելով, միայն մէկը (un seul) հպարտութեամբ ցոյց կուտար ճերմակ մնացած իր ձեռքը :

Բայց տէրը անոր ըսաւ. «Գողը դուն ես, որովհետեւ միայն դուն չհամարձակեցար այծին կռնակին դպչիլ :

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Գողցուած մատնին տակաւին չգտնուեցաւ : Ամենքդ ալ վաղը պիտի կանչուիք դատուելու համար : Սպասուհիները տակաւին չեկա՞ն. պէտք էր որ արդէն եկած ըլլային : Այծն օծուած էր ածուխի փոշիով : Հաւանական է որ մայրդ Բարիզ հասած ըլլայ արդէն :

B. Conjuguer les verbes *apercevoir, voir, dérober, appeler, dire, subir* à la voix passive, en changeant de verbe à chaque personne.

Գ. **Exercice d'invention.** (Mots terminés en *asme* et en *isme*) : Je me suis enveloppé le gosier avec le . . . (*nom de médicament*) de lait et de mie de pain. Il m'a reçu avec un vif . . . (*grande démonstration de joie*). Le . . . est la propriété que possède l'aimant d'attirer le fer.

(Mots en *ice*) : On appelle égoïsme le . . . de l'homme qui rapporte tout à soi. Je vous remercie bien du . . . que vous m'avez rendu. Voilà un bel . . . (*bâtiment*). Cet homme est d'une sordide (*amour immodéré des richesses*).

(Mots en *age*) : Celui qui habite un . . . est un villageois. Une . . . blanche est une . . . où il n'y a rien d'écrit. — Formez des noms en *age* avec les mots suivants et donnez-en le sens : *blanchir, payer, feuille, plume, bavarder, veuf.*

(Mots en *aire*): Cet ouvrier ne reçoit qu'un chétif . . . (*prix du travail*). Les règles du langage sont exposées dans la . . .

(Mots composés d'un verbe et d'un nom): Le . . . est une espèce de petit portefeuille à fermoir, dans lequel on met l'argent de poche. Le . . . est un petit instrument avec lequel on se nettoie, on se *cure* les dents. *Il est malséant de se nettoyer les dents en public.*

7. Comment appelle-t-on celui, celle qui conduit et garde les chèvres? Vous rappelez-vous l'histoire du petit chevrier? — Quelle espèce de coiffure portez-vous? De quoi l'Arabe s'entoure la tête? — Quand est-ce qu'on comparaît devant un tribunal? — Qu'est-ce qu'une bague? Qui est-ce qui vend des bagues? — Qu'est-ce qu'un voleur? Les pickpockets sont des voleurs qui se glissent dans la foule et y vident habilement les poches. Avez-vous jamais maraudé? Quels conseils donneriez-vous à un camarade qui aurait la mauvaise habitude de marauder? — Quelle doit être la première qualité d'un domestique? Comment les enfants doivent-ils traiter les domestiques? — Votre maître ne vous prend-il pas quelquefois en faute? Quelles punitions vous inflige-t-il, vous fait-il subir alors? — On dit le dos d'un homme, et aussi le dos d'un habit, d'une chaise, de la main, d'un livre, d'un couteau, d'une montagne. Le chat fait le gros dos et patte de velours lorsqu'on le caresse. — Comment doit-on se tenir en écrivant, pour ne pas devenir bossu et myope? — On palpe, avec les mains, les objets dont on veut apprécier les qualités. On *offre*, on *donne*, on *tend* la main à quelqu'un. On *joint* les mains pour prier. On lève la main

sur quelqu'un, on s'apprête à le frapper. *On en vient aux mains,* on finit par se battre. Celui qui est privé d'une main, d'un bras est un *manchot.* Le cahier est *manuscrit,* le livre est imprimé. Citez d'autres dérivés de **main.**

b. **Mots qui changent de sens en changeant de genre.** On dit: *Le manche* d'un outil(1) et la *manche* d'un habit. Un *poêle*(2) de chauffage et *la poêle* à frire. *Un vase* de porcelaine et la *vase* d'un étang. *Un livre* intéressant et *une livre* de sucre. Le mouvement d'*un pendule* et *une pendule* bien réglée.

8. Rédaction. *La cruche.* (Canevas à développer): Le bon roi Alphonse d'Aragon, suivi de plusieurs seigneurs, avait fait des achats chez un bijoutier. Comme il sortait, le marchand lui dit tout bas qu'un seigneur vient de voler une bague (faites parler le marchand). Le roi rentre. — Il ordonne qu'on place sur la table une cruche remplie de sable fin (faites-le parler). — Le roi invite les seigneurs à plonger leur main dans le sable (faites parler le roi et dites pourquoi il avait employé ce procédé). La bague est retrouvée. — Morale.

(1) Արտասանեցէք ուղիւ։ — (2) Արտաս. բուալ։

XI. ԺԱ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ (Շար.). — ԳՈՅԱԿԱՆ (Շար.)

42. Avoir *օժանդակով խոնարհուած չէզոք բայի մը Ընդ. անցեալը միշտ անփոփոխ է ։*

43. *Ներգործական բայի մը Ընդ. անցեալը բաղադրեալ ժամանակներու մէջ՝ կը համաձայնի Ընդ. անցեալէն առաջ դրուած սեռի խնդիրին հետ ։*

44. Fait *Ընդ. անցեալը միշտ անփոփոխ կը մնայ՝ երբ իրմէ վերջ* **Աներեւոյթ** *մը գտնուի, որովհետեւ այդ աներեւոյթը միշտ խնդիրը կ'ըլլայ* fait *ին ։*

* * *

45. **Իգական** *են՝*

1° Sion, aison, xion, tion (*ի բաց առեալ* bastion) *վերջաւորած գոյականները ։*

2° Eur *վերջաւորած գոյականները.* Blancheur. — *Բացառ.* bonheur, malheur, honneur, labeur.

3° Té, tié *վերջաւորած գոյականները.* Avidité, amitié. — *Գլխ. բացառ.* Côté, été, pâté, traité.

4° *Համր* e *ով վերջաւորած գոյականներէն շատերը.* — aie, eue, esse, anse, ance, ense, ence, otte *վերջաւորած գոյականներն ամէնքն ալ իգական են ։*

ՀՐԱՀԱՆԳ

ՆԱՄԱԿ

Իւսկիւտար, 10 *Հոկտ.* 1898

Սիրելիս Մարիամ,

Քովի ընկերուհիս (voisine de classe) *սոսկալի կերպով անձնասէր աղջիկ մըն է ։ Մայրս, որ միշտ այնքան* (tant) *հակած է նկարագրիս վրայ, պժգացուցած է* (faire détester quelque chose à quelqu'un) *զիս աս թերութենէն ։ Լիւսի միայն* (ne . . . que) *ինքզինքը* (à soi) *կը մտածէ, յաճախ կ'առնէ ինչ որ ինծի կը վերաբերի՝ առանց հարցնելու թէ* (si) *պէտք ունիմ*(1) (avoir besoin de . . .) ։ *Լիւսի, որ աղէկ կ'աշխատի, ջերմոցին մօտիկը կը նստի* (a sa place) ։ *Թոքախտաւոր խեղճ ընկերուհի մ'ունինք՝ որ միշտ կը մսի եւ Օրիորդէն հրաման ուզեց* (demander à qlqn. la permission de . . .) *տեղը փոխելու* (changer de place) ։ *Լիւսի չուզեց. պատասխանեց թէ իր բարի նիշերը այդ տեղին իրաւունք կուտան իրեն ։ Ուստի* (aussi[2]), *կ'ըմբռնես թէ ոչ մէկերնիս կը սիրենք զայն ։*

---

(1) Շատ անգամ կը պատահի որ հայերէնի մէջ անձնական դերանունը լռելեայն կ'իմացուի ։ Այս տեսակ պարագաներու մէջ, զօրութեամբ իմացուած դերանունը պէտք է յայտնի դնել ֆրանսերէնի մէջ ։ — (2) Aussi (ուստի), peut être, en vain, du moins, tel, ainsi, եւայլն բառերէն վերջ սովորութիւն է տէր բային բայէն ետքը դնել ։

կ'երեւի թէ տունն ալ նոյնն է : Բնաւ չօգներ իր խեղճ մօր որ կ'աշխատի օրն ի բուն :

Մայրս զիս խրատեց (conseiller de . . .) ազնուու-թեամբ խօսիլ ընկերուհւոյս հետ(1) (à) , ըսելով թէ այդ խեղճ աղջիկն աւելի արգահատելի (à plaindre) է քան պարսաւելի (à blâmer) . ամէն ջանք ըրի պերճախօս ըլ-լալու համար : Օր մը զբօսանքի առեն (à . . .) , իրեն ըսի թէ(2) որչափ տխուր բան ըլլալու է (cela doit être triste de . . .) բնաւ բարեկամուհի չունենալ : Իրեն ըսի թէ իր խեղճ մայրն ո'րչափ երջանիկ պիտի ըլլար՝ եթէ իր աղջիկը քիչ մը հաճոյակատար (prévenant) գտնէր , եւ աւելցուցի թէ՝ ապագային (plus tard) , երբ մեծնայ , ինքզինքը միայնակ պիտի գտնէ միւս կեանց մէջ եւ թէ իր սիրտը երբեք չպիտի ունենայ ճշմարիտ ուրախութիւն :

Բան մը չըսաւ . գլուխը կը ծռէր . երբ զայն վեր-ցուց (relever) , երկու խոշոր արտօսրներ ունէր աչացը մէջ : Համբուրեցի զինքը իրմէ բաժնուելէ (quitter ևերգ. բայ) առաջ (avant de . . .) :

* * *

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Բազմաթիւ են այն յանցանքները՝ զորս իր թե-թեւամտութիւնը գործել տուած է (faire commettre) իրեն : Դժոխային աղաղակները (clameur) զորս լսեցիք՝ գինետունէն կ'ելնէին (partir) : Թարգմանութիւննիդ սըր-բագրեցի՞ք : Տակաւին չսրբագրեցի զայն : Ջանցառու-թիւնները (omission) դիտա՞ծ էիք (remarquer) : — Ոչ ,

(1) Կ'ըսեն parler à quelqu'un. բայց պէտք է ըսել causer avec quelqu'un. — (2) Թէ չշարժմանուիլ՝ երբ իրմէ խօսքը հարցական դե-րանուն մը կամ հարցական մակբայ գտնուի.

դիտած չէի զանոնք : Փաստերը՝ զորս յառաջ բերիք՝ (alléguer) բաւական համոզիչ չեմ գտներ(1) : Մայրս գի-շեր ցերեկ (jour et nuit) հակեց վրաս՝ երբ պզտիկ էի : Այդ տունը իրեն շատ գեղեցիկ երեւցած ըլլալու է : Քերթեցէք այն բլիծերը (pâté) զորս բրած էք ձեր տետ-րակին մէջ :

Բ. *Dans la légende suivante, mettre chaque verbe au temps convenable:* Deux voyageurs, qui *traverser* les Alpes, *rencontrer* un homme très laid. Cet homme leur *dire*: «Je *être* le choléra, je *aller* à Marseille, je *tuer* cinq mille personnes.» — Trois mois plus tard, les mêmes voyageurs, se *retrouver* en présence de l'affreux personnage, lui *dire*: «Tu nous as *tromper*, tu nous avais *dire* que tu ne *tuer* que cinq mille personnes et dix mille ont *périr*.» Je n'en ai *tuer* que cinq mille, *dire* le choléra en se *redresser*. Les autres(2), c'est la peur qui les a *faire* mourir.

Գ. **Exercice d'invention.** *Remplacer les points par un mot ayant une des terminaisons citées plus haut; mettre l'article devant ce mot.* Les quatre opérations d'arithmétique sont . . . , . . . , . . . , . . . — . . . (charge) d'un navire. — L'homme heureux n'apprécie jamais assez . . . dont il jouit. — . . . est la qualité de ce qui est vif. — . . . est le sentiment de compassion qu'excitent dans notre âme les maux, les misères d'autrui.

(1) Թարգմանել առաջ տրամաբանական լուծումի (analyse logique) դիմեցէք, որպէսզի շարադասութեան մասին չխախլիք : — (2) Երբեմն, յեղաշրջութեամբ (par inversion), զոյական սեռի խնդիրը բայէն առաջ կը դրուի. Այս պարագային, նոյն սեռի խնդիրը պէտք է կրկնուի անձնական դերանունով, ինչպէս կը տեսնուի վերի խօսքին մէջ.

— . . . est un lieu planté de châtaigniers. — Le cheval s'émouche avec . . .

Remplacer les points par l'article; faire les changements nécessaires. On écrit à . . . craie sur le tableau noir. Il y a un proverbe qui dit: Plus . . . haie est bas, plus on y passe. Nous jouissions d'. . . (un *ou* une) paix(1) profond. Le croup est . . . (un *ou* une) maladie(2) très dangereux. — . . . souris est un animal rongeur, . . . brebis, un animal herbivore; . . . fourmi, un insecte; . . . perdrix, un oiseau. — . . . (mon *ou* ma) bru(3) a toujours gardé . . . (son *ou* sa) vertu. Pendant . . . (mon *ou* ma) voyage, j'ai traversé . . . (des *ou* de) vastes forêts bien majestueux. Vous êtes en sueur, ne buvez pas . . . (de l'*ou* d') eau frais. — . . . couleur(4) de . . . peau n'est pas . . . même chez les différents peuples. Nous avons besoin de chaux éteint (*ou* éteinte). *C'est . . . faim qui épouse . . . soif*: cela se dit de deux personnes qui n'ont pas de bien et qui se marient l'une avec l'autre. — J'ai . . . (un *ou* une) dent qui branle.

դ. Mots qui changent de sens en changeant de genre. On dit: Faire *un bon* somme et recevoir *une forte somme*. Avoir *une bonne mémoire* et vérifier *un mémoire*. *Le mode indicatif* et suivre *la mode*. *Un tour*

(1) Ai ձայնով վերջաւորած իգական գոյականները համր e ով կ'աւարտին. բացառութիւն է paix։ — (2) I ձայնով վերջաւորած իգական գոյականները համր e ով կ'աւարտին. բացառ. souris (մկնիկ), brebis, fourmi, perdrix, houri, nuit, la merci. — (3) U ձայնով վերջաւորած իգական գոյականները համր e ով կ'աւարտին. բացառ. bru, glu, vertu, tribu. — (4) Eur վերջաւորած գոյականներն ընդհանրապէս իգագան են։

au bois et *la tour de l'église*. *L'office divin* et *une office* bien aménagée.

բ. Quels êtres et quels objets vous sont chers? — Qui est votre voisin de classe? L'aimez-vous? Dites pourquoi. Vos parents sont-ils bien avoisinés? Y a-t-il des promenades, de beaux édifices au voisinage de l'école? — Comment appelle-t-on celui qui n'est pas égoïste? Qui est dévoué? — Combien y a-t-il d'écoles de filles dans votre quartier? — Combien votre grand' mère a-t-elle de petites-filles? — Est-ce en été ou en hiver qu'on veille plus longtemps? Quand est-ce que votre mère veille presque toute la nuit? Comment appelle-t-on la pièce où l'on *dort*, surtout dans les collèges? Avez-vous jamais pris quelque potion dormitive? Pourquoi la mère berce-t-elle son enfant? — Quels sont les défauts que vous détestez le plus? — Qu'est-ce qu'*un* poêle? Qu'est-ce qu'*une* poêle? Pourquoi préférez-vous les poêles en faïence à ceux de fonte? Faut-il se mettre trop près du poêle? Êtes-vous frileux? Que faites-vous lorsque vous avez froid? Soufflez-vous dans les doigts? Battez-vous la semelle? Êtes-vous sujet aux engelures? Les engelures sont-elles incommodes? Quand est-ce que les dents vous claquent? — A l'égard de quelles personnes est-ce qu'on emploie le proverbe: *Pierre qui roule n'amasse pas mousse*? — Avez-vous eu des mauvais points?

բ. Rédaction. *Les deux voyageurs.* (Canevas à développer): Deux voyageurs, Thomas et André, allaient à pied. — Thomas trouve sur son chemin une bourse pleine de pièces d'or. — André dit: Pour nous la bonne aubaine! — Pour *nous* n'est pas bien dit, ré-

pond Thomas; pour *moi*, c'est différent. — Au bois voisin des voleurs. — Terreur de Thomas. *Nous* sommes perdus, dit-il. — Réplique d'André. Celui-ci s'échappe. — Thomas est bientôt dévalisé. — Conclusion.

Զ. *Դասարանին մէջ կարդալ Ֆլօրիանի այս առակը.*

LES DEUX VOYAGEURS

Le compère Thomas et son ami Lubin
Allaient à pied tous deux à la ville prochaine.
Thomas trouve sur son chemin
Une bourse de louis plein;
Il l'empoche aussitôt. Lubin, d'un air content,
Lui dit: «Pour nous la bonne aubaine!»
— Non, répond Thomas froidement,
Pour *nous* n'est pas bien dit; pour *moi*, c'est différent.
Lubin ne souffle plus; mais, en quittant la plaine,
Ils trouvent des voleurs cachés au bois voisin.
Thomas tremblant, et non sans cause,
Dit: «Nous sommes perdus! — Non, lui répond Lubin,
Nous n'est pas le vrai mot; mais *toi*, c'est autre chose.»
Cela dit, il s'échappe à travers le taillis.
Immobile de peur, Thomas est bientôt pris;
Il tire la bourse et la donne.
Qui ne songe qu'à soi, quand la fortune est bonne,
Dans le malheur n'a point d'amis.

XII. ԺԲ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ (*Շար.*) — GENS բառին սեռը

46. *Գիտենք թէ փոխադարձ բայերը* (verbe réfléchi *ou* pronominal) *երկու տեսակ են. էապէս* (essentiellement) *փոխադարձ եւ պատահաբար* (accidentellement) *փոխադարձ։*

47. *Էապէս փոխադարձ բայերու Ընդ. անցեալը կը համաձայնի երկրորդ դերանունին, կամ որ նոյնն է ըսել, ենթակային* (1) *հետ։* Les oiseaux se sont *envolés*.

48. *Մէկ երկու պատահաբար փոխադարձ բայերու Ընդ. անցեալը՝ բացառաբար՝* էապէս *փոխադարձ բայերու Ընդ. անցեալի համաձայնութեան կանոնին կը հետեւի։ Աս կարգի բայերուն գլխաւորներն են՝* s'apercevoir de, s'attaquer à, s'attendre à, se douter de, s'échapper, se plaindre, se prévaloir, se refuser à, se servir de, se saisir de, s'en aller (2)։

* * *

(1) *Փոխադարձ բայերու մէջ* être *օժանդակը* avoir*ի տեղ է, եւ որովհետեւ էապէս փոխադարձ բայերը ներգործական իմաստ ունենալնուն՝ երկրորդ դերանունը սեռի խնդիրի պաշտօն կը վարէ, հետեւաբար վերի կանոնը ինքնին կը բացատրուի։* — (2) *Թէեւ քերականութիւններէն ոմանք այս բայերուն կը կցեն ուրիշներ ալ, ինչպէս* se taire, s'aviser, se louer, se flatter, *եւայլն, բայց զանց կ'ընենք զանոնք ալ յիշել վերի ցանկին մէջ, սա մտածումով թէ՝ խորհրդածութեամբ, վերլուծութեամբ՝ որ այնքան կարեւոր դեր մը կը կատարէ քերականութեան ուսման մէջ՝ շատ դժուար չէ երեւան բերել թէ այդ բայերուն երկրորդ դերանունը սեռի խնդիրի պաշտօն կը վարէ.* Se taire *կը նշանակէ ինքզինքը լռեցնել, եւայլն։*

49. Gens *բառն իգական կ'ուզէ իրմէ անմիջապէս առաջ գտնուող ածականները կամ ընդունելութիւնները, եթէ այդ ածականները իգականի համար մասնաւոր վերջաւորութիւն մ'ունին։ Միւսները արական կը մնան։* Les **vieilles** gens sont *soupçonneux.*

50. *Ան պարագային, միեւնոյն նախադասութեան մէջ* gens *բառէն առաջ գտնուող միւս ածականներն ալ իգական կը դրուին։* **Toutes** les **vieilles** gens sont soupçonneux. *բայց կ'ըսենք՝* *Instruits* par l'expérience, les **vieilles** gens sont *soupçonneux.* (Instruits *իգական դրուած չէ, որովհետեւ տարբեր նախադասութեան մէջ կը գտնուի*)։ *Նոյնպէս կ'ըսենք* **Tous** les *honnêtes* gens, **tous** *ces* gens, *որովհետեւ* gens *բառէն անմիջապէս առաջ գտնուող ածականները իգականի համար մասնաւոր ձեւ մը չունին։*

51. Gens *բառը միշտ արական կ'ուզէ իր ածականները կամ ընդունելութիւնները՝* 1° *երբ իրմէ ետքը գտնուի անուն մը որուն հետ կապուած է* de *նախդիրով եւ որ արհեստ մը կը նշանակէ* (gens d'épée, gens de robe, gens d'affaires, gens de lettres, *եւայլն*). 2° *երբ* gens *բառը ինքնին կը նշանակէ ծառայ, ստորակարգեալ.* **Aucuns** gens d'affaires ne voudront se charger de cette besogne. — **Tous** vos **dévoués** gens sont tombés malades.

ՀՐԱՀԱՆԳ

ՊՈՒՐՍԱ (Brousse)

Պուրսա Խիւտավէնտիկեար վիլայէթին (vilayet [*ար.*] de Hudavendighiar) *մայրաքաղաքն է, Ասիական Տաճկաստանի մէջ, Ողիմպոս լերան* (mont Olympe) *ստորոտը* (au pied de . . .)։ *Պուրսա քաղաքը հիմնած է* Prusias, *որոյ անունը կը պահէ։ Պուրսա սքանչելի դիրք մ'ունի։ Հազար երեք հարիւր քսան եւ ութնին Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքն էր։ Այս քաղաքը վառաւոր յիշատակարաններ ունի։ Շատ գեղեցիկ է եչիլ–ճամի կոչուած մզկիթը, ուր դիտելի է* (l'on remarque) *Մէհմէտ Բ.ի դամբանը։ Պուրսա վաճառականական կեդրոն մըն է։ Մետաքսի մշակութիւնը անոր հարստութիւնը կը կազմէ* (faire)։ *Պուրսա գլխաւորաբար Ֆրանսայի հետ մետաքսի առուտուր կ'ընէ։ Որթի մշակութիւնն ալ բարգաւաճ է Պուրսայի մէջ։ Բաղուած խաղողին մեծագոյն մասը կը ծառայէ* (servir à . . .) *Նշանաւոր բանդակներ չինելու։ Պուրսա մինչեւ Ռուսիա կ'արտածէ ձիմնապտուղ։ Քալապաք լերան ստորոտը կան զանազան տեսակ հանքային ջուրեր։ Բաղնիքները ազէկ կազմակերպուած են։ Այս ջուրերը կը յարմարին մանաւանդ յօդացաւերու։ Պուրսայի նահանգիսան է Մուտանիա՝ որ Պուրսայի հետ կցուած է երկաթուղիով։*

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Ձեր մեկնումէն անմիջապէս վերջը մեր սխալը տեսանք (s'apercevoir de . . .)։ *Ան մարդիկ զղջացին։ Յանիրաւի ծաղրեցին* (se rire de . . .) *մեր Ջանքերը.*

Հիները զանազան գործիներ (instrument) գործածած են (se servir de . . .) գրելու համար։ Փիւնիկեցիք ծովային (maritime) վաճառականութեան տիրացած էին (s'emparer de . . .)։ Ողջամիտ անձերը ժուժկալած են ան ամէն բանէ որ պիտի կրնար վնասել իրենց առողջութեան։

Ադ գիրքը պահեցէք. ուրիշին մի՛ տաք զայն։ Անուննիդ մի՛ պահէք ինձմէ։ Աս գիրքը պահեցէք որպէս զի դրացիննիդ զայն չտեսնէ։

Բ. *Expliquer, dans les phrases suivantes, l'accord de l'adjectif ou du participe avec* **gens**: Quelles sottes et méchantes gens vous m'avez présentés! Tous ces gens sont bons. Il faut savoir s'accomoder de toutes gens. Le premier([1]) de ces méchantes gens fait le commerce de soie. Devenus vieux et infirmes, ces bonnes gens ne pouvaient plus gagner leur vie. Certains gens d'affaires que j'ai consultés m'ont induit en erreur. Certaines gens disent cela.

Գ. *Conjuguer les verbes suivants en changeant de verbe à chaque personne et en faisant accompagner chaque verbe d'un complément:* S'apercevoir de, s'attendre à, se servir de, se douter de.

Դ. **Le participe présent devient nom.** On dit: Un chemin *montant* et les *montants* d'une échelle. *Pliant* les genoux et s'asseoir sur un *pliant*. Courant en toute hâte et un *courant* d'air. *Mendiant* son pain et la besace d'un *mendiant*. *Revenant* en arrière et croire aux *revenants*.

([1]) Gens բառէն առաջ դրուած un, le seul, celui, le premier, quelqu'un բառերը չեն փոխուիր։

Ե. Dans quel vilayet se trouve la ville de Brousse? Connaissez-vous d'autres villes dans le même vilayet? Qu'est-ce qui fait la principale richesse de Brousse? Avez-vous des parents, des amis à Brousse? Parlez d'eux. — Nommez quelques capitales; — quelques chaînes de montagnes; un pays très montueux, où l'on fait souvent des ascensions. — Comment est la situation de Constantinople? — Quelle est, en France, la ville qui est le centre du commerce de la soierie? De quoi se nourrissent les vers à soie? Nommez quelques étoffes en soie (surah, damas, foulard, taffetas, gros de Naples, velours, peluche). — Comment appelle-t-on le fruit de la vigne? Ce fruit, quand il n'est pas encore mûr? Quelle maladie a envahi dernièrement les vignes de Constantinople (le *mildiou*)? — Quelles confitures connaissez-vous? — Quel nom donne-t-on aux souverains de la Russie? à ceux de la Perse? à ceux du Japon? — Aimez-vous le bain chaud? le bain froid? la douche? De quoi vous chaussez-vous dans le hammam? Savez-vous nager? — Nommez quelques ports importants en Turquie et en Europe. — Sur quoi roulent les locomotives, les wagons, les tramways? Comment appelle-t-on la suite de wagons traînés par une locomotive? Les *trains omnibus*([1]) ont des wagons de toutes les classes et s'arrêtent à toutes les gares. Les *trains express*([2]) sont rapides et ne s'arrêtent qu'aux gares principales. On demande son billet (ticket) au *guichet*. On attend dans la *salle d'attente*. On fait *enregistrer* ses *bagages*. On se tient sur

([1], [2]) Արտասանեցէք օմնիպիւս, էքսբրէս։

le *quai* en attendant que le train ait déposé les voyageurs. Les gares principales ont des *buffets*, où les voyageurs peuvent aller prendre leur repas. Il y a dans les wagons des *compartiments fumeurs* et des compartiments non fumeurs (dames seules).

2. Rédaction. *Voyage par terre à* * * *. Dans une lettre, décrire à un ami ce voyage. But. — Préparatifs. — Vous avez manqué le train. — Dans la salle d'attente. — Au guichet. — En wagon (quelle classe? Quel compartiment? Conversation). Durée du voyage. — Ce qui vous a frappé le plus sur le parcours. — Arrivée.

XIII. ԺԳ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ա.ՆՑՆԱԿ (Շար.) — QUELQUE CHOSE ի սեռը

52. Պատահաբար *փոխադարձ բայերու Ընդ. անցեալը կը համաձայնի սեռի յնդիրին հետ, երբ այս սեռի խնդիրը իրմէ առաջ գտնուի։ Ուստի, այս տեսակ Ընդ. անցեալներու* être *օժանդակը* avoir *սեպելու է եւ անոր համեմատ հարցումն ընելու է սեռի խնդիրը դտնելու համար։* Ces deux hommes *se* sont *querellés*. *Հարցում.* Ces deux hommes *ont* querellé qui? **se, eux.** — Les présents *qu'ils* se sont *faits*. *Հարց.* Ils *ont* fait quoi? **que** (les présents *ի տեղ դրուած*)։ — Ils se sont imaginé des folies. *Հարց.* Ils *ont* imaginé *quoi*? des folies. — Les folies qu'ils se sont *imaginées*. — Ils *se* sont *nui*. *Հարց.* Ils *ont* nui *à qui*? **à eux** (*սեռի խնդիրը*

չկայ, որովհետեւ nuire *չէզոք բայ ըլլալով սեռի խնդիր չկրնար ունենալ*)։

53. *Վերջի օրինակէն կը հետեւի թէ բուն չէզոք փոխադարձ բայերու Ընդ. անցեալը միշտ անփոփոխ է։ Այսպէս են, օրինակի համար,* se nuire, se complaire, se convenir, se plaire, se déplaire, se parler, se ressembler, se rire, se succéder, se suffire.

54. S'arroger *բայը, թէեւ բուն փոխադարձ, սակայն, պատահաբար փոխադարձ բայերու Ընդ. անցեալի կանոնին կը հետեւի, որովհետեւ բուն փոխադարձներուն մէջ միակ ատ բայը երբեմն իրմէ առաջ, երբեմն ալ ետքը կրնայ ունենալ սեռի խնդիր*(1). Ils se sont *arrogé* des droits exorbitants. — Les droits *qu'*ils se sont *arrogés* étaient exorbitants.

* * *

55. Quelque chose *արտայայտութիւն է, երբ նշանակէ բան մը։ Այս իմաստով դործածուած առեն, իրմէ ետքը դրուած ածականին հետ կը վիանայ* de *նախդիրով*(2)։ Il m'a dit *quelque chose* de plaisant.

56. *Իդիական է՝ երբ նշանակէ ինչ որ ալ.* Je lui pardonne, *quelque chose* qu'il ait faite. — *Դիտելի է որ՝ այս պարագային՝* quelque chose *էն, ետքը եկող բայը ստորադասական կը դրուի միշտ։*

57. Autre chose, grand' chose *ալ արտայայտութիւններ են, երբ անորոշ իմաստով դործածուին. ուրիշ բան, մեծ*

---

(1) S'arroger *բային փոխադարձ դերանունը* (se) *քնութեան խնդիր է։* — (2) Personne, rien, ce que *անորոշ դերանուններէն, ինչպէս նաեւ ցուցական եւ հարցական դերանուններէն վերջ գտնուող ածականներէն առաջ ալ* de *կը դրուի*

քան։ Avez-vous *autre chose* de **curieux** à nous dire ? — Il ne fait pas *grand' chose* de **bon**. — Բայց պէտք է ըսել՝ Quant à *l'autre* **chose** que vous m'avez **dite**, elle sera **examinée** avec soin. — C'est une *grande* **chose**, qui mérite d'être **examinée**.

ՀՐԱՀԱՆԳ

ԱՅԾԱՐԱԾՆ

Ձիւնը կը տեղար (tomber) ծիւ ծիւ (à gros flocons)։ Այծարած մը, ուզելով իր այծերը ապաստանեցնել (mettre à l'abri), զանոնք վարեց (diriger) դէպի անձաւ մը՝ լերան կուշտը փորուած (taillé)։ Անձաւը լի էր վայրի այծերով՝ որ հոն ապաստանած էին (se réfugier) մրրիկը սկսած ատեն։ Այս այծերն իրենցներէն բազմաթիւ հօտ մը կը կազմէին. սքանչելի էին եւ շատ պարարտ։ Ի՞նչ ըրաւ մեր մարդը։ Այլ եւս չզբաղեցաւ (s'occuper de . . .) իր տխեղծ անասուններով, որ ընդհուպ մեռան ցուրտէ եւ անօթութենէ։ Բոլոր իր խնամքը նուիրեց վայրի այծերուն, որոց առաջ անուանդ տարաւ շատ օրեր անընդհատ (de suite)։ Երբ գէշ օդը անցաւ(1), այծարածը ուզեց իր տունը տանիլ իր նոր հօտը. բայց հազիւ(2) անձաւէն դուրս ելած էին, վայրի այծերը փախան անհետչելի լեռներ։

Ագահութիւնն ամէն բան կը կորնչնէ չափազանց չահիլ ուզելով։

---

(1) Շատ անգամ Ընդ. անցեալը ժամանակական շաղկապով զորձածուած ժամանակին տեղը կը բռնէ։ Այսպէս, փոխանակ ըսելու *lorsque* le mauvais temps *fut* passé, կրնայ ըսուիլ le mauvais temps *passé*. — (2) Տես էջ 59ի դիտողութիւնը։

Ագահները դժբաղդ եւ ծաղրելի են. ամենէն կ'անարգուին։ Աղքատ ալ են իրենց հարստութեան մէջտեղ։ Աղքատը չատ բաներէ զուրկ է (manquer de . . .), ագահն ամէն բանէ զուրկ է։

Տղաք, աշխատասէր եւ խնայող եղէք առանց ագահ ըլլալու։ Ստակը ստակին համար մի՛ սիրէք։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Սիրելի բարեկամուհիս, դիս բժշկուած կարծեցիք. սխալած էք։ Բարեկամներս իրարու (se) նամակներ ուղղեցին։ Ծնողքս, իրենց աշխատութիւնով (par . . .) եւ իրենց խնայողութիւնով, ինքզինքնուն (se) ապահովեցին համեստ եկամուտ մը՝ իրենց ծերութեան համար։ Աս տղաք իրարու քար նետեցին. ահա (voilà) գէշ սովորութիւն մը։ Նաւավարները, մօտալուտ վտանգը տեսնելով, ջուրը նետուեր են (se jeter)։ Մաստակ առիւծ մը փախած էր (s'échapper) գաւազիղէն։ Աս մարդիկ զղջացած են. անիրաւ կերպով ծիծաղեցան մեր ջանքերուն վրայ (de . . .)։ Մեր նոր (moderne) հեղինակներէն ոմանք (quelques-uns) կարծած են (s'imaginer) թէ կը գերազանցէին հինները։ Լուրջ բանի մը վրայ (à) կը խորհինք (penser)։ Իր հակամիտութիւններուն մէջ գեղեցիկ բան մը ունի, ինչ որ ալ խոստացած էք, տուէք (տուէք զայն)։ Ինչ որ ալ ըրած ըլլար, երբեք չէր ուրանար (զայն չէր ուրանար)։

Քեզ կը նուիրեմ այս գիրքը։ Պէտք է բոլոր ձեր ջանքերը նուիրէք այս աշխատութեան։ — Եղբայրս եկեղեցի տարի։ Ո՞ւր կը տանիք աս գիրքը։ Ողղուհիը կամուրջներն առաջ տարաւ։

բ. *Conjuguer les verbes suivants à la forme négative, en changeant de verbe à chaque personne, et en donnant un complément à chaque verbe:* Diriger, se réfugier, commencer, faire, s'occuper, mourir, consacrer, apporter, amener, conduire, emporter, sortir, s'enfuir, perdre.

գ. **Le participe passé devient nom.** On dit: *Parvenu* au faîte et l'orgueil d'un *parvenu.* J'ai *reçu* l'argent et j'ai donné un *reçu.* J'ai été *retenu* et cet élève est souvent en *retenue.* Il a *pesé* du sucre et faire une *pesée* exacte. Le train est *arrivé* et *l'arrivée* du train. Avoir la tête *découverte* et les *découvertes* de la science. Il a *pris* une *prise* dans ma tabatière. Il a *crié* au secours et vendre à la *criée.*

դ. A quoi ressemblent les flocons de neige? Vous êtes-vous jamais jeté des boules de neige les uns aux autres? Quand est-ce que la terre devient glissante? — Avez-vous jamais été surpris par la pluie? Où vous êtes-vous mis alors à l'abri? — Il avait *maigri* un peu, mais il a *rengraissé.* Votre barbe vous *maigrit.* Voici deux morceaux de rôtis: l'un est gras, l'autre maigre. Lequel désirez-vous que je vous serve? Pour enlever les taches de graisse, on emploie souvent la benzine. — Y a-t-il des personnes qui courent le risque de mourir de faim, de froid? Quels sont vos sentiments à l'égard de ces personnes? — Connaissez-vous des peuples sauvages? des animaux sauvages? — Quand est-ce qu'il a plu quarante jours et quarante nuits de suite? Qui est-ce qui se réfugia dans l'arche? — Montrez comment l'avare est une personne malheureuse, ridicule et pauvre.

ե. **Rédaction.** *Double leçon.* Pierre, jeune domestique, venait souvent apporter des fruits et du gibier au vieux Mr. X., riche et avare. — Un jour, Pierre présente un lièvre d'une façon impolie. — L'avare, changeant les rôles, lui montre comment il aurait dû s'y prendre. — Pierre, renversé dans le fauteuil, fait mine de lui donner un pourboire. (Toute cette rédaction doit être dialoguée).

զ. *Կարդալ հետեւեալ երկու հատուածները.*

PLAINTES D'UN AVARE QUI A PERDU SON TRÉSOR

Au voleur! au voleur! à l'assassin! au meurtrier! Justice, juste Ciel! Oh! je suis perdu, je suis assassiné; on m'a coupé la gorge(1), on m'a dérobé mon argent. Qui cela peut-il être? qu'est-il devenu? où est-il? où se cache-t-il? oh! que ferais-je pour le trouver? où courir? où ne pas courir? n'est-il point là? n'est-il point ici? qui est-ce? arrête! (*à lui-même, se prenant par le bras*). Rends-moi mon argent, coquin . . . Ha! c'est moi . . . Mon esprit se trouble, et j'ignore où je suis, qui je suis, et ce que je fais. Hélas! mon pauvre argent, mon pauvre argent, mon cher ami, on m'a privé de toi! puisque tu m'es enlevé, je n'ai plus que faire au monde. Oh! sans toi, il m'est impossible de vivre. C'en est fait, je n'en puis plus, je me meurs, je suis mort, je suis enterré. N'y a-t-il personne qui veuille me ressusciter en me rendant mon cher argent, ou en m'apprenant qui l'a pris? Hé! que dites-vous? Ce n'est personne. Sortons; que de gens assemblés! Hé! de quoi parle-t-on? de celui qui m'a pris mon argent? Ils me regardent tous, et se mettent à rire . . . Allons vite, des juges, des potences, des bourreaux, je veux faire pendre tout le monde; si je ne retrouve mon argent, je me pendrai moi-même après.

---

(1) Couper la gorge à qqn. *Կոթնանել, մեխերի վրայ նստեցնել.*

UN AVARE

Monsieur, puisque vous le voulez, je vous dirai franchement qu'on se moque partout de vous, qu'on nous jette cent brocards à votre sujet, et que l'on n'est point plus ravi que de faire sans cesse des contes de votre lésine. L'un dit que vous faites imprimer des almanachs (*արտաս. ալմանախ*) particuliers, où vous faites doubler les Quatre-temps et les vigiles, afin de profiter des jeûnes où vous obligez votre monde; l'autre, que vous avez toujours une querelle toute prête à faire à vos valets dans le temps des étrennes, ou de leur sortie d'avec vous, pour vous trouver une raison de ne leur rien donner; celui-là conte qu'une fois vous fîtes assigner le chat d'un de vos voisins pour vous avoir mangé un reste de gigot de mouton; celui-ci, que l'on vous surprit une nuit en venant dérober vous-même l'avoine de vos chevaux, et que votre cocher, qui était celui d'avant moi, vous donna dans l'obscurité je ne sais combien de coups de bâton, dont vous ne voulûtes rien dire. Enfin, voulez-vous que je vous dise? on ne saurait(1) aller nulle part où l'on ne vous entende accomoder de toutes pièces(2): vous êtes la fable et la risée de tout le monde.

XIV. ԺԴ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ. (Շար.) — Գոյականներու յոգնակին

58. *Երբ Ընդ. անցեալէն առաջ* le peu *գտնուի, սովորութիւն եղած է Ընդ. անցեալը անխոփոխ պահել եթէ* le peu *ասացուածը գործածուած է անբառականի*

(1) *Կարելի չէ.* — (2) Accomoder qqn de toutes pièces, *մէկուն վրայ գէշ խօսիլ, մէկը կշտամբել.*

կամ բնաւ իմաստով. իսկ համաձայնեցնել le peuէն *ետքը գտնուած գոյականին հետ, եթէ* le peu *ասացուածը գործածուած է փիչ իմաստով:* *Le peu* d'efforts que vous avez *fait* a causé votre insuccès *բնաւ ջանք ըրած չըլլալնուդ համար (ջանքի բացարձակ չգոյութեան, պակասութեան պատճառաւ) չյաջողեցաք:* — *Le peu* d'efforts que vous avez *faits* ont été encouragés *ձեր ըրած գոյն, սակաւ ջանքերը խրախուսուեցան:*

59. *Երբ Ընդ. անցեալէն առաջ* en *դերանունով ընկերացած* plus, moins, autant, combien, *եւայլն քանակական մակբայներէն մէկը գտնուի, մակբայը զեղչուած սեռի խնդիր կը նկատուի եւ Ընդ. անցեալը անոր հետ կը համաձայնի.* Plus on lui a donné de livres, plus il en a *lus.* — Autant de parties il a *jouées*, autant il en a *perdues.* — *Բայց եթէ Ընդ. անցեալին իգական արականէն տարբեր հնչում ունենայ, Ընդ. անցեալը չփոխուիր.* Vous avez pêché des carpes, je sais combien vous en avez *pris.*

* * *

60. *Արդէն սովրած ենք թէ ի՛նչ կանոններով յոգնակի կ'ըլլան գոյականները: Այդ կանոններուն վրայ կ'աւելցնենք հետեւեալ մասնաւոր դիտողութիւնները.*

61. Aïeulին *յոգնակին կ'ըլլայ* aïeux *նախնիք իմաստով.* aïeuls *մեծ հայր իմաստով:*

62. Bétail *բառին յոգնակիին համար կը գործածեն* bestiaux.

63. Ciel *բառին սովորական յոգնակին է* cieux.

64. Oeil *բառին յոգնակին է* yeux: *Բայց երբ*

քարդ բաւի մ'առաջին տարրը կազմէ՝ յոգնակին է œils. Օրինակ, des œils-de-bœuf.

65. Ail բառին սովորական յոգնակին է aulx (արտաս. o) : — Բայց քիչ անգամ յոգնակի կը գործածեն այս բառը : Փոխանակ des aulx ի սովորաբար կը գործածեն de l'ail.

ՀՐԱՀԱՆԳ

ԱՐԴԿՈՒՄ

Ձեռակեղէնն աղէկ արդկելու համար պէտք է նախ ապահովել (s'assurer) թէ չափազանց չոր չէ : Աւոր համար, զայն կարկատէլէ վերջ(1), մէկիկ մէկիկ (pièce à pièce) զայն կը վառեն շատ մաքուր սեղանի մը վրայ, եւ մատներուն ծայրովը, յստակ ջուր կը սրսկեն(2) (on asperge d'eau claire les parties . . .) ձեռակեղէնին չափազանց չոր եղող մասերուն վրայ : Ցետոյ ձեռակեղէնը ուժով կը բոլորեն (rouler) ինքն իր վրայ՝ այնպէս որ (de façon que . . .) ամէն կողմէն (partout) հաւասարապէս խոնաւութիւն ծծէ (s'imprégner de . . .) : Ցետոյ ձեռակեղէնը կը դնեն արդուկի սեղանին (table à repasser) մէկ ծայրը :

Քանի մը ժամ վերջը կամ յաջորդ օրը, ձեռակեղէնը պատրաստ է արդուկուելու : Արդուկը պէտք է դնել տաք կրակին վրայ : Միւս կողմէն, սեղանը ծածկելու է հաստ կտաւով մը (d'une . . .) որ պէտք չէ

(1) Après էն եաքը եկող բայը Անեւեւոյթ անցեալ կը դնուի. — (2) Այս խօսքը պէտք է Ցարգմանել իբր Թէ ըլլար ձեռակեղէնին չափազանց չոր մասերը կը սրսկեն ջրով։

ունենայ ամենափոքր ծալք մը (le . . .) : Արդկողն իր աջին (à sa droite) ունի մետաղէ պզտիկ նեցուկն (support) որուն վրայ պիտի դրուի արդուկը. մաքուր քուրջ մը արդուկը սրբելու համար. կտոր մը մեղրամոմ (un morceau de . . .) քուրջին մը կապուած՝ պէտք եղած առեն (au besoin) քսելու (passer) համար զայն արդուկին վրայ, որպէս զի սա աւելի դիւրաւ սահի : Ձեռակեղէնի իւրաքանչիւր կտոր պէտք է վառուի սեղանին վրայ, վերի կողմը (le haut) ձախ դին եւ վարի կողմը աջ դին : Արդուկը պէտք է սրբել, փորձել զայն քուրջին վրայ եւ զայն պտըտցնել վարէն վեր (de bas en haut), այսինքն աջէն ձախ (de droite à gauge) արդկելի առարկային վրայ, բաւական ուժով կոխելով (appuyer) : Պէտք է միշտ հիւսուածքին ուղղութիւնով (dans le sens du fil) արդկել :

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Քիչ մը սերը զոր ցոյց տուիք սա տղոց՝ զանոնք քաջալերեց : Կեցա՞ւ կերա՞ք : — Ա, յո՛, կերայ : Սիրուն տուն մ'ունէր, յիմարաբար մսխեց անկէ քաղածեկամուտները : Անբաւական գիտելիքը՝ զոր սա երիտասարդը ստացած է դպրոցին մէջ՝ արգիլեց (empêcher de . . .) զինքը աղէկ պաշտօն մը գտնելէ : Երկու մեծ հայրերէս մէկը հօթանասուն տարի ապրեցաւ, միւսը հօթանասուն եւ վեց տարի : Երկինք կը ցուցնեն (annoncer) Աստուծոյ փառքը : Թրքական բաղնիքները բոլորովի պատուհաններ (œil-de-bœuf) ունին : Չափազանց անճարպ ապուրը աչկունք չունենար : Ֆինլանտա մէջ, արջառները աւելի պզտիկ են քան Եւրոպա հարաւային երկիրներուն մէջ :

Բ. *Conjuguer les verbes suivants à la forme interrogative, en changeant de verbe à chaque personne et en donnant un régime à chaque verbe :* Dormir(1), s'assurer, avoir, étendre, être dirigé, couvrir, essuyer, asperger, promener.

Գ. **L'infinitif devient nom.** *Dîner* de bon appétit et après le *dîner*. *Vivre* de légumes et se procurer des *vivres*. *Dire* la vérité et d'après ses *dires*. *Rire* à gorge déployée et un *rire* bruyant. *Manger* de la viande et le *manger* des lions. *Avoir* une belle fortune et manger son *avoir*. *Devoir* du respect et accomplir son *devoir*. Se souvenir du passé et un *souvenir* agréable. Se *repentir* d'une faute et un *repentir* sincère.

Դ. On empèse le linge avant de le repasser. L'empois cuit est préférable à l'amidon cru. Il est bon d'ajouter à l'empois un peu de borax (1 gramme de borax pour 10 grammes d'amidon). En quoi le linge est-il fait? Nommez ce qui constitue le linge de corps, le linge de lit, le linge de table. — De quoi êtes-vous sûrs. De quoi n'êtes-vous pas sûrs? Quand dit-on que le temps est sûr? — Que fait-on pour sécher le linge? Vous a-t-on quelquefois mis au pain sec? Nommez des légumes et des fruits secs? Quand est-ce qu'un arbre sèche? Qui est-ce qui raccomode? Quoi? Quand? Où? Avec quoi? Qui est-ce qui raccomode les vieux souliers? Quels sont ses outils? — Avez-vous des camarades malpropres? Qu'est-ce que vous tenez propres? —

(1) *Մէկ քանի բայերու Յահմ. ներկայի Ա. դէմքին հարցական ձեւը* est-ce que*ով կազմել անհրաժեշտ է. այսպէս, չըսուիր* Dors-je? prends-je? sens-je? cours-je? *եւայլն, այլ* est-ce que je dors? *եւայլն։*

Nommez des meubles ayant à peu près la forme de table. Nommez les parties d'une console. — Vous êtes-vous jamais blessé au doigt? Nommez les cinq doigts. Quelle différence entre le pouce et le gros orteil? Quand votre corps est-il humide? Quel genre d'étoffe absorbe bien la sueur?

Ե. **Rédaction.** Dans une lettre, que vous écrirez à une amie, vous direz comment vous vous y êtes prise pour faire votre premier repassage.

XV. ԺԵ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ (*վերջ*). — Բարդ բառերու յոգնակին

66. Attendu *ի նկատի առնելով*, excepté *ի բաց առեալ*, ouï, entendu *լսելէ վերջ*, passé *անցնելէ վերջ*, supposé *ենթադրելով որ*, y compris *միասին հաշուելով*. non compris *միասին չհաշուելով Ընդ. անցեալները՝ երբ առանց օժանդակի գործածուին՝ անփոփոխ կը մնան երբ իրենց գոյականէն առաջ եւ նախադասութեան սկիզբը գտնուին։ — Կը փոխուին՝ երբ ետքը դրուած են։ Excepté* cinq ou six personnes. — Cinq ou six personnes *exceptées*.

67. *Ա.յս Ընդ. անցեալները իրենց գոյականէն առաջ դրուած տեղն եւս կը համաձայնին, երբ իրենց գոյականը յաջորդ նախադասութեան ենթական է։ Entendus* à une telle distance, ces sons devenaient plus harmonieux.

68. Ci-joint *առկցեալ*, ci-inclus *ներփակեալ բառերը երբ բայէ մը վերջ գտնուին եւ անորոշ դոյականէ (առանց որ եւ է յօդի կամ որոշիչ բառի) մ'առաջ, անփոփոխ կը մնան։ Ընդհակառակը կը համաձայնին՝ երբ դոյականը որոշեալ է։* Vous trouverez *ci-inclus* copie de l'acte. — Vous trouverez *ci-incluse* la copie *կամ* une copie de l'acte.

* * *

69. *Մէկ բառի ձեւով (առանց* trait d'union*ի) գրուած բարդ անուանները* (noms composés) *սովորական անուններու պէս յոգնակի կ'ընդունին.* Des portefeuilles.— *Բացառութիւն են* bonhomme *եւ* gentilhomme *որոց յոգնակիները են* bonshommes, gentilshommes (*պօնզոմ, ժանթիզոմ. — Բարդ անունին երկու տարրերն ալ յոգնակիի նշան առած են*)։

70. *Երբ* trait d'union*ով միացած են բարդ անուններ մը մասերը, այդ մասերուն մէջէն գոյական եւ ածական եղողները միայն կը փոխուին։* Des choux-fleurs, des basses-cours, des avant-coureurs.

71. *Բայց երբ երկու դոյականներուն մէջտեղ նախադրութիւն մը կայ (յայտնի դրուած կամ ղեղչուած), առաջին դոյականը միայն յոգնակիի նշան կ'առնէ։* Des *arcs*-en-ciel, des *timbres*-poste (*այսինքն* des timbres de la poste).

72. *Իգական բարդ բառերու մէջ* grand' *ածականը անփոփոխ կը մնայ.* Des grand' mamans.

73. Garde*ով կազմուած բարդ անուններու մէջ* garde*ը՝ իբրեւ բայ՝ անփոփոխ պահել առհաւ պարագայի մէջ. իսկ քովի դոյականը յոգնակիի մէջ*

միայն՝ յոգնակիի նշանով գրելու սովորութիւնը հետզհետէ կ'ընդհանրանայ. Des garde-robes, des garde-malades(1).

ՀՐԱՏԱՐԱԿ

ՆԱՄԱԿ

Բերա, 6 Օգոստ. 1898

Սիրելիս Եդուարդ,

Անպաշտօնական զրոյցներ (ouï-dire) *արդէն քիչ մը տեղեկացուցած էին ինձ* (mettre qlqn au courant de qlch.) *յաղթանակդ, եւ լրագիրներն, առաջընթացներ* (avant-coureur) *քու նահակին, եկած էին հաստատել այդ լուրը։ Շնորհակալ եմ քեզ* (remercier qlqn de qlch.) *սիրոյ այն նոր ապացոյցին համար՝ զոր ինձ տուիր։*

Սրդէն (d'ailleurs) *ապահով* (sûr de . . .) *էի յաջողութեանդ վրայ։ Գրաւոր քննութիւններդ* (composition) *ընտիր էին, եւ անընդունելի* (inadmissible) *անբաւութիւններ* (passe-droit) *միայն պիտի կրնային քեզմէ խլել* (arracher à qlqn.) *հրցանակները։*

Երջանի՛կ ճահկանացու որ՝ վեց շաբթի՝ (pendant- . . .) *ուրիշ զարթուցիչ ժամացոյց չպիտի ունենաս բայց*

---

(1) Garde-côte, garde-note *բառերուն մէջ՝ անտեղի բացառութեամբ՝* garde*ը յոգնակիի նշան կ'առնէ։ — Գան ասացուածներ՝ որոց մէջ* garde*ը յայտնապէս գոյական է. այն տեղն բնականաբար յոգնակիի նշան կ'առնէ.* des gardes forestiers, des gardes champêtres, des gardes de chasses.

ըլլէ (tu n'auras d'autre réveille-matin[1]) que . . .) *առ-աւօտները եւ չիկահաւերը, որ սիրտի անցնես օրերդ ինքզինքիդ հետ առանձին խօսակցութիւններով* (en tête-à-tête[2]), *վարդերու եւ ցայգածաղիկներու մէջտեղ*։

Բայց չկարծես (ne va pas croire du moins) *թէ կը նախանձիմ* (être jaloux de . . .) *երջանկութեանդ վրայ*։ *Բարեկամի մը յաջողութիւնները գեղթափներ են որ կ'առնեն մեր խմած գաւն ըմպելիներուն* (breuvage) *աղ-դեցութիւնը*։ *Վստահ եղիր թէ կը մաղթեմ ի սրտէ* (de tout mon cœur) *որ միշտ ծաղիկներ գտնես բոլոր ճամբաներուն վրայ եւ ծիրանի գօտիներ՝ բոլոր ամպերուն մէջ*։

Գալով ինծի (pour ce qui me concerne), *շատ կը ձանձրանամ*։ *Ուրիշ սթափում* (délassement) *չունիմ՝ բայց եթէ ճանճորսներու* (ոչինչ բաներով ժամանակ անցնող, gobe-mouche) *բարբանջանքը եւ կցկտուր խօսքերը* (coq-à-l'âne[3])։

Մնաս բարով, սիրելի բարեկամս, քու երջանկութեանդ վրայ (à . . .) *խորհելով, քիչ մը կը մոռնամ ձանձրոյթներս*։ *Յառաջիկայ տարուան համար, նոր աշխատութիւն, նոր հրաշակերտներ, նոր յաջողութիւններ, ահա՛* (voilà[4]) *ինչ որ կը բաղձայ քեզ համար*

Անձնուէր բարեկամդ

* * *

([1], [2], [3]) Réveille-matin, tête-à-tête, coq-à-l'âne *յոգնակիի մէջ անփոփոխ են, եւ տրամաբանական է որ այսպէս ըլլան։ Արդարեւ, այս բառերը կը նշանակեն* horloge (horloges) qui réveille (réveillent) le matin, une conversation (des conversations) de tête à tête, discours où l'on passe du coq à l'âne. — ([4]) Voilà *կը վերաբերի ըսուած բաներուն*. voici *ըսուելիք բաներուն*։ *Վերի խօսքին մէջ* voici *գործածելու համար սապէս դարձնել պէտք էր՝* *voici* ce que désire ton ami: nouveau travail, nouveaux succès, *եւայլն*։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. *Երեք տուն ունի* (posséder), *ամարանոցն ալ մէկտեղ հաշուելով*։ *Անկցեալ հաշուեցուցակը* (note) *մեզ յանձնուեցաւ* (remettre) *երէկ*։ *Ներփակեալ ձեզ կը ղրկեմ մուրհակին պատճէնը*։ *Իր հիւանդութիւնն ի նկատի առնելով՝ այս պաշտօնեան հանգստեան թոշակի կոչուեցաւ* (être mis à la retraite)։ *Բացի կրտսերագոյնէն, իր բոլոր աղջիկներն ամուսնացած են*։ *Կամուրջներուն եզերքը ծնօտներ* (garde-fou) *կը հաստատեն* (mettre)։ *Երկու դեր–ատենապետ* (vice[1]-président) *ընտրեցին*։ *Յոսի աշակերտներն իրենց տետրակները կը լեցնեն* (remplir de . . .) *մարդապատկերներով* (bonhomme)։ *Մեծ մայրերը գրեթէ միշտ կը չփացնեն իրենց թոռները*։

Բ. *Remplacer les points par le mot composé exigé par le sens.* Le mûrier sert à nourrir . . . (un nom d'animal). La . . . est un légume précieux. Après l'orage, il y a souvent des . . . (nom de météore). On affranchit les lettres avec des . . . Nous vendons peu: c'est la . . . (temps où l'on a moins de débit qu'à l'ordinaire). On a tort de détruire les . . . (mammifère nocturne qui a des ailes membraneuses, et ressemble à une souris). Aujourd'hui on fait parler les . . . (personnes privées de l'ouïe et de la parole). L'enfant qui vient de naître est un . . . Vouloir faire du bien, c'est être . . . La cognée du bûcheron est son . . . (ce qui fait subsister qlqn). J'ai donné au cocher un bon . . . (argent donné en sus du prix convenu). Il ne faut pas

([1]) Vice *անփոփոխ մասնիկ ըլլալով յոգնակիի նշան չկրնար առնել*։

trop s'occuper des . . . (propos que pourra tenir le public). On *s'essuie* les *mains* avec un . . . On se nettoie les *dents* avec un . . . On *débouche* les bouteilles avec un . . .

Գ. *Conjuguer les verbes suivants à la voix passive, en changeant de verbe à chaque personne et en donnant un complément à chaque verbe:* Remercier, estimer, aimer, condamner(¹).

Դ. Expliquez cette phrase: *J'ai reçu l'avis officieux de ma nomination; mais elle ne me sera notifiée que dans quelques jours.* — Quand les *ouïes* d'un poisson sont devenues pâles, c'est un signe qu'il n'est pas frais. — J'ai *parcouru* le journal; j'y ai trouvé un excellent *article de tête;* mais, en général, ce journal n'a pas de bons *collaborateurs.* — Le *facteur* m'a apporté aujourd'hui une lettre *chargée* de mon ami; j'ai eu toute la peine du monde à déchiffrer son griffonnage; je vais tout de suite lui *accuser réception* de sa missive; voilà! j'ai fini. Il ne me reste qu'à *affranchir* ma lettre avant de la *déposer* dans la *boîte aux lettres.* Mais il faut que je me dépêche: la *levée* prochaine est à six heures et il est déjà six heures moins un quart. — *Avez-vous des nouvelles de M. votre frère?* Est-ce qu'il vous écrit souvent? Qui est-ce qui *colporte, ébruite, corne, trompette* des nouvelles, *crie sur les toits? Le bruit court* que cette importante maison de commerce ait suspendu ses payements, mais ce n'est encore qu'un

(¹) *Յիշել թէ կրաւորական բայերը սովորաբար* de *կ'ուզեն իրենց խնդիրէն առաջ՝ երբ զգացում, կիրք կը ցուցնեն. իսկ երբ մարմինին կամ միտքին մէկ գործողութիւնը ցուցնեն՝* par*ով խնդիր կ'առնեն.*

on-dit: il faut, comme dit l'autre, attendre le boiteux. — *Je vous remercie bien, je vous suis obligé* du service que vous m'avez rendu. — Quand est-ce que vous échouez dans les examens? N'êtes-vous pas heureux lorsque vous voyez vos efforts couronnés par le succès? Quand est-ce qu'on dit d'une personne qu'*elle est née coiffée, qu'elle est le fils de la poule blanche?*

Ե. **Rédaction.** Votre ami a heureusement subi ses examens. Vous lui écrivez pour l'en féliciter.

XVI. ԺԶ.

ԲԱՂ. (RÉCAPITULATION)

I. *Dans les phrases suivantes, expliquer la variabilité ou l'invariabilité des participes passés.*

Un de mes amis, que j'ai vu ce matin, m'a assuré que je serai promue. (Lucie). Un des amis que j'ai vus ce matin m'a donné cette nouvelle. Le peu d'attention qu'il a apportée à ce travail a suffi pour lui faire produire un chef-d'œuvre. Le peu d'attention qu'il a apporté à ce travail a suffi pour vous montrer combien il est paresseux. Il a une compagne comme il l'a souhaitée. Il a une compagne comme il l'a souhaité. Les artistes que nous avons vus(¹) peindre ont du talent.

(¹) *Երբ Ընդ. անցեալէն վերջ Աներեւոյթ մը գտնուի, Ընդ. անցեալին սեռի խնդիրը կրնայ ըլլալ կամ իրմէ առաջ գտնուող դերանունը կամ իրմէ վերջ գտնուող աներեւոյթը. Առաջին պարագային կը համա-*

Les paysages que nous avons vu peindre sont jolis. Cette petite poésie est fort jolie; je l'ai entendu réciter l'autre jour par un de vos camarades. J'ai pris la fauvette que j'avais entendue chanter. Les livres que vous avez oublié de prendre sont fort intéressants. La conduite que j'ai supposé que vous tiendriez n'est pas celle que vous avez tenue. Je lui ai rendu tous les services que j'ai pu(1). Combien en ai-je vus mourir! Vos poires sont excellentes, j'en ai mangé. Pourquoi vous êtes-vous barbouillé le visage? Pourquoi vous êtes-vous barbouillés de noir? Les deux années qu'(2)ils ont voyagé les a beaucoup vieillis. Ne voyez-vous pas que ces gens se sont moqués de vous? Ci-inclus vous avez la quittance. Nous nous sommes arrogé bien des droits. Vous vous êtes nui par vos discours. Nous nous sommes aperçus de nos torts. Avez-vous vu les maisons que j'ai fait construire? Nous avons applaudi les acteurs que nous avons entendus jouer; nous avons plaint ceux que nous avons entendu siffler.

II. *Dans les phrases suivantes, justifiez l'orthographe des mots en italique. Quelles honnêtes* et *bonnes* gens vous connaissez! *Quels* honnêtes gens vous connaissez! Je connais *tous ces* gens. *Tous* vos *dévoués* gens se feront tuer jusqu'au dernier. *Quelqu'un* de ces

ձայնի, երկրորդ պարագային չհամաձայնիր։ Երբ անեղեւոյթը սեռի խընդիր չկրնար ունենալ, դժուարութիւն չկայ, դերանունը Ընդ. անցեալին սեռի խնդիրն է։ Իսկ եթէ անեղեւոյթը այնպիսի բայ մըն է որ սեռի խընդիր կրնայ ունենալ, վերլուծութեան դիմելու է որոշելու համար Ք դերանունը Ընդ. անցեալին Ք անեղեւոյթին սեռի խնդիրն է։ — (1) Լռելեայն rendre, որ է սեռի խնդիր Ընդ. անցեալին։ — (2) Que դրուած pendant lesquelles (ընութեան խնդիր)ի իմաստով։

méchantes gens a déniché ces nids. S'il vous manque quelque chose, je vous *le* donnerai. Il n'y a pas là grand' chose qui vaille la peine d'être remarqué. Avez-vous autre chose *de curieux* à nous dire? Quant à l'autre chose que vous m'avez *dite, elle* sera *examinée* avec soin.

III. *Justifiez le pluriel des noms suivants*: Des cheveux, des manteaux, des landaus, des bleus, des bijoux, des verrous, deux bras, des canaux, des pals, des éventails, des travaux, des ails(1), des aulx, des aïeux, deux aïeuls, des oiseaux-mouches, des ciels-de-lit, des abat-jour, des gagne-pain, des ouï-dire, des œils-de-serpent, des cieux. On vit à Londres sous un des plus tristes ciels(2).

IV. *Donnez le féminin des mots suivants*: Chat(3), lion, Marcel, paysan, gardien, boulanger(4), maître, tigre, prince, danseur, protecteur, neveu, dindon, canard, roi, héros, oncle, parrain, gendre, cheval, coq, bouc, Henri, Adrien, Joseph, bélier, taureau, duc, empereur, époux, mari, serviteur, tailleur.

V. De quel genre sont la plupart des mots terminés en *ice*? Exemples? Citez les exceptions que vous connaissez. — De quel genre sont les mots terminés en *age*? Exemples? Citez les exceptions que vous connaissez. — De quel genre sont les mots terminés en

(1) Բուսաբաններըը ails ձեւը նախամեծար կը համարեն յոգնակիի մէջ։ — (2) Կղիմայ իմաստով ciel'ի յոգնակին է ciels։ — (3) n, l, t գիրերով վերջաւորած շատ մը գոյականներ իգականի մէջ վերջի բազաձայնին կը կրկնեն։ — (4) er վերջաւորած գոյականները իգականի մէջ ère'ի կը փոխուին։

aire? Exemples? Citez les exceptions que vous connaissez. — De quel genre sont les mots en *isme*? Ceux en *asme*? De quel genre sont les mots composés dont le premier élément est un verbe? Exemples? Exceptions(1)? — De quel genre sont les mots en *sion*, *assion*, *xion*, *tion*? Comment appelle-t-on l'action d'introduire? L'action de traduire? Le résultat de l'action d'exhaler? L'action d'omettre? L'action de digérer? — De quel genre sont les mots en *eur*? Citez les exceptions que vous connaissez. Comment appelle-t-on la qualité de ce qui est blanc? de ce qui est tiède? de ce qui est doux? de ce qui est odorant? — De quel genre sont les mots en *té*, *tié*? Citez les exceptions que vous connaissez. Comment appelle-t-on l'état de ce qui est actuel? La qualité de ce qui est authentique? de ce qui est poreux? — Citez les terminaisons propres aux noms féminins. Comment appelle-t-on un lieu planté de pommiers? L'état de ce qui est vieux? Une petite main? Le caractère de celui qui est turbulent?

VI. **Homonymes.** *Remplacez les points par un des mots* **mou, vain, verre,** *ou par l'un de leurs homonymes. — Mettez les verbes au temps convenable.*

Le . . . septembre, les raisins étaient encore . . . , mais . . . les premiers jours d'octobre, ils prendre une belle teinte dorée. C'est alors que commencer les vendanges. Les femmes cueillir les grappes qui être pressé. On obtenir ainsi un liquide sucré appelé . . . Les enfants en boire avec plaisir, mais les hommes faire-

(1) *Արդէն նշանակուած բացառութեան* (garde-robe) *վրայ կարելի է աւելցնել մէկ երկու հատ ալ* (perce-neige, *եւայլն*)։

la . . . en y tremper les lèvres et préféreraient de beaucoup un . . . de . . .

Les vendanges durer plusieurs jours. En commencer, il faire beau, mais ensuite il . . . de grandes pluies qui rendre le sol . . . et glissant. Néanmoins, tout se terminer bien. Une abondante récolte prouva au vigneron que le travail n'est jamais . . .

XVII. ԺԷ.

ՇԵՇՏՈՒԱԾ ԽՕՍՔԵՐ. — ԳՈՑԱԿԱՆԻ ԽՆԴԻՐ

34. *Սովրած ենք արդէն թէ խօսք մը աւելի չեշտելու, ակնարեւ ցոյց տալու համար* c'est . . . que *կը գործածուի։ Այսպէս*, c'est pour vous qu'on a répété cette leçon *խօսքն աւելի չեշտուած է քան* on a répété cette leçon pour vous։ *Առաջինը կրնանք թարգմանել ձեզ համար կրկնուեցաւ այս դասը, իսկ երկրորդը՝ այս դասը ձեզ համար կրկնուեցաւ։*

35. *Յաճախ նախադասութեան մը բայը իրրեւ միադիմ կը գործածեն նոյնպէս՝ խօսքին աւելի ուժ եւ աւելի վայելչութիւն տալու համար։ Այսպէս*, *փոխանակ ըսելու* une grande fête de bienfaisance sera prochainement donnée, *կրնայ ըսուիլ* il sera prochainement donné une grande fête de bienfaisance(1).

* * *

(1) *Դիտելի է թէ բայ մը իրր միադիմ գործածուած ատեն կը մնայ միշտ եզակի արական, կը պահէ իր դերանուն տէր բային* (il) *եւ բուն տէրբայիէն* (sujet réel ou logique) *առաջ կը դրուի։*

36. Գոյականը իրեն խնդիր եղող անունին (complément déterminatif) հետ կը միանայ à, de, envers՝ par, pour, en, sans նախդիրներով։

37. Գոյականին խնդիր եղող անունը երբեմն եզակի կը դրուի, երբեմն յոգնակի։ Միակ ապահով առաջնորդը իմաստն է։ Un sac de *farine*. — Un sac de *marrons*.

Եթէ իմաստը ներէ եզակի կամ յոգնակի դնել, կըրնայ խնդիրը եզակի ալ դրուիլ, յոգնակի ալ, բայց եզակին աւելի աղէկ է. Un pont de pierres կամ un pont de pierre.

———

ՀՐԱՀԱՆԳ

ՋՈՒՐ

(Խօսակցութիւն ուսուցիչի մը եւ աշակերտի մը միջեւ)

Աշակերտը. — Ջուրը կրակը կը մարէ, եւ սակայն կ'ըսեն (prétendre) թէ անձրեւը երբեմն կը բորբոքեցնէ (activer) հրդեհը վոխանակ զայն մարելու, այնպէս չէ՞։

Ուսուցիչը. — Ջուրը կը բաղկանայ երկու կազերէ, թթուածինի եւ ջրածինի(1), որոնք երկուքն ալ այրելի են։ Սրդ, կրակը կը տարբաղադրէ Ջուրը։ Երբ շատ բորբոքած (ardent) հրդեհի մը վրայ անձրեւէ, անձրեւին կաթիլներն անվիջապէս կը տարբաղադրուին (se décomposer en . . .) թթուածինի եւ ջրածինի եւ այս երկու կազերը կրակը վառ կը պահեն (alimenter)։ Երկաթա-

(1) Այս բառերուն առջեւ յօդ դրէք։

գործը դարբնոցին կրակը կը բորբոքեցնէ Ջուրի կաթիլներ սրսկելով (jeter)։ — Բայց եթէ Ջուրը մեծ ծաւալով (sous un gros volume) գայ կրակին վրայ, ինչպէս երբ հրդեհի ջրհանով(1) արձակուի, այն ատեն բոլորովին չկրնար տարբաղադրուիլ եւ կրակը կը մարէ։

Աշակերտը. — Ինչո՞ւ համար, ձմեռը, երբ օդը ցուրտ ըլլայ (il fait froid), գետակներուն, լճակներուն Ջուրը կը սառի միայն երեսանց (à la surface) եւ ոչ հեղուկին մինչեւ յատակը (jusqu'au . . .)։

Ուսուցիչը. — Որովհետեւ Ջուրը ջերմութեան դէշ հաղորդիչ(2) ըլլալով, արեւուն տաքութիւնը չկրնար հեղուկին մինչեւ խորը թափանցել, ինչ որ (ce qui) մեծ բարիք մըն է։

Աշակերտը. — Ինչո՞ւ բարիք մըն է։

Ուսուցիչը. — Որովհետեւ եթէ տաքութիւնը Ջուրին մինչեւ յատակը թափանցէր, ամբողջ հեղուկը շոգիի պիտի վոխէր (transformer en . . .) ամառ ատեն (pendant l'été). Ծարաւէ պիտի մեռնէինք եւ բոլոր ճուկերը պիտի սատկէին (périr)։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Բոլոր չարիքին պատճառը դո՛ւք էք։ Հոնկէ՛ (par là) դուրս ելանք։ Քե՛զ կը դիմեմ, քոյրս։ Անարդարութի՛ւն մը գործած են (commettre)։ Ծանցաւորն ի՛նքն է եւ գքե՛զ կ'ամբաստանեն։ Ի զո՛ւր կը Ջանաք (chercher à . . .) մեզ Ջսասել։ Ախթալի մոլութիւն մըն է ստախօսութիւնը։

(1) Այս բառին առջեւ յօդ դրէք։ — (2) Conducteur բառը իր գոյական խնդիրէն առաջ de կ'ուզէ։

(*Հետեւեալ խօսքերուն մէջ բայը միադէմ գործածեցէք*). Այս նաւահանգիստէն շատ ձուկ կուգայ մեզ։ Շատ ճամբորդներ պիտի լինեն յաջորդ կայարանը։ Կեղծելը յաճախ աւելի վնասակար է քան օգտակար(1)։ Քանի մը վայրկեան պիտի շնորհուի ձեզ ձեր շարադրութիւնն աչքէ անցնելու (revoir) համար։ Մեր յաջողիլը ապահով է։

Չորս թէյի սկահակ ունիմ։ Հողմացոյցը բլուրին գագաթին վրայ է։ Գինիի շիշ մը գնեցէք։ Ոսկիէ(2) ժամացոյցներ գնեց։ Կարմիր թուղթէ թռուցիկ մը շինեցի։ Բոլոր ոսկիէ դգալները գզրոցին մէջ չեն։ Թուղթի դանակս բերէք ինծի։ Երկու տրցակ սոխ ղրկեցի։ Ձին մէկ տրցակ խոտ կերաւ։ Մէկ թուղթ (cornet) շաքար կրնա՞ս ունել։ Ձիւնի ծուէններ կ'իյնային։ Մէկ ծրար (ballot) ապրանք ստացանք։ Մանուկներու խաղալիքներու (bimbeloterie) խանութ մը գացի։ Մէկ կարժ (écheveau) բուրդ պէտք է։ Հազարի աղցան շատ կը սիրեմ։

Բ. *Famille du mot* **dire**. La manière de dire, soit verbalement, soit par écrit, constitue la *diction*. (Un dérivé de diction? Sens de ce mot?) Ce qui ne peut être dit est *indicible*. Ce qui a été dit plus haut, déjà mentionné est *susdit*. Dire de nouveau, c'est *redire*. (La 2me personne du pluriel de l'Ind. prés. et de l'Impératif?). Dire d'avance ce qui doit arriver, c'est *prédire* ou faire une *prédiction*. Dire ou affirmer le contraire de ce que dit une personne, c'est la *contredire*,

(1) Nuisible, utile ածականները իրենց աներեւոյթ խնդիրէն առաջ de կ'ուզեն։ — (2) Ինչ նիւթէ շինուած ըլլալը ցուցնող անունէն առաջ կրնայ դրուիլ de կամ en.

être son *contradicteur*, se mettre en contradiction avec elle. Prononcer à haute voix des paroles qui sont écrites au fur et à mesure, c'est *dicter*, faire une *dictée*. Celui qui aime à dire la vérité est *véridique*.

Գ. Il y a des plantes, des animaux *aquatiques* (*արտաս. աքուադիք*), c'est-à-dire des plantes qui poussent, des animaux qui vivent dans l'eau. Toutes les eaux sont-elles potables? Qu'est-ce qui retient ou fait couler l'eau d'une fontaine? — Quels sont les principaux combustibles? Qu'est-ce qui sort, s'élance, jaillit quelquefois du brasero? Comment s'y prend-on pour faire du feu dans un brasero? Qu'est-ce que vous faites pour éteindre le feu, une bougie, un bec de gaz?

(*Mettre les verbes au temps indiqué. — Remplacer les points par un des temps de* **pleuvoir**). Hier, il faire (imparf. de l'Ind.) beau temps; aujourd'hui il . . . Toutes les fois que je venir (passé indéf.) vous voir, il . . . Toute la nuit il . . . Les chemins étaient tout détrempés, parce qu'il . . . beaucoup. Le vent change; le baromètre descendre (Ind. prés.): demain il . . . Si le vent changer (Imparf. de l'ind.) il . . . Si le vent changer (plus-que-parf. de l'ind.), il . . . Prendre (impératif) ton parapluie, je crains qu'il ne . . . Je t'avais recommandé de prendre ton parapluie, je craindre (imparf. de l'ind.) qu'il ne . . . Je ne vouloir (prés. de l'ind.) pas bêcher mon jardin avant qu'il n'(1) . . . Je ne pouvais pas bêcher mon jardin avant qu'il n' . . .

(1) Avant queէն ետքի բայը (ստորադասական) neով կը գործածեն շատ հեղինակներ՝ երբ այդ բայը տարակոյս կը ցուցնէ. Rentrons avant qu'il fasse nuit.— Rentrons avant qu'il *ne* pleuve. Գիշեր ըլլալը տարակոյս չվերցներ, բայց անձրեւելը տարակոյս կը վերցնէ։

Souvent, au lieu de dire «il pleut», on dit : *il tombe de l'eau*; au lieu de dire «il va pleuvoir», on dit *nous aurons de l'eau, il y a de l'eau dans l'air, le temps est à la pluie.* — Les *ondées,* les *giboulées* sont fréquentes au printemps.

Դ. **Rédaction.** Conditions que doit réunir l'eau potable. — Quelques préceptes d'hygiène.

XVIII. ԺԸ.

ԲԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՏԷՐ ԲԱՅԻՒՆ ՀԵՏ

78. *Երբ տէր բային հաւաքական անուն* (nom collectif) *մըն է՝ որ իր հետ ունի խնդիր՝ բայը կը համաձայնի հաւաքական անունին կամ խնդիրին հետ , ո՛րը որ աւելի կ'ազդէ դրողին միտքին վրայ :* La *foule* des spectateurs *applaudissait* (*տիրող գաղափարը , տիրող ենթական է* foule*ը . մտածումը կը կեդրոնանայ ա՛յս բառին վրայ . ուստի բայը համաձայնած է անոր հետ*) : Une foule de spectateurs *applaudissaient* (*տիրող գաղափարը , տիրող ենթական է* spectateurs. *մտածումը կը կեդրոնանայ ա՛յս բառին վրայ . ուստի բայը համաձայնած է անոր հետ*) :

79. *Կը տեսնուի թէ՝ հաւաքական անունի մը հետ բային համաձայնութիւնը մտածելու կերպէն կախում ունի , եւ յաճախ կարելի է անխտիր համաձայնեցնել հաւաքական անունին կամ անոր խնդիրին հետ : Բայց կան պարագաներ ալ՝ որոց մէջ պէտք է զգոյշ ըլլալ ,*

որովհետեւ խօսքին իմաստը կը փոխուի ըստ որում բայը համաձայնած ըլլայ հաւաքական անունին կամ անոր խնդիրին հետ . Un grand nombre de spectateurs *épouvante* cette cantatrice. (*Երբ հանդիսականները բազմաթիւ ըլլան՝ այս երգչուհին կը վախնայ*) . — Un grand nombre de *spectateurs épouvantent* cette cantatrice (*կան խել մը հանդիսականներ որ վախ կ'ազդեն այս երգչուհիին*) :

80. *Երբ հաւաքական անունը թուական ածական մըն է , բայը կը համաձայնի այդ ածականին քով դրուած գոյականին հետ :* Une douzaine de chemises *sont* avariées.

81. *Երբ հաւաքական անունը* la plupart, beaucoup, assez de, trop de, peu de, force (*չատ*), quantité (*չատ , խել մը*), nombre (*չատ , բազմաթիւ*) *եւայլն բառերէն մէկը ըլլայ՝ բայը յոգնակի կը դրուի :* La plupart *sont* partis.

82. *Բայց* , plus d'un*ը* , *բացառաբար , իր բայը եզակի կ'ուզէ :* Plus d'un élève *a* échoué dans les examens.

83. *Երբ* le peu de *չգոյութիւն իմաստով գործածուած է՝ իր բայը եզակի կ'ուզէ : Իսկ երբ ինչ մը իմաստով գործածուի , անոր գոյականին հետ կը համաձայնի բայը* (*Տես էջ* 76–77) :

ՀՐԱՀԱՆԳ

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Կոստանդնուպոլիս, 31 *մայիս* 1898

Տ. * * *

Լիոն,

Տէր,

Հաճեցէք գիտել (նշանակել, ծանօթանալ, prendre note) *թէ յառաջիկայ յունիս* 1 *էն սկսեալ* (à partir du 1er . . .) *մեր գրասենեակը* (nos bureaux) *ուրիշ տեղ մը* (local) *պիտի փոխադրուի* (être transféré).

II. * * *

Այս առթիէն օգուտ կը քաղենք (profiter de . . .) *Ձեզ ընդհակառակ ըլլալու այն վստահութեան համար* (de) *որով* (dont) *հաճեցաք զմեզ պատուել անցեալին մէջ* (par le passé) *եւ Ձեզ հաւաստելու* (assurer) *թէ՝ ամէն ջանք պիտի ընենք այդ վստահութեան արժանանալու* (mériter ql.ch.) *ապագային* (à l'avenir):

* * *

Տեարք,

Մեր շրջուն գրագիրը (voyageur), *Տ.* * * *, *մեզ կ'իմացնէ թէ՝ Ձեզ ներկայացած ըլլալով մեր ծառայութիւնները Ձեզ մատուցանելու* (offrir) *համար*, *հաճեր էք իրեն յոյս* (quelque espoir de . . .) *տալ անոնցմէ օգտուելու՝* (utiliser ql.ch.) *եթէ շահ մը տեսնէք* (lorsque vous y verriez quelque profit):

Կը համարձակինք (se permettre de . . .) *Ձեզ հաստատել* (confirmer) *ինչ որ կրնայ ըսած ըլլալ Ձեզ այս մասին* (à cet effet), *եւ ներփակեալ Ձեզ կը ղրկենք* (transmettre) *քանի մը նոր օրինակներու* (modèle) *գծագրութիւնները՝ զորս կրնանք Ձեզ մատուցանել չափաւոր գիներով* (à des . . .) 6 % (de 6 %) *զեղչով*:

Եթէ հաճիք զմեզ պատուել (honorer de ql.ch.) *յանձնարարութիւնով մը*, *ամէն ջանք պիտի ընենք Ձեր վստահութիւնը չհիմնալու համար*:

Մնանք (nous sommes), *Տեարք*, *Ձեր անձնուէր ծառաները*:

* * *

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Մեր յանցանքներուն, եւ հետեւաբար մեր դժբաղդութիւններուն մեծագոյն մասը անկէ (de ce que . . .) *առաջ կուգայ որ չատ ուշ* (trop tard) *կը սովրինք* (apprendre à . . .) *ինքզինքնիս* (nous-mêmes) *ճանչնալ*: *Ինչ մը գիւղերը այրեցան*: *Բազմաթիւ թըռչուններ պուրակները կը հնչեցնէին* (faire résonner de ql.ch.) *իրենց երգերով*: *Այս քիչ մը բառերը բաւական եղան աշակերտը քաջալերելու*: *Ո՛ւր են մեր բարեկամ-*

ները , ըստ Ցակոբ(1) *: — Արտերն են , պատասխանեց Ցովսէփ : Դեղերու չատութիւնը* (multiplicité) *երբեք չպիտի արգիլէ* (empêcher de . . .) *մարդիկ մեռնելէ :*

Բ. Հեռեւեալ ասացուածները խուացնել. Messieurs, j'ai le plaisir de vous annoncer. Monsieur, je prends la liberté de vous faire savoir. Je me permets de vous expédier mon catalogue. Ns.(2) venons de(3) ns. établir dans cette ville. Sous la raison sociale ci-dessus(4). Ns. serons heureux d'être favorisés de vos ordres(5). Nous leur donnerons tous nos soins. MM.(6) Lenoir et Dupont viennent de s'adjoindre un associé. Il va bientôt se mettre à son compte(7). Il exerce la profession de commissionnaire en marchandises.

Գ. Խօսակցութիւն (*վաճառականական նիւթերու վրայ*) Avez-vous de nouveaux échantillons ? — Non, nous n'en avons point. — Ce jeune homme avait-il de bonnes références ? — Oui, il en avait de bonnes. — Ce voyageur n'a-t-il pas de beaux dessins ? — Non, il n'en a point cette saison-ci.—Votre débiteur ne paiera-t-il pas bientôt sa dette ? — Je crains bien que non. Il est un peu gêné pour le moment(8). — Est-ce là votre banquier ? — Oui, ce l'est. — Non, ce ne l'est pas. — Ses prix sont-ils raisonnables ? — Oui, ils sont assez modérés. — Leurs offres étaient-elles avantageuses ? — Oui, elles étaient très avantageuses. — Acceptez-vous ma proposition ? — Oui, je l'accepte. — Quand dois-je tirer sur vous ? — Aussitôt qu'il vous plaira.

Դ. Խմբագրութեան Ճիւք. Reproduire les lettres ci-dessus avec quelques changements.

---

(1) *Երբ մէկուն խօսքը մէջ բերուի, տէր բային բայէն ետքը կը դրուի։* — (2) Ns. *համառօտագրութիւն* (abréviation) nous*ի։* — (3) Nous venons de nous établir *հաստատուեցանք* (*դեռ նոր հաստատուեցանք*)։ — (4) *Վերոգրեալ անունով* (*ֆիրմա*)։ — (5) *Շատ ուրախ պիտի ըլլանք՝ եթէ հաճիք զմեզ պատուել Ձեր յանձնարարութիւններով։* — (6) MM. *համառօտագրութիւն* Messieurs*ի։* — (7) *Քիչ ատենէն առանձին գործ պիտի ընէ, իր հաշուոյն գործ պիտի ընէ։* — (8) *Այս միջոցիս։*

XIX. ԺԹ.

ԲԱՑԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՏԷՐ ԲԱՑԻԻՆ ՀԵՏ (*վերջ*)

84. *Երբ տէր բային կը բաղկանայ մէկ քանի գոյականներէ կամ տարբեր դէմքով դերանուններէ , բայը կը դրուի յոգնակի եւ նախապատիւ դէմքով . (երկրորդ դէմքը երրորդէն , առաջին դէմքը միւս երկուքէն նախապատիւ է) .* Votre ami, son père et moi(1) *sommes* du même avis.

85. *Երբ տէր բայերը հոմանիշ ըլլան կամ աստիճանումով* (gradation) *դրուած ըլլան , բայը վերջին տէր բային հետ կը համաձայնի .* Son courage, sa bravoure le *fit* triompher des obstacles. — Un mot, un signe, un regard *suffit* à ce maître pour être obéi.

86. *Երբ տէր բայերը միացած են* comme, ainsi que, *եւայն բաղդատութիւն , նմանութիւն ցուցնող բա-*

---

(1) *Քաղաքավարութեան համար* moi*ն ամէնէն վերջը կը դրուի։ Բայց աւելորդ է դիտել տալ թէ պէտք է ըսել* moi et mon fils, moi et mes serviteurs. — *Կրնար ըսուիլ նաեւ* nous sommes (nous *աւելադրութեամբ*)։

ուերով, բայը սովորաբար կը համաձայնի առաջին տէր բայիին հետ։ L'éléphant, comme le castor, *aime* la société de ses semblables. — Presque toute la Livonie, avec l'Esthonie entière, avait été abandonnée, par la Pologne, au roi de Suède.

87. Երբ տէր բայիները ou կամ ni չաշկապով կապուած են, բայը կը դրուի յոգնակիի կամ եզակիի, իմաստին համեմատ։ Pierre ou Paul *sera* nommé ambassadeur à Berlin. — Ni Pierre ni Paul ne *sera* nommé ambassadeur à Berlin. (Բայը եզակի, որովհետեւ թէ՛ Pierre թէ Paul միեւնոյն ատեն դեսպան չեն կրնար անուանուիլ միեւնոյն քաղաքին համար)։ Բայց, սխալ ըսէինք Ni Pierre ni Paul ne *seront* nommés ambassadeurs.

ՀՐԱՀԱՆԳ

ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍ. — ՍԵԼԱՆԻԿ

Ադրիանուպոլիս (Andrinople ou Andrianople) Եւրոպական Թուրքիոյ կարեւոր քաղաքներէն մէկն է, Ունի հարիւր յիսուն մզկիթ։ Սելիմիէ մզկիթին գիրքը նշանաւոր է։ Ադրիանուպոլիս բացառիկ կարեւորութիւն մ'ունի վաճառականական եւ զինուորական տեսակէտով (au point de vue)։ Ադրիանուպոլիս ունի կաշիի գործարաններ (tannerie) եւ ներկոցներ։ Մետաքսի, բուրդի եւ գորգի վաճառականութիւնը բաւական բարգաւաճ է այս քաղքին մէջ։ Ռումելիի վաճառականութեան կեդրոնական մթերանոցն է։ Ադրիանուպոլիս օսմանեան կայսրութեան հայրաքաղաքը եղաւ 1360էն (depuis) մինչեւ (jusqu'en) 1453։ Ադրիանուպոլիս ունի 70,900 բնակիչ։

Սելանիկ եւս Եւրոպական Թուրքիոյ կարեւոր քաղաքներէն մէկն է, Սելանիկի ծոցին խորը։ Ընտիր նաւահանգիստ մըն է, լիճի մը պէս հանդարտ։ Բոլոր աղգերը հիւպատոս ունին Սելանիկի մէջ։ Վաճառականութեան գլխաւոր նիւթերն (article) են՝ մետաքս, բամպակ, ծխախոտ, բուրդ, կանեփ, իւղաւոր հունտ, վուշ, ջուխայ, նապաստակի եւ գառնուկի մորթ, վարսակ, ցորեն, գարի, եգիպտացորեն։ Սելանիկի մէջ կան շոգեշարժ (à vapeur) Ջաղացքներ, մետաքսի եւ բամպակի մանարաններ, գորգի, կաշիի գործարաններ։ Վաճառականական եւ արհեստական փոխանակութիւնները կը կատարուին (se faire) գլխաւորաբար Ֆրանսայի, Անգղիայի եւ Աւստրիայի հետ։ — Սելանիկ հինուած է ամիւիթատրոնի ձեւով (en) Kurtiath լերան սոորոզը (au pied de . . .)· շրջապատուած է թանձր պարիսպներով (de . . .)։ Ունի գեղեցիկ եկեղեցիներ, ճոխ պալատներ, եւայլն։ Սելանիկ ունի 80,000 բնակիչ։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. *Mettre les verbes au temps, au nombre et à la personne convenables.* Celui qui diffamer, comme celui qui calomnier ou médire, agir presque toujours dans l'ombre. Petite violette, qui croître sous le buisson, tu être la douce image de la modestie. La plupart des hommes vanter ce qui leur appartenir et déprécier ce qui appartenir aux autres. Nombre d'arbres se régénérer par leurs semences. Votre père et moi passer ensemble notre enfance. L'âme tranquille est celle que n'agiter ni le remords ni l'ambition. Le tigre,

ainsi que le lion, se nourrir de chair crue. Le paon (արտաս. թռչ) est l'ornement de nos basses-cours; plus d'un poète le chanter dans ses vers. Le bien ou le mal qu'on dire d'un homme qu'on ne connaître pas ne signifier pas grand'chose. Ni votre père ni votre oncle n'être préfet de ce département. Un mot, un signe d'approbation de la part d'une personne aimée suffire pour nous rendre heureux. L'homme de bien est trop confiant; sa candeur, son innocence le rendre dupe des méchants. Le peu de jours que Dieu vous donner (*passé indéfini*) à passer sur la terre devoir être employer à faire le bien.

ß. *Curiosités géographiques.* **(Exercice d'invention)** La Turquie est habitée par les . . . ; la Belgique, par les . . . ; la France, par les . . . ; la Hollande, par les . . . ; l'Angleterre, par les . . . ; l'Espagne, par les . . . ; le Portugal, par les . . . ; l'Italie, par les . . . ; la Suisse, par les . . . ; l'Allemagne, par les . . . ; la Russie, par les . . . ; l'Autriche, par les . . . ; la Grèce, par les . . .

Les soieries de . . . (quel pays? quelle ville? etc.)? les cotonnades de . . . ; les tapis de . . . ; les gants de . . . ; la porcelaine de . . . ; les glaces de . . . ; le savon de . . . ; — la cataracte de . . . ; le delta du . . . ; l'isthme de . . . ; les pyramides d'. . . ; les oasis (արտաս. օազիս) de . . . ; les lagunes de . . . ; les glaciers des . . . ; le dôme de . . .

գ. Les lieux où les fidèles se réunissent pour l'exercice de leur religion s'appellent: chez les protestants, des *temples*; chez les Juifs, des *synagogues*; dans l'Inde et en Chine, des *pagodes*. Les ministres

de la religion s'appellent: chez les protestants, des *ministres*, des *pasteurs*; chez les Juifs, des *rabbins*. Les prêtres russes sont des *popes*. — Citez quelques villes commerçantes, quelques villes populeuses. Comment appelle-t-on celui qui habite la ville? Celui qui habite le village? Celui qui habite le faubourg? Citez quelques édifices remarquables à Constantinople. Quels sont les principaux articles d'importation et d'exportation de Constantinople? — Connaissez-vous des marchands en gros, des marchands en (au) détail? Ciiez une raison sociale. — Y a-t-il des tanneries à Constantinople? Pourquoi est-ce qu'on tanne les peaux? Quels sont les artisans qui se servent du cuir? — Le teinturier teint l'étoffe. Quand l'étoffe a déteint, on la reteint. Une étoffe bon teint. Un *déjeuner de soleil* est une étoffe dont la couleur ne dure pas. La plupart des matières colorantes sont d'origine végétale: la garance teint en rouge, la gaude en jaune, l'indigo en bleu, l'orseille et l'orcanette fournissent le violet; le noir et le brun s'obtiennent par les acides tannique et gallique.

դ. Խմբագրութեան գիւր. Description sommaire de quelques villes de la Turquie d'Europe. (Prendre comme modèle le texte du thème ci-dessus).

XX. Ի.

ԲԱՑԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

88. *Գիտեն՛ք արդէն որ բային խնդիրները բայէն ետքը*(1) *կը դրուին։ — Բայց բային խնդիր եղող անձնական դերանունները բայէն առաջ կը դրուին։ Միայն հետեւեալ պարագաներուն մէջ ասոնք բայէն ետքը կը դրուին.* 1° *Երբ բայը հրամայական է, առանց բացասական ըլլալու.* 2° *Երբ իր խնդիր գործածուած անձնական դերանունները նախդիր ունին.* Je pense à vous. 3° *Երբ դերանունին հետ կը գտնուի դերանուն չեղող խնդիր մը.* J'ai rencontré son frère et lui.

Դիտ. — *Ինչ ինչ պարագաներու մէջ ալ, օրինակի համար* ne . . . que *դաղղիարանութեան* (gallicisme) *հետ գործածուած ատեն, կամ աւելապատութեամբ* (par pléonasme) *կրկնուած ատեն՝ խնդիր եղող անձնական դերանունը բայէն ետքը կը դրուի.* Tu ne connais que *moi*. — On le récompensa, *lui* aussi.

89. *Երբ իր խնդիր գործածուած երկու անձնական դերանուններ բայէն առաջ դնել պէտք ըլլայ,* le, la, les *դերանունները* lui *եւ* leur*էն առաջ կը դրուին, իսկ* me, te, se, nous, vous *դերանուններէն ետքը կը դրուին։* Ne *le lui* dites pas. — Ne *nous* le dites pas.

90. *Երբ իր խնդիր գործածուած երկու անձնական դերանուններ բայէն վերջը դնել պէտք ըլլայ, սեռի*

(1) *Երբեմն, յեղաշրջութեամբ, խնդիրը բայէն առաջ կը դրուի։ Այդ պարագային, այդ խնդիրը կը կրկնուի* le, la, les *դերանուններով.* Cette personne, je *la* connais. — Ce qu'il dit, je *le* ferai.

խնդիր եղողը բնութեան խնդիր եղողէն առաջ կը դրուի։ Dites-le-lui. — *Բայց* y *բնութեան խնդիրը, բացառաբար,* moi, toi, le, la, les *սեռի խնդիրներէն առաջ կը դրուի։* Menez-y-moi; prépares-y-toi. — *Նոյնպէս* nous, vous *բնութեան խնդիրները սեռի խնդիրներէն առաջ կը դրուին։* Montrez-vous-le; servez-vous-la(1)։

91. *Երբ բայ մը նոյնատեսակ (ամենքն ալ սեռի, ամենքն ալ բնութեան խնդիր) մէկ երկու խնդիր ունենայ, այս խնդիրներն ամէնքն ալ բայ, ամէնքն ալ նախադասութիւն, ամէնքն ալ գոյական պէտք է ըլլան, եւ ոչ թէ ոմանք բայ, ոմանք գոյական, եւայլն։ Այսպէս, սխալ է ըսել* J'aime le chant et à danser, *պէտք է ըսել* J'aime le chant et la danse, *կամ* j'aime à chanter et à danser.

92. *Ամէն բայի պէտք է տալ իրեն պատշաճող խնդիրը։ Այսպէս, սխալ պիտի ըլլար ըսել* Cet enfant aime et obéit à ses parents, *որովհետեւ* aimer *սեռի խնդիր կ'ուզէ, իսկ* obéir *բնութեան խնդիր։ Ուստի պէտք է ըսել.* Cet enfant aime ses parents et il leur obéit. *բայց ճիշդ է ըսել* Cet enfant aime et respecte ses parents, *որովհետեւ երկու բայերն ալ սեռի խնդիր կ'ուզեն։*

(1) *Բայց կրնայ ըսուիլ* mène-m'y, *եւայլն։ Նոյնպէս կրնայ ըսուիլ* le-nous, le-vous, *եւ ասոր հակառակ* porte-l'y, mets-t-y, *եւայլն։*

ՀՐԱՀԱՆԳ

ԷՕՄԷՐ ԽԱԼԻՓԱՒՆ ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹԻՒՆԸ

Էօմէր խալիփան մարդոց ամէնէն արդարն էր։ Իր թագաւորութեան օրով (sous son règne) էր որ չինուեցաւ Գահիրէի մեծ մզկիթը։ Ամրոր, տեղակալ Էօմէրի, յԵգիպտոս (en Egypte), ձեռնարկած էր (1) կառուցանել մզկիթ մը որ մինչեւ այն ատեն գոյութիւն ունեցող (exister) մզկիթներէն աւելի գեղեցիկ պիտի ըլլար։ Բայց ընտրած գետինը կը վերաբերէր հրեայ այրի կնոջ մը որ չուզեց (refuser de . . .) զայն ծախել։

— Ինչո՞ւ, ըսաւ անոր Ամրոր բարկացած, չես ուզեր ինձի ծախել կալուածդ։ Արժէքէն աւելի պիտի վճարեմ։

— Ներեցէք ինձ, հզօր տէր (puissant seigneur), պատասխանեց այրին, այս գետինը զաւակներուս ժառանգութիւնն է. ամուսինս հոն թաղուած է եւ իր մահուան անկողնին մէջ (à . . .) զիս երդմնցուց երբեք ձեռքէ չհանել զայն (se dessaisir de qlch.)։

Ամրոր պատգամաւոր մը ղրկեց Էօմէրի, յԱրաբիա, անոր կարծիքը հարցնելու համար։ Խալիփան հանդարտօրէն մտիկ ըրաւ իրեն հաղորդուած տեղեկութիւնը (rapport), եւ երբ պատգամաւորը լմնցուց, առանց բառ մ'ըսելու՝ ծռեցաւ եւ գետինէն առաւ միսը

(1) Գիտենք արդէն Թէ շատ բայեր իրենց Անորեւոյթ խնդիրէն առաջ զանազան նախդիրներ կ'ուզեն, գլխաւորաբար de եւ à։ Այս նախդիրները կրնան գտնուիլ նոյն իսկ աեռի խնդիր Անորեւոյթէ մ'առաջ, որովհետեւ տրամաբանական ո եւ է իմաստ չունին։ Այսպէս կ'ըսուի aimer *à* lire, entreprendre *d'*élever, եւայլն։

սկրդուած (dépouillé de sa chair) ոչխարի գլուխ մը՝ որ պատահմամբ հոն կը գտնուէր։

Յետոյ, մատը թաթխելով գօտիէն կախուած կաղամարին մէջ, գլխուն ճերմակած ոսկրոտիին վրայ գծեց ուղիղ գիծ մը եւ չեղ գիծ մը։

— Գնա, ըսաւ, եւ իմ կողմանէ այս պատասխանը տար Ամրորի։

Եգիպտոսի կառավարիչը նախ չհասկցաւ թէ ինչ (ce que) ըսել ուզած էր Էօմէր։ Բայց մտածելէ վերջ յաջողեցաւ ըմբռնել (saisir) խալիփային գծած երկու տողերուն իմաստը։ — Օրհնեալ է Աստուած (louanges à Dieu), գոչեց, խալիփան իրաւունք ունի. Աստուածմէ վախցող(1) մարդը պէտք է հետեւի(1) ուղիղ գիծին, որ է ճշմարտութեան գիծը եւ փախչիլ(1) չեղ գիծէն, որ է խարդախութեան եւ ստութեան գիծը։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Լուսինը իր լոյսը արեւէն փոխ կ'առնէ(2)։ Կեանքութեան մէջ (dans le commerce de la vie), պէտք է շատ բաներ ներել իրարու։ Մարդ միշտ հաճոյքով կը յիշէ(3) այն տարիները զորս անցուցած է դպրոցին մէջ։

(1) Մի մոռնաք Թէ հայերէն կարգ մը չէզոք բայեր (ոչ բուն չէզոք) ֆրանսերէնի մէջ իբր ներգործական ալ կը գործածուին եւ այն ատեն գոյական (կամ դերանուն) բնութեան խնդիրը աեռի խնդիրի փոխելու է Թարգմանութեան մէջ։ — (2) Բերականները կը յանձնարարեն emprunter բայը à կամ de-ով գործածել անձի անուն եղող բնութեան խնդիրներու հետ, իսկ իրի անուն եղող խնդիրներու հետ de-ով։ — (3) Se rappeler qlch. կամ qlqn.; se souvenir *de* qlch. կամ *de* qlqn.

Մայրս չրջապատած է մանկութիւնս խնամքներով զորս երախտագիտութեամբ պիտի յիշեմ միշտ։ Այս պզտիկ տղան արդէն աղէկ կը կարդայ. նոյն իսկ գրելու ալ կ'սկսի։ Տգէտները կը հաւատան վհուկներու ինչպէս կը հաւատան Աստուծոյ(1)։ Կուզենպերկի՛ կը պարտինք տպագրութեան գիւտը։ Աստուած մեզմէ աւելի աղէկ(2) գիտէ այն բանը (ce) *որուն պէտք ունինք, բայց կ'ուզէ որ զայն աննկէ խնդրենք։ Տէր, քե՛զ կը պարտիմ ամէն բան, որովհետեւ քեզմէ կ'ընդունիմ ամէն բան։ Եղբայրս եւ ինք կ'աշխատանէ։ Տուներնիդ հրեայ կնոջ ծախե՞ցիք։ — Ոչ, զայն անոր չծախեցի։ — Ուրեմն ինծի ծախեցէք զայն։ — Զայն ձեզ կը ծախեմ։*

Ուշադնիդ ըրէք, սոխկա ինծի չվերաբերիր (regarder) [*իմ գիտնալու, իմ խնամելիք բանս չէ*]։

Բ. **Verbes spéciaux et propres.** On dit: *Rempailler* des chaises. *Rembourrer* un fauteuil. *Moucher* la chandelle. *Repasser* des couteaux. *Rincer* des verres. *Affûter* des outils (*արտաս. ուղի*). *Mastiquer* une vitre. *Crépir* un mur. *Ressemeler* des souliers. *Rapiécer* un vêtement. *Ravauder* des bas. *Empeser* une collerette. *Carder* de la laine. *Ourler* un mouchoir. *Enfiler* une aiguille. *Éplucher* des légumes. *Égrener* des groseilles. *Épousseter* des meubles. *Écarquiller* les yeux. *Empaqueter* ses hardes. *Attiser* le feu. *Forer* un puits.

Գ. *Famille du mot* **Juste.** L'adjectif *juste* a deux acceptions principales. Il signifie qui est conforme au droit, ou bien qui est exact, qui s'adapte bien. Dans

(1) Croire en Dieu. — (2) *Աւելի աղեկ մակբայ եղած ատենը կը Թարգմանուի* mieux*ով* (*փոխանակ* plus bien*ի որ չըսուիր*). *ածական եղած ատեն* meilleur *ով* (*փոխանակ* plus bon*ի որ չըսուիր*)։

le premier sens, il a donné *justice*, règle de ce qui est conforme au droit, et *justement*, d'une manière juste; il a pour opposé *injuste*, qui, à son tour, a formé *injustice* et *injustement*. Prouver qu'une chose est juste se dit *justifier* ou faire une *justification*. La chose susceptible d'être justifiée est *justifiable*. — Juste, synonyme d'exact, a donné *justesse*, qualité de ce qui est juste ou exact; *ajuster*, rendre juste ou adapter; *ajustage* et *ajustement*, action d'ajuster.

Դ. Quels sont les ouvriers qui travaillent à la construction d'un édifice? Qui en lève le plan? Etes-vous propriétaire de la maison que vous habitez? Faites la description de votre maison. — Dites ce que vous savez du Caire: — Etes-vous debout ou assis? Baissez-vous. Penchez-vous. Prosternez-vous. Tenez-vous en chien de fusil. Appuyez-vous à la table. Haussez les épaules. Mettez le poing sur la hanche. Marchez les bras ballants; les bras croisés. — A qui racontez-vous quelquefois des histoires? — Dites ce que vous savez sur l'Egypte. — Connaissez-vous des terrains incultes, abandonnés, en friche? — Qu'est-ce qu'un veuf, une veuve? Comment appelle-t-on celui qui n'est pas et n'a jamais été marié? Celui ou celle qui a rompu le mariage qu'il (ou elle) avait contracté? — Les marchands vendent-ils quelquefois au prix coûtant? à perte? Les marchands ambulants vendent-ils comptant ou à crédit? Quand est-ce que beaucoup de petits marchands se servent de la formule *bénie soit la main qui m'étrenne*.

Ե. **Rédaction.** Mettre en prose: *Le meunier Sans-Souci.*

Զ. Կարդալ հետեւեալ հատուածը.

LE MEUNIER SANS-SOUCI

Loin du bruit de la cour, du tracas de la ville,
Frédéric construisait un agréable asile.
Sur le riant coteau par le prince choisi,
S'élevait le moulin du meunier Sans-Souci.
Le vendeur de farine avait pour habitude
D'y vivre au jour le jour(1), exempt d'inquiétude;
Et, de quelque côté que vînt souffler le vent,
Il y tournait son aile(2) et s'endormait content.
Fort bien achalandé, grâce à son caractère(3),
Le moulin prit le nom de son propriétaire;
Et des hameaux voisins, les filles, les garçons
Allaient à Sans-Souci pour danser aux chansons(4).
. . . . . .
Hélas! est-ce une loi sur notre pauvre terre,
Que toujours deux voisins auront entre eux la guerre;
Que la soif d'envahir et d'étendre ses droits
Tourmentera toujours les meuniers et les rois?
En cette occasion, le roi fut le moins sage;
Il lorgna du voisin le modeste héritage.
On avait fait des plans, fort beaux sur le papier,
Où le chétif enclos se perdait tout entier.
Il fallait sans cela renoncer à la vue,
Rétrécir les jardins, et masquer l'avenue.

Des bâtiments royaux l'ordinaire intendant
Fit venir le meunier, et, d'un ton important:
«Il nous faut ton moulin, que veux-tu qu'on t'en donne?
— «Rien du tout; car j'entends ne le vendre à personne.

(1) Օրէ վաստիկիլ օրէ ուտել։ — (2) Ջաղացքին Թեւը։ — (3) Son*ի գործածութիւնը շատ ճիշդ չէ հոս, քանի որ կը վերաբերի ոչ թէ* moulin*ի, հապա լռելեայն իմացուած* meunier*ի։* — (4) Երգերու եղանակովը պարելու։

Il vous faut est fort bon . . . Mon moulin est à moi . . .
Tout aussi bien, au moins, que la Prusse est au roi.
— Allons, ton dernier mot, bonhomme, et prends-y garde.
— Faut-il vous parler clair? — Oui. — C'est que je le garde.
Voilà mon dernier mot.» Ce refus effronté
Avec un grand scandale au prince est raconté.
Il mande auprès de lui le meunier indocile,
Presse, flatte, promet: ce fut peine inutile.
Sans-Souci s'obstinait. «Entendez la raison,
Sire, je ne peux pas vous vendre ma maison:
Mon vieux père y mourut, mon fils y vient de(1) naître;
C'est mon Potsdam à moi. Je suis tranchant peut-être;
Ne l'êtes-vous jamais? Tenez(2), mille ducats,
Au bout de vos discours, ne me tenteraient pas:
Il faut vous en passer; je l'ai dit, j'y persiste.»
Les rois malaisément souffrent qu'on leur résiste.
Frédéric, un moment par l'humeur emporté:
«Pardieu! de ton moulin c'est bien être entêté;
Je suis bon de vouloir t'engager à le vendre;
Sais-tu que sans payer je pourrais bien le prendre?
Je suis le maître. — Vous! . . . de prendre mon moulin?
Oui, si nous n'avions pas des juges à Berlin.»
Le monarque, à ces mots, revint de son caprice;
Charmé que sous son règne on crût à la justice,
Il rit; et, se tournant vers quelques courtisans:
« Ma foi(3), messieurs, je crois qu'il faut changer nos plans;
Voisin, garde ton bien, j'aime fort ta réplique.

(1) Venir de . . . դեռ նոր, շատ չըներ . . . — (2) Tenez, *մոխկ ըրէք, ձեզի բան մը ըսեմ, եւայլն։* — (3) Ma foi, *իրաւ որ։*

XXI. ԻԼ.

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ԱԾԱԿԱՆԻ

93. *Երբ Ածական մը մէկէ աւելի գոյականներու վերաբերի՝ յոգնակի կը դրուի։* — *Երբ գոյականները տարբեր սեռէ ըլլան՝ ածականը արական յոգնակի կը դրուի.* Un pantalon et un habit *neufs.* — Une blouse et une veste *neuves.* — Une redingote et un pardessus *neufs.*

94. *Ածականներէն ոմանք մակբայաբար կրնան գործածուիլ. այս պարագային անփոփոխ կը մնան.* Ces élèves chantent *fort.*

95. *Բարդ ածականները* (adjectifs composés) *կազմուած կ'ըլլան կա՛մ երկու ածականներէ կամ անփոփոխ բառէ մը եւ ածականէ մը։ Երբ բարդ ածականը կազմուած է երկու ածականներէ կամ ածականէ մը (նոյն իսկ մակբայաբար գործածուած) եւ ընդունելութենէ մը, սովորաբար երկուքն ալ կը համաձայնին։* — *Երբ անփոփոխ բառէ մը եւ ածականէ մը (կամ ընդունելութենէ մը) կազմուած է, միայն ածականը կը փոխուի։* Des pommes *aigres-douces.* — Une fille bien-*aimée.* Des fenêtres *grandes-ouvertes.* Des fleurs *fraîches cueillies, fraîches écloses*(1).

96. Nouveau*ով* կազմուած բարդ ածականներուն *մէջ՝ միայն* nouveau-né*ին* nouveau*ն անփոփոխ կը մնայ*

(1) Tout-puissant *արական յոգնակիի մէջ կ'ըլլայ* tout-puissants, *իգ. յոգնակիի մէջ* toutes-puissantes. — Premier-né, dernier-né (*յոգն.* premiers-nés, derniers-nés) *իգական չունին։*

յոգնակիի մէջ։ Des enfants *nouveau-nés.* — Des convives *nouveaux venus.*

97. *Գոյն ցուցնող ածականները երկու պարագայի մէջ անփոփոխ կը մնան սովորաբար. 1° Երբ բարդ են.* Des cheveux *châtain clair*(1). *2° Երբ իսկապէս ածական չեն, այլ ածականաբար գործածուած գոյական.* Des jupes *crème.*

ՀՐԱՀԱՆԳ

ՉԳԱՍՏԱՑԵԱԼ (converti) ՄԵՂԱՒՈՐ ՄԸ

Ինձ կը հարցնես, զաւակս, թէ ուրկէ (où) *գտած եմ նոր քաղուած վարդերու սա փունջը զոր կը տեսնես վառարանիս* (cheminée) *վրայ։ Ըսեմ քեզ* (je vais te le dire)։ *Անցեալ տարի, օր մը, ինձ մօտեցաւ պզտիկ խուլ-համր աղջիկ մը որ*(2) *նշաններով ինձմէ հասկցուց թէ ինձմէ* (me) *բան մը կ'ուզէր։ Իրեն հետեւեցայ, եւ զիս տարաւ քաղաքին այն անկիւնը ուր երբեմն կ'երթայինք եւ որոյ ցանցառ տուները, խամրաթաղ եւ տխրատեսիլ, հարիւրաւոր թշուառներու* (plusieurs centaines de . . .) *իրր ապաստանարան կը ծառայեն* (servir de . . .)։ *Այս որջերէն աւելիէն ողորմելիին դուռը բացաւ ինձ։ Եւ հոն, կէս վտած անկողնոյ* (grabat) *մը վրայ տեսայ խեղճ կին մը՝ որ նորածին մանկիկ մը գրկած էր* (tenant en-

(1) *Այս պարագային առաջին ածականը գոյականաբար գործածուած է։* — (2) *Այնպէս Քարգմանել որ յարաբերականը (որ) իր յարաբերեալին քով իյնայ։*

tre ses bras), եւ շրջապատուած ուրիշ երեք դեռահասակ (en bas âge) տղաներէ, այնքան նիհար, այնքան ցնցոտաւոր՝ որ մարդ ցաւ կ'զգար զանոնք տեսնելով (cela faisait peine à voir)։ Եւ ի լրումն չուառութեան (pour comble de . . .), ամուսինը՝ նոյն այս սենեակին մէջ՝ կարի արբեալ (ivre-mort), կը քնանար խոր քնով (d'un . . .)։ Այն ատեն մայրն ինձ խօսեցաւ քաղցրախիտ (aigre-doux) ձայնով մը (d'une . . .) եւ ամուսինը ցուցուց ինծի։ Կը ճանչնայի այս մարդը՝ որ հօրեղբօրս քով պարտիզպան եղած էր. գիտէի թէ աւելի (plutôt) ապականեալ էր քան թէ չար։ Չվարանեցայ իրեն նկատմամբ (à son égard) ի գործ դնելու կորանաց միջոցը՝ որ երբեմն ամենակարող է, խստիւ (rudement) թօթուեցի զինքը, եւ, երբ արթնցաւ, իրեն առջեւ արծաթադրամներ համրել ձեւացուցի, զորս իր կնոջ թողուցի։ Ժամ մը վերջը, տունս եկաւ. «Պարոն, ըսաւ ինձ, ես ողորմութիւն չեմ ուզեր։ Զիս խորապէս վիրաւորեցիք, բայց շնորհակալ եմ ձեզ. մոլութենէ մը բուժեցիք զիս. այլ եւս չպիտի խմեմ, պիտի աշխատիմ եւ ձեր դրամը պիտի հատուցանեմ։ — Շատ աղէկ, ըսի անոր։ Ես ծաղիկ կը սիրեմ. ամէն օր փունջ մը պիտի բերէք ինծի, մինչեւ որ (jusqu'à ce que . . .) պարտքերնիդ վճարուի։» Խօսքը բռնեց (tenir parole). Եւ ահա ինչու (voilà pourquoi) ամէն առտու, պզտիկ խուլ-համր աղջիկը, թեթեւ եւ կարճ հագուած (court vêtu[1]), Լաֆոնդէնի La Perretteին պէս, կուգայ դնել (déposer) վառարանիս վրայ մին այն փունջերէն զորս տեսար։ Զքեզ կ'ապահովցնեմ, սիրելի զաւակս, թէ այդ վարդերը շատ աղէկ կը հոտին։

(1) Այս բարդ ածականին մէջ court անփոփոխ կը մնայ։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Նաւէն նոր ելնողները (nouveau débarqué) քարափին վրայ կը յածէին։ Ճիշդ տրամաբանող մարդիկ արդարադատ են։ Շագանակագոյն կերպասները շատ կը գործածուին ամառուան զգեստ շինելու։ Այս մարդուն մազերը գոց սեւ (noir foncé) են։ Կովը, մաքին, ոչխարը, եզը, թանկագին են գիւղացիին համար։ Կարագը եւ սերը շատ կը սիրեմ, անոնք սննդարար են։ Ինչ ինչ կիներ պիստակագոյն կօշիկներ կը սիրեն (affectionner)։ Այս բաց դեղին (jaune pâle) գլխարկները միւսներէն աւելի աղէկ են։

Այս ուղիղ տեղեկութիւններն ո՞ւրկէ քաղեցիք։ Ծափահարութիւններուն նշանը ո՞վ տուաւ։ Դալար բլուրներ, գեղածիծաղ ծործորներ ամենուրեք հեշտալի տեսարաններ (paysage) կը ձեւացնեն այս երկրին մէջ։ Պաշտօնս թողուցի։ Պարտքս է զձեզ խնամել։

Բ. *Mettre les adjectifs suivants au féminin*: Aigu, coquet, complet, gras, ras, pareil, secret, épais, inquiet, gros, discret, gentil, sot, nul, vieillot, pâlot, bellot(1), exprès, profès, fou, mou, nouveau, beau, vieux, léger, majeur, mineur, meilleur, pécheur, supérieur, trompeur, révélateur, vengeur, instructif, bref(2), blanc, public, sec, grec, heureux, faux, roux, doux, bénin, malin, long, frais, tiers, favori, coi, hébreu(3).

Quels sont les adjectifs qui ne changent ou ne s'emploient pas au féminin? — *Mettre les adjectifs au pluriel*: Les airs théâtral ont été vite popularisés. Plu-

(1) Իգ. bellotte. (2) Իգ. brève. (3) hébraïque.

sieurs combats naval(1) ont eu lieu entre l'Amérique et l'Espagne. L'écho répète les sons final(1).

Դ. *Rendre par des adjectifs les noms soulignés*: Des denrées *des colonies*. Des conseils d'*ami*. Les lieux *qui ont de l'ombrage*. Une contrée du *Midi*. Un point *qui se trouve au centre*. Les muscles *du front*. Les muscles *du dos*. Les muscles *du cerveau*. Une femme *sans dents*. Des eaux *de pluie*. Une journée *de pluie*. Une maladie *de la peau*. Prescriptions *de la loi*. Homme *d'esprit*. Cérémonie *de la noce*. Pain *de chaque jour*. La race *des chats*. La race *des chiens*.

Դ. Quels sont les principaux péchés.? Vous êtes-vous quelquefois rendu coupable de quelque faute? Vous a-t-on jamais pris en flagrant délit? A quelle condition vous a-t-on pardonné? — Qui est-ce qui vous pose, adresse souvent des questions? Consultez-vous souvent ceux qui sont plus âgés que vous? A-t-on jamais essayé de vous *tirer les vers du nez*? — Aimez-vous à faire des bouquets? Quelles sont les fleurs que vous aimez le mieux? La pommade rosat s'emploie contre la gerçure des lèvres. Il y a des personnes qui voient tout *en rose*, comme il y en a qui voient tout en noir. — Comment s'appelle la récolte du raisin? — Quels appareils de chauffage connaissez-vous? Quel en est le plus hygiénique? — Combien de jours compte une année bissextile? Quels sont les peuples qui font usage du vieux style? Quel quantième du mois avons-nous aujourd'hui, nouveau style? Qu'est-ce qui vous indique les jours et mois de l'année, les fêtes, etc? — Qu'est-ce qu'un sourd-muet? Peut-on être sourd d'une oreille? Apprend-on à parler aux sourds-muets? On dit: Il est *sourd comme un pot*, et, il est *muet comme un poisson*. Faites-vous quelquefois la sourde oreille? Qu'est-ce qu'une salle sourde?

(1) Naval, frugal, glacial, final ածականները յոդնակիի մէջ s կ'առնեն.

b. **Rédaction.** *L'alcool*. 1. Dóù retire-t-on l'alcool? — 2. Les liqueurs alcooliques: leurs funestes effets sur la santé.

Զ. Դասարանին մէջ կարդալ հետեւեալ երկու հատուածները.

L'IVRESSE

Entendez-vous les cris discordants, les rires grossiers, le tintement des verres? C'est la taverne qui élève sa voix.

Le voilà, le buveur, portant encore le tablier de travail qui n'est plus qu'une décoration menteuse; les traits enluminés par l'ivresse, les yeux flottants, la lèvre épaissie, il enveloppe le verre d'une main avide et porte à tous son toast (արտաս. դօսդ) brutal.

«Buvons à l'insouciance, amis; c'est le vin qui la donne. Grâce à lui, plus de prévisions ni d'inquiétude! Chaque goutte du sang de la vigne efface de notre mémoire un lendemain.

«Buvons à la gaieté! Elle pétille dans la mousse de nos verres; elle coule jusqu'à notre cœur comme un rayon de soleil. Que nous importent ici la tristesse de la famille, les colères des maîtres? L'ivresse est une mer que ni colères, ni tristesses ne peuvent franchir.

«Buvons à l'oubli de toute chose et de nous-mêmes. On voudrait faire de la vie une tâche, nous en avons fait une extase entrecoupée de rêves.»

Il dit, et tous applaudissent; mais, tandis que ces applaudissements font retentir la taverne, bien loin de là, dans les greniers froids et désolés, un chœur (արտաս. *fkon*) d'enfants pâlis et de femmes brisées leur répond sourdement.

«Buvez à la misère, ô pères! car c'est le vin qui nous la donne. Grâce à lui, plus de pain ni de flamme au foyer; chaque goutte du sang de la vigne se paye d'une goutte de notre vie.

«Buvez à l'égoïsme! Il coule avec la joie dans vos verres; il descend jusqu'à vos cœurs comme un poison.

«Buvez à la honte! Que vous importe le mépris des autres, le dégoût de vous-mêmes? Qui s'est assis dans la boue ne craint pas de se salir!»

JEAN L'IVROGNE

C'est samedi, le jour de paye:
Au cabaret Jean va tout droit.
On dit qu'il aime la bouteille,
Et boit un peu plus qu'il ne doit!

Il s'assied tout seul sous la treille,
Vide un grand verre, et deux, et trois.
Sa joue a des couleurs vermeilles,
Il sort et va tout de guingois.

Son œil s'éteint, son front sommeille:
Pourra-t-il regagner son toit?
Son chapeau lui pend sur l'oreille,
Son col est taché par endroits.

Vit-on jamais laideur pareille?
Dans la rue, on le montre au doigt.
Il marche à peine et—c'est merveille —
Trouve le chemin trop étroit!

En voulant chasser une abeille,
Il fait un geste et vlan! il choit(1).

(1) Choit *Սահմ. ներկ. եզ. Գ. դէմքն է* choir *իյնալ բայի, որ քիչ կը գործածուի։*

Juste il choit dans une corbeille
D'œufs qu'il écrase sous son poids.

Lors le marchand d'œufs et d'oseille
Vient sur sa porte et l'aperçoit.
Un gendarme, qui le surveille,
Passe et lui met la chaîne aux doigts.

Et c'est en prison qu'il s'éveille!
Voilà ce qu'on fait, quand on boit.
Du cabaret, le jour de paye,
On ne revient jamais tout droit.

XXII. ԻԲ.

ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ ԱԾԱԿԱՆԻ (Շար.)

98. Demi *ածականը գոյականէն առաջ դրուած առեն անփոփոխ կը մնայ եւ իր գոյականին հետ կը կապուի* trait d'union*ով։ Գոյականէն ետքը դրուած առեն՝ միայն սեռով կը համաձայնի եւ* trait d'union*ով չի կապուիր։* Une *demi*-heure. — Deux heures et *demie* (1)։

99. Feu (*հանգուցեալ, յուսահոգի*) *ածականը այն առեն միայն կը համաձայնի երբ գոյականէն անմիջապէս առաջ դրուած ըլլայ*(2). Ma *feue* tante; *feu* ma tante.

100. Nu (*մերկ*) *ածականը գոյականէն առաջ դրուած առեն անփոփոխ է եւ գոյականին հետ կը կա-*

(1) A demi *մակբայ է, եւ իր ածականին հետ* trait d'union*ով չկապուիր։* — (2) Feu *ածականը գոյականէն վերջ չկրնար դրուիլ։ Արական յոգնակին է* feus։

պուի trait d'unionով ։ — Եաքը գրուած ատեն կը փոխուի եւ trait d'unionով չկապուիր։ *Nu*-pieds; pieds *nus*(1)։

101· Centէն վար, թուական ածականները իրարու հետ կը կապուին trait d'unionով. Dix-huit, soixante-douze ։

102· Բացարձակ թուականները (adjectifs numéraux cardinaux) իրր դասական կը գործածուին՝ 1° Դիրքի մը գլուխը, էջը ցուցնելու համար. Chapitre, page *dix-huit*. 2° Դասի մը, սերիի (série) մը մէկ թիւը ցուցնելու համար. Nous demeurons au numéro *trente*. — C'est le numéro *vingt-sept* qui est sorti de l'urne. 3° Հարստութեան (dynastie) մը պատկանող անձնաւորութեան մը կարգը ցուցնելու համար. Charles *cinq*. Բայց կ'ըսուի François premier (եւ ոչ un). — 4° Ժամ, օր, տարի ցուցնելու համար. à *trois* heures, le *deux* janvier, l'an quinze *cent*.

103· Թուական ածականներուն մէջ միայն vingt եւ cent յոգնակիի նշան կ'առնեն, երբ իրենցմէ առաջ գիրենք բազմապատկող թիւ մը գտնուի եւ իրենցմէ եաքը չգտնուի ։ Quatre-*vingts*. — Quatre-*vingt*-deux.— Այս թուականները յոգնակիի նշան չեն առներ նաեւ երբ իրր դասական գործածուած ըլլան. Numéro deux *cent* ։

104· Քրիստոնէական տարիի վրայ խօսուած ատեն mille կը գրուի mil, երբ եաեւէն ուրիշ թիւ մը կայ։ L'an mil huit cent quatre-vingt-dix-huit(2) ։

---

(1) Nue propriété ասացուածը բացառութիւն է ։ — (2) Mille մդոն նշանակած ատեն գոյական է եւ հետեւաբար յոգնակիի նշան կ'առնէ, Million, milliard, եւայլն գոյական են նոյնպէս։

ՀՐԱՀԱՆԳ

ՍԻՐՏ

Հետաքրքրաշարժ մեքենայ մը կը ճանչնամ, զինուած բանով մը (de quelque chose) որ պղինձի(1) կամ պողպատի(1) չափ կարծր չէ — ձեր բազուկին միեղն չատ աւելի կարծր չէ — եւ որ սակայն մէկ ժամուան մէջ (par heure) հինգ հազար անգամէն աւելի (plus de . . .) կը զարնէ (battre), մէկ օրուան մէջ հարիւր քսան հազար անգամ, եւ քառասուն երեք միլիոն ութը հարիւր երեսուն հազար անգամ մէկ տարուան մէջ ։ Այս մեքենան կը դիմանայ երրեմն — ո՛չ յաճախ — աւրողջ դար մը, եւ, այս պարագային (dans ce cas), չորս երկիլիոն երեք հարիւր ութսուն երեք միլիոն անգամ (. . . de fois) կը զարնէ ։ — Այս մեքենան չատ հազուագիւտ եւ չատ սուղ ըլլալու է, այնպէս չէ՞։ — Ամենէն ազքատներն իսկ կրնան ընել (se permettre) այս ծախքը. գուք ունիք այս մեքենան. գրպաննուդ մէջ մի՛ փնտռէք զայն, ձեր կուրծքին մէջ է. սիրտերնիդ է այն (c'est)։

ՍԳԻՒԱՐԴՆԵՐԸ (les Stuarts[2])

Սգիւարդի թագաւորական տունը մասնաւորապէս դժբաղդ եղած է, մաք Ս. եւ մաք Գ. թագաւորները

---

(1) Որոշիչ յօդ դրէք այս բառերուն առջեւ։ — (2) Յատուկ անունները հաւաքական եղած ատեն (ընտանիք, գերդաստան) ընդհանրապէս յոգնակիի նշան կ'առնեն։

ապաննուեցան . ժաք Դ. Flodden*ի պատերազմի դաշտին* (champ de bataille) *վրայ ինկաւ* 1513*ին : ժաք Ե. սրտին ցաւէն* (chagrin) *մեռաւ : Մարի Թագուհին գլխատուեցաւ* 1587 *փետրուար* 18*ին* (le 18 . . .) : *Շարլ Ա. գլխատուեցաւ* 1649 *յունուար* 30*ին : Շարլ Բ. երկար տարի թափառեցաւ օտար աշխարհի մէջ* (sur la terre étrangère) , *եւ ժաք Բ. մեռաւ աքսորուած :*

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. *Copier en écrivant conformément aux règles les mots soulignés.* Diogène marchait *nu-pied* et couchait dans un tonneau. Une pluie violente nous obliger (passé déf.) de passer la nuit à deux lieues et *demi* de Borneo. Une grande fille *roux*, *nu-pied*, *tête nu*, venir (ind. prés.) m'ouvrir la barrière. J'ai ouï dire à *feu* ma sœur que sa fille et moi naître (passé déf.) la même année. Elle était *à demi* morte, et nous étions *à demi fou*. Quatre *demi*(1) valoir (ind. prés.) deux unités. Cette horloge sonne les heures et les *demie*. J'ai là *nu* propriété de cette maison. Ouvrez page *quatre-vingt*.

Ցանցանքս կը ճանչնամ (reconnaître) : *Չեզ ձեր ճայնէն* (à . . .) *ճանչցայ* (reconnaître) : *Այս պատասխանը աչքի կը զարնէ* (sauter aux yeux) : *Դուռը կը զարնեն* (frapper à . . .) : *Առաջին բաժինը* (lot) *ո՞րի զարկաւ* (échoir) : *Այս մարդը համբաւէն ինկած է* (dé-

(1) Demi, demie *իբր գոյական ալ կրնան գործածուիլ եւ այն ատեն բնականաբար յոգնակիի նշան կ'առնեն։*

choir) , *այնպէս որ մէկը զայն չյարգեր այլեւս : Ցոբեներն գինը ինկաւ :*

II. **Les dérivés des noms de nombre.** Un verbe qui n'a qu'une personne est . . . Un combat entre *deux* hommes est un . . . Un support à *trois* pieds est un . . . Une poésie de *quatre* vers est un . . . Multiplier par *cinq*, c'est . . . Il faut *six* mois pour faire un . . . Une durée de *sept* ans est un . . . Une durée de *huit* jours est une . . . Il faut *dix* unités pour faire une . . . Une grosse est la réunion de . . . | . . . (deux mots à trouver). *Quatre* fois *vingt* font . . . Un vieillard de *cent* ans est un . . .

III. **Idiotismes.** La chambre avait six mètres *de* large. Cette colline avait cent pieds *de* haut. Mon jardin aura trois pieds *de* long sur cinq pieds *de* large. Il commandait une armée forte *de* cinq mille hommes. Je les ai eus pour deux sous l'un dans l'autre (*իրարու վրայ*) :

IV. Montrez où est votre cœur. Avez-vous jamais eu mal au cœur? Quand est-ce que le cœur vous bat bien fort? Combien de fois bat le pouls par minute? Quand dit-on d'un enfant qu'il a du cœur, qu'il travaille avec cœur? Qu'est-ce qu'un cœur de salade? Le cœur de la ville? Qu'est-ce que vous connaissez ayant la forme du cœur? Quel temps fait-il au cœur de l'hiver? Connaissez-vous un homonyme de cœur? — Quelles machines emploie-t-on: pour savoir l'heure, pour imprimer les livres, pour élever un liquide au-dessus de son niveau, pour moudre? Qui fait les machines? —Vous rappelez-vous un trait de curiosité de De la Condamine? — Qu'est-ce qui est dur? Qu'est-ce qui peut être dur

(au physique et au moral)? Comment appelle-t-on la peau épaisse et dure que produit le frottement aux mains et aux pieds? — Qu'est-ce que le cuivre? Connaissez-vous d'autres métaux? Quels objets connaissez-vous faits en cuivre, en laiton, en bronze? — Quelles sont les parties du bras? Dans les bras de qui vous jetez-vous quelquefois? — Quelles sont les divisions du temps? — Avez-vous une savonnette? un remontoir? un réveil?

V. **Rédaction.** *Les membres du corps humain.* 1. Les membres du corps humain s'avisent de ne plus se servir réciproquement. Les pieds disent . . . Les mains disent . . . La bouche dit . . . Les yeux disent . . . , et ainsi de suite. 2. Conséquences funestes. — 3. Les membres se décident de se réconcilier et de se servir réciproquement.

XXIII. Իգ.

ԱԾԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ (*վերջ*)

105. Même *կ'ըսէ ածական է կամ մակբայ : Ածական է եւ հետեւաբար փոփոխական՝ երբ նոյնութիւն* (identité) *ցուցնէ :* Les *mêmes* causes produisent les *mêmes* effets. — *Մակբայ է եւ հետեւաբար անփոփոխ՝ երբ նոյնաբժիւն չցուցներ . այլ պարզապէս խօսքին իմաստը կ'ընդարձակէ .* Les plus sages *même* se trompent (*ոչ միայն սովորական մարդիկ , հապա*) *ամենէն իմաստուններն իսկ կը սխալին :*

106. *Անձնական դերանուններէն վերջ* même*ը դերանունին հետ կը կապուի* trait d'union*ով եւ կը համաձայնի միշտ :* Nous-*mêmes.*

107. Quelque *ածական է կամ մակբայ : Ածական է եւ հետեւաբար փոփոխական՝ երբ իմաստով կապուած է գոյականի մը հետ .* J'ai *quelques* économies : — *Մակբայ է եւ հետեւաբար անփոփոխ՝ 1° երբ իմաստով կապուած է ածականի մը , ընդունելութեան մը կամ մակբայի մը հետ : Այս պարագային , որեան որ ալ կը նշանակէ .* *Quelque* ennuyeux que soient(1) ces livres, lisez-les. — *Quelque* effrayés que vous soyez, rendez-vous compte de ce qui cause votre effroi. — *Quelque* habilement qu'ils s'y soient pris, ils n'ont pas réussi.— *2° երբ գրեթէ նշանակէ .* Il y a *quelque* cinq cents ans qu'un Napolitain inventa la boussole.

108. Quelque *երկու բառով պէտք է գրել* (quel que) *երբ իրմէ անմիջապէս ետքը բայ մը գայ (ո՛չ ընդունելութիւն) : Այն ատեն ,* quel *կը համաձայնի այդ բային ենթակային հետ .* *Quelle que* soit votre frayeur, tâchez de la surmonter.

109. Tout *ածական է կամ մակբայ : Ածական է եւ հետեւաբար փոփոխական՝ երբ իմաստով կապուած է գոյականի մը կամ դերանունի մը հետ :* *Tous* les hommes sont mortels. — Nous sommes *tous* (*արուստ. դուս*) mortels. — *Մակբայ է եւ հետեւաբար անփոփոխ՝ երբ իմաստով կապուած է ածականի մը , ընդունելութեան*

(1) *Ինչպէս գիտէք,* quelque *վերջ եկող բայը ստորադասական կը դնուի։*

մը կամ մակբայի մը հետ. Ces vins-là veulent être bus *tout* purs. — Elle resta *tout* étonnée. — La rivière coule *tout* doucement.

110. Tout, *ածականի կամ ընդունելութեան մը հետ կապուած իմաստով, սովորութիւն է համաձայնեցնել՝ եթէ այդ ածականը իգական է եւ թաղաձայնով կամ հնչուն h-ով սկսած է*: Vos bottines sont *toutes* crottées.

ՀՐԱՀԱՆԳ

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Տեարք,

Երբ, անցեալ հոկտեմբերին (en octobre dernier), *հաճոյքն ունեցայ հոս ընդունելու Ձեր ղրկած դրագիրը* պ. Lacroixի *այցելութիւնը, իրեն խոստացայ Ձեր տան ուղղել ղարիներու յանձնարարութիւն մը՝ գարնան մօտերը* (à l'approche de . . .):

Խոստումս կը բռնեմ այսօր աղաչելով որ կարելի եղածին չափ շուտ (avec le plus de célérité qu'il vous sera possible) *ինձ ղրկէք* 200 *հակ ղարիշ զանազան լայնութիւններով* (de . . .) *եւ տեսակներով, որոց մանրամասնութիւնը առկայեալ կը գտնէք*:

Ձեր հաշուեցուցակը պիտի վճարեմ (je vous couvrirai du montant de votre facture) *բարիզի վրայ աղեկ փոխանակագրով* (en bon papier):

Ընդունեցէք յարգալից բարեւներս

* * *

Տեարք,

Ի պատասխանի (en réponse à . . .) *ամսոյս 25ի* (du 25) *Ձեր նամակին եւ հաստատելով մեր 22 թուականը* (la nôtre du 22), *պատիւ ունինք Ձեզ կրկնելու թէ՝ անկարելի է մեզ ընդունիլ* (accéder à . . .) *զեղչի* (rabais) *Ձեր առաջարկը*:

Կը կարծենք թէ որ եւ է դատարան Ձեզ իրաւունք չվիտի տար. բայց ի նկատի առնելով (à cause de . . .) *այն աղէկ յարաբերութիւնները որ միշտ գոյութիւն ունեցած են* (exister) *մեր մէջ* (entre), *կ'ուզենք խոյս տալ դատէ եւ Ձեզ կ'առաջարկենք անհամաձայնութեան խնդիրը* (affaire en litige) *իրաւարարութեան մը ենթարկել*:

Ընդունեցէք մեր յարգալից բարեւները

* * *

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. *Copier en orthographiant convenablement les mots soulignés.* Ceux qui se *plaindre* de la fortune n'ont souvent à se plaindre que d'eux-*même*. Des femmes, des bêtes *même* pouvoir (futur) bien donner à l'enfant le lait que sa mère lui refuse; mais la sollicitude maternelle ne se suppléer (ind. prés.) point. Ce sont les gens *même* qu'on croyait les plus sages qui se tromper (passé ind.) le plus. Ces fleurs sont *tout* aussi fraîches qu'hier. Ma mère est *tout* malade. Elles étaient *tout* yeux(1), *tout* oreilles(1). Sur *quelque*(2)

---

(1) *Այս ասացուածներուն մէջ* yeux *եւ* oreilles *գոյականները ածականի արժէք ունին*. — (2) *Դիտեցէք թէ* quelque *իմաստով կապուած է* protections*ին հետ, եւ ոչ ածականին*.

puissantes protections que vous *compter*, vous ne réussirez pas, si vous ne *savoir* vous faire valoir par vos propres qualités. *Quelque* être son expérience et son âge, cette personne se trompe fréquemment. Il y a *quelque* trente ans qu'il exerce le commerce dans cette ville.

II. *S'assimiler les expressions suivantes.* Cette société vient d'être dissoute. — La maison Hurtaud vient de suspendre ses paiements. — Notre voyageur passera chez vous. Il vous soumettra nos nouveaux échantillons. — J'ai toujours fait de mon mieux(1) pour satisfaire mes clients. — J'aurai le plaisir de passer chez vous sous peu. — Je vous écrirai un mot avant de venir. — Monsieur, nous prenons la liberté de vous offrir nos services. — Nous serions très flattés d'être honorés de votre confiance. — Nous faisons la commission. — Tous nos efforts tendront à vous satisfaire. — Nos prix sont d'ailleurs très modérés. Ils défient toute concurrence(2). — Cette maison ne vend pas à crédit. Elle vend argent comptant.

III. *Conversation commerciale.* Votre commis a-t-il pris des renseignements sur cette maison? — Oui, et ils sont défavorables. — Je regrette d'apprendre cela. — Que fait le chef de bureau? — Il dépouille le courrier(3). Il fait le courrier(4). — Le facteur est-il passé? — Oui, monsieur, il est passé. — N'y avait-il pas une réponse de notre fabricant? — Non, Monsieur, il n'y en avait pas. Il écrira probablement demain.

(1) Ամէն ջանք, ձեռքէս եկածը ըրած եմ։ — (2) Մեր գիները անմրցելի են։ — (3) եկած նամակները կը կարդայ։ — (4) Նամակ կը գրէ։

Nous aurons probablement une lettre ce soir par le dernier courrier. — Devons-nous vous envoyer nos ordres directement ou par l'entremise de votre représentant? — Comme vous voudrez. Cela nous est égal(1).

IV. *Les adjectifs possessifs remplacés par l'article devant les noms des parties du corps :* Il *lui* mit un tabouret sous *les* pieds, un coussin sous *la* tête, un chapeau sur *la* tête, un livre devant *les* yeux. Le vent *lui* fouettait *le* visage. Il m'a brûlé *la* main. Il *t'a* coupé *les* cheveux. Ils *nous* ont lié *les* mains. Il a ouvert *les* yeux *à son ami.* Il *lui* a lavé *la* tête. *J'*ai mal à *la* tête. *La* tête *me* fait mal. *Les* oreilles *lui* bourdonnent. *Je me* suis fait mal *au* doigt. On *l'a* couché sur *le* dos. On *le* prit par *les* pieds. On *lui* arracha *les* cheveux.

V. **Rédaction.** Reproduire les lettres ci-dessus, avec quelques modifications.

XXIV. ԻԴ.

RÉCAPITULATION

I. *Faire accorder chaque verbe avec son sujet. — Mettre les verbes soulignés aux modes et aux temps convenables.*

La plupart de nos fautes, et par conséquent de nos malheurs, *venir* de ce que nous *apprendre* trop

(1) Մեզ համար փոյթ չէ։

tard à nous connaître nous-mêmes (justifier l'orthographe de *même*). Une foule de villages *brûler* (voix passive, passé déf.). Une foule de clients et d'oisifs *suivre* (imparf. de l'ind.) le lugubre cortège. L'étude de l'histoire est la plus nécessaire aux hommes, quelque (orthographiez convenablement ce mot) *être* leur âge et la carrière à laquelle ils se *destiner*. La vivacité ou la langueur des yeux *faire* un des caractères principaux de la physionomie. Le petit nombre *penser* (imparf. de l'ind.) de la sorte (mettre les mots *le petit nombre* en évidence). Vous et les miens *mériter* (passé indéf.) cette punition. La peur ou le besoin *faire* tous les mouvements de la souris. La peinture, comme la statuaire, *atteindre* le plus haut degré de perfection à l'époque de Périclès (mettre ces derniers termes en évidence).

II. *Orthographiez convenablement les adjectifs.*

L'Etna a douze mille pieds de hauteur; et l'éruption de ce volcan *produire* quelquefois une montagne considérable. Accoutumez les hommes à raisonner juste, afin qu'ils *pouvoir* se montrer juste en toute occasion. Sa vie n'a été qu'un travail, qu'une occupation continuel. Il espérait obtenir quelque renseignements du serviteur ou de la servante employé l'un et l'autre dans cette ferme. Cette viande a l'air d'être frais. Cette femme, qui avait les cheveux brun foncé, portait des bas jaune serin. Ces fleurs sentent bon. Ces fleurs sont bon à cueillir. Cette personne était court vêtu; elle tenait à la main quelque petit bouquets de violettes frais cueilli qu'elle offrait aux nouveau débarqués. Il était nu jambes. Il lui parle tête nu. Ils sont à demi

fou. Cette artiste n'égale pas feu(1) Rachel. Il y a quelque quatre cent ans que l'Amérique *découvrir* (voix passive) pour la seconde fois. Il y a des hommes qui, quelque avare qu'ils *être*, se résignent à faire de grand dépenses pour satisfaire leur goût dominant. Le sanglier diffère surtout des porcs en ce que celui-là a les soies tout hérissé. Il y a des plantes qui *croître* vigoureusement dans les sols même les plus médiocres.

III. *Mettez la préposition convenable devant le complément de chaque adjectif.*

Qui(2) vivre (ind. prés.) content . . . rien *posséder* toute chose. On est aveugle . . . ses défauts et clairvoyant . . . ceux des autres. Un menteur est toujours prodigue . . . serments. Vous ne sauriez trop être reconnaissants . . . vos parents . . . la bonne éducation qu'ils vous ont donnée. Ce vieillard est respectable . . . son âge et ses vertus. C'est un homme dur . . . travail. Il est assidu . . . de ses vieux parents. Ces élèves sont assidus . . . l'étude. Je suis prêt . . . vous accompagner, et je suis heureux . . . le faire.

IV. *Rendez les périphrases par un adjectif.* Les fruits *qui mûrissent de bonne heure* nous sont très agréables pendant les chaleurs de l'été. Les eaux *qui ne s'écoulent pas* sont malsaines. Les terrains qui sont *de la nature de la chaux* ne conviennent guère aux blés. Les vieilles gens sont *enclins au soupçon*. Le chrétien remplit ses devoirs *de Pâques*. La garance est une plante *dont le fruit sert à teindre*. La fierté du paon est devenue *un proverbe*.

---

(1) Յատուկ անունէ մ'առաջ feu անփոփոխ կը մնայ։ — (2) Ով որ։

V. **Homonymes.** *Remplacez les points par l'un des mots* **champ, coin, coq, cour** *ou par l'un de leurs homonymes.*

LE MATIN A LA FERME

Les premières lueurs de l'aube apparaître (ind. prés.) à l'orient. Le . . . *faire* entendre son . . . matinal. Dans la . . . de la ferme *régner* déjà une grande animation. Les ouvriers, après un . . . instant *consacrer* à leur toilette, *partir* pour les . . . Les servantes *préparer* les légumes, *cueillir* les poires et les . . .

La fermière . . . d'un . . . à l'autre, veillant à ce que rien ne *être négligé*. Elle *jeter* un coup d'œil à l'étable, *regarder* les canards qui *barboter* dans le . . . d'eau, *soigner* les volailles et *sortir* de la basse — . . . les mains pleines d'œufs dont les . . . blanches *luire* au soleil.

VI. **Idiotismes.** Ils tournèrent tous (*արտաս. դուս*) *le* visage de ce côté. *Ils* se frappèrent *le* front. *Ils* montèrent à cheval. Il montèrent sur *leurs chevaux*. *Ils* tournèrent vers nous *leurs visages* brutaux. Ils reçurent tous (*դուս*) la cendre sur *leurs fronts* égaux devant Dieu.

XXV. Իե.

ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

111. *Անձնական եւ Յարաբերական դերանուններ որոշեալ, այսինքն որոշիչ յօդով կամ* ce, mon, ton, son, un *բառերով գործածուած բառի մը տեղ միայն*

կրնան դրուիլ։ Ա.յսպէս, սխալ պիտի ըլլար ըսել J'ai demandé grâce; *elle* m'a été accordée. Il a soif et il ne peut *l'*apaiser. *պէտք է ըսել* J'ai demandé une grâce; elle m'a été accordée (*կամ, խօսքը դարձնելով,* j'ai demandé grâce et ma demande a été accueillie. — Il a soif et il ne peut se désaltérer).

112. *Երբ անձնական դերանունը ածականի մը կամ ածականաբար գործածուած գոյականի մը, անեքեւոյթի մը կամ նախադասութեան մը տեղ դրուի՝ անփոփոխ կը մնայ։* Madame, êtes-vous Italienne? — Je *le* suis. — Messieurs, êtes-vous avocats? — Nous *le* sommes.

113. Soi *դերանունը, անձի վրայ խօսուած ատեն, ընդհանրապէս ա՛յն ատեն կը գործածուի, երբ նախադասութեան տէր բային անորոշ դերանուն մը*(1) *կամ անեքեւոյթի մըն է։ On* a souvent besoin d'un plus petit que **soi**. — Ne *penser* qu'à **soi**, c'est le propre de l'égoïste.

Դիտողութիւն. *Սակայն, երկդիմութենէ խոյսելու համար* lui *ի տեղ* soi *կը գործածեն դարձեալ անձի վրայ խօսուած ատեն, ոչ–անորոշ ասացուածէ վերջ։* Un ouvrier qui satisfait son patron travaille pour soi. (*երկդիմութիւն չառաջ պիտի գար՝ եթէ ըսուէր* pour lui)։

---

(1) *Կամ թէ* tout homme, une personne quelconque, l'homme qui, celui qui *ի պէս անորոշ, տարտամ ասացուած մը։*

ՀՐԱՀԱՆԳ

ՍՈՂՈՂՋԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ԴԱՍ

Բժիշկն Սիմոն նստած էր պարտիզին հովանոցին (tonnelle) *տակ։ Իր որդին պարտէզ հրաւիրած էր իր դասընկերներէն երեքը։ Պահ մը* (un moment), *տղաք՝ չափազանց յոգնած՝ քաշուեցան հովանոցին տակ քիչ մը զովանալու համար։ Բժիշկը, քրտինքով ծածկուած տեսնելով զանոնք, անոնց պատուիրեց անվիջապէս վերադառնալ արեւուն տակ* (au soleil) *եւ պտըտիլ քառորդ ժամ մը* (pendant un quart d'heure), *անոնց հասկընդելով թէ չատ վտանգաւոր է ինքզինքը ենթարկել զովին՝ քրտնած վիճակի մէջ* (quand on est en sueur)։

Քառորդէ մը վերջ տղաք վերադարձան։ Բժիշկը ուզեց ափիթէն օգուտ քաղել՝ իւրաքանչիւրին առողջաբանութեան դաս մը տալու համար։ Մէկուն պատուիրեց չափազանց չծուիլ տեղական կամ դիրքին վրայ, եթէ չէր ուզեր կուզանալ (devenir . . .) *եւ հիւանդանալ։ Միւսին, որ քիչ մը կարճատես էր, յանձնարարեց աչքերը չվիակցնել* (plaquer) *տեսնել ուզած բանին վրայ եւ չկարդալ կամ չգրել կէս մութ սենեակի մը մէջ։ — «Իսկ* (quant à . . .) *դու, Ժիւլիէն, բաւ երրորդին, դու չատ աւելի գէշ սովորութիւն մ'ունիս. կը ծխես։ Նախ, տղոց համար չատ անթէ է ծխել։ Յետոյ, ծխախոտին ծուխը տղոց առաջնաւորութիւնը կ'եղծանէ եւ չատ կը բերէ՝ իրենց ատամնաքսին համար աղետալի սրտխառնուքներ։ Նիքօղինը կը թունաւորէ արիւնը, կ'անդամալուծէ ուղեղը, կը բառնայ յիշողութիւնը։ Մխող տղան չատ կը թքնէ։ Արդ, թուքը կը պարունակէ կրա-*

յին աղեր որոնք անհրաժեշտ են ոսկորներուն զարգացման։ »

Տղաք չնորհակալ եղան բարի բժիշկին եւ խոստացան անոր խորհրդոց հետեւիլ։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. *Մարդ չաճախ իրմէ աւելի պզտիկի մը պէտք կ'ունենայ։ Ով որ* (quiconque) *միայն ինքզինքը կը սիրէ անարժան է ապրելու։ Այս աշակերտը պատմութիւնը չատ կը սիրէ. իր ժամանակին լաւագոյն մասը անոր*(1) *կը նուիրէ։ Ապահը՝ որ չայլ որդի մ'ունի՝ չժողվեր ո՛չ ինքզինքին ոչ անոր համար։ Ինչո՞ւ հարուստներն այնքան խստասիրտ են աղքատներուն նկատմամբ։ Որովհետեւ աղխաս*(2) *ըլլալէ* (devenir) *վախ չունին։ Կուզեմ մայր ըլլալ, որովհետեւ մայր եմ եւ ի զուր պիտի ուզէի մայր չըլլալ։ Քրոջս աղջիկը չէ՞ք։ — Այո, ձեր իրոջ աղջիկն եմ։ Անօթի է, եւ անօթութիւնը չկրնար յագեցնել։*

Այս կերպասը կը քաշուի։ Այս մարդոց կարելի չէ խօսք հասկցնել։ Թուքով մի վակցնէք։

II. Idiotismes. Il l'a échappé belle *աղէկ օձիքը ազատեց։* Je vous le donne en cent *եթէ կրնաս՝ գուչակէ* (je vous défie de deviner)։ Il le payera *ըրածը պիտի տուժէ, առնելիքը ըլլայ։* Jean l'emporta sur Robert *Ժան գերազանցեց Ռոպէրը։* Il en est des gens comme des bêtes *ինչ որ է անասնոց՝ նոյնպէս է նաեւ*

---

(1) Իրի վրայ խօսուած ատեն լաւագոյն է à lui, à elle, à eux, à elles*ի տեղ* y, *եւ* leur, de lui, d'eux, d'elles*ի տեղ* en *գործածել։* —
(2) Շեղագիր բառերուն տեղ դերանուն դրէք։

մարդոց համար. C'en est fait de lui բանը բուսաւ: Ils en vinrent aux coups ձեռկուիլ սկսան: Maintenant vous y êtes հիմա հասկցաք, հիմա եղաւ, եւայլն: Il y va de sa vie կեանքը վտանգի մէջ է: Il s'en faut de beaucoup que l'un soit du mérite de l'autre մեծ տարբերութիւն կայ երկուքին արժանիքին մէջ (մէկը ուր՝ միւսը ուր): Les archéologues (արուես. աղիեոլոգ) en sont encore à chercher (տակաւին փնտռելու եռեւեռն) l'emplacement de cette ville.—Quoi! Néarque en est donc? Նէ՞արք ալ յանցաւորներուն, դաւադիրներուն մէջ է: J'en suis pour mon honneur պատիւս վրայ տուի: Je n'en puis mais պատճառը ես չեմ՛, յանցանքը իմ չէ: Tenez-vous-en là աւելի առաջ մ'երթաք, այդքան նով գոհացէք: Je n'en peux plus ա՛լ վրաս կարողութիւն չմնաց:

III. Comment est-on quand on est à cheval (*à califourchon*). — Quelles sont les diverses sortes de sièges que vous connaissez? Comment les enfants doivent-ils se tenir en écrivant? Pourquoi ne doivent-ils pas se pencher en avant? — Avez-vous un jardin? Aimez-vous à jardiner? Avez-vous des carrés, une tonnelle dans votre jardin? Quels arbres y trouve-t-on? Y en a-t-il de greffés? Avez-vous un arrosoir? — Qui est invité? Par qui? A quoi? Pour quelle date? Avec qui? Pour quelle cause? Avez-vous reçu quelque invitation? Y avez-vous répondu? Rédigez une lettre d'invitation. — Faut-il surmener les animaux? — Quand est-ce que vous sentez le besoin de vous rafraîchir? Quelles imprudences vous évitez alors? Quand est-ce que vous êtes en nage? Quelles personnes portent ordinairement la flanelle?

IV. **Rédaction.** Écrivez à un de vos camarades qui a l'habitude de fumer. Répétez-lui tout ce qu'on vous a dit à l'école à ce sujet.

XXVI. ԻԶ.

ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ (վերջ)

114. Ceci *ըսուելիք բանը կը ցուցնէ*. Cela *ըսուած բանը*. Dites *ceci* de ma part à votre ami: qu'il se tienne tranquille (*արուես. դուանիիլ*). — Que votre ami se tienne tranquille: dites-lui *cela* de ma part.

115. Ce *դերանունը յաճախ կը գործածուի աւելադրութեամբ* (par pléonasme) être *բայէն առաջ* 1° *երբ նախադասութեան տէր բայիին վրայ ուշադրութիւն հրաւիրել կ'ուզուի*. Notre frère, *c*'est notre meilleur ami. 2° *երբ խօսքին տէր բային է* ce*ով եւ* être *բայով կազմուած նախադասութիւնը*. Ce qui m'étonne, *c*'est son succès. 3° *երբ* être *բայը գոնուի երկու անեզրեւոյթներու միջեւ, որոց մէկը տէր բային է, իսկ միւսը՝ ստորոգեալ*. Travailler, *c*'est vivre.

Դիտողութիւն. Ce*էն եաբի* être *բայը եզակի կը մնայ* nous, vous *դերանուններուն հետ*: C'est nous, c'est vous. — *Մէկէ աւելի եզակի դոյականներու հետ սովորաբար եզակի, իսկ յոգնակի դոյականներու կամ յոգնակի երրորդ դէմքի անձնական դերանունի մը հետ սովորաբար յոգնակի կը դրուի*: *C'est* la pluie et la chaleur qui fécondent la terre. — Ce *furent* les Phéniciens qui, les premiers, inventèrent l'écriture. — Ce sont *eux*.

116. Qui *դերանունը իր յարաբերեալին* (antécédent) *թիւը եւ դէմքն ունի* : C'est moi qui récite, c'est toi qui récites, c'est nous qui récitons, ce sont eux qui récitent.

117. *Յարաբերական դերանունները կարելի եղածին չափ մօտ դնելու է իրենց յարաբերեալին, մանաւանդ երբ այսպէս չընելէ երկդիմութիւն կրնայ առաջ գալ : Այսպէս, փոխանակ ըսելու* J'ai trouvé des pages fort belles dans ces ouvrages qui m'ont charmé *պէտք է ըսել* J'ai trouvé dans ces ouvrages des pages fort belles qui m'ont charmé.

Դիտողութիւն. *Երբ յարաբերականը իր յարաբերեալին կարելի եղածին չափ մօտ դնելով հանդերձ երկդիմութիւն գոնուի՝* lequel *դերանունը պէտք է գործածել : Այսպէս, փոխանակ ըսելու* La vallée du fleuve, qui est fort large en cet endroit . . . *պէտք է ըսել, իմաստին համեմատ, կա՛մ* la vallée du fleuve, laquelle est, etc. *կա՛մ* la vallée du fleuve, lequel est, etc.

118. *Անձերու, անասուններու եւ անձնաւորեալ իրերու վրայ խօսուած ատեն կարելի է անխտիր գործածել նախադրութեամբ* qui *կամ* lequel. La personne à qui *կամ* à laquelle vous parlez. — Rochers, à qui *կամ* auxquels je me plains.

119. *Բայց իրերու վրայ խօսուած ատեն՝ քերականութիւնը կը յանձնարարէ նախադրութեան հետ* lequel *գործածել* : La science à laquelle nous devons tant de merveilleuses découvertes.

———

ՀՐԱՀԱՆԳ

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ՄԸ

Ա. — *Ա՛հ, Տէր, շատ պիտի տրտմիք : Ինչա՛տ մեծ լուր մը ունիմ* (avoir à . . .) *ձեզ հաղորդելիք :*

Բ. — *Ի՞նչ կայ* (de quoi s'agit-il donc?) : *Պարտապահանջներէս մին դիս բանտարկե՞լ կ'ապատնայ :*

Ա. — *Ոչ : Աւելի մեծ դժբաղդութիւն մըն է ձեզ իմացնելիքս : Մեր երկնաւոր Հայրն . . . աւա՛ղ, ամենքս ալ մահկանացու ենք, մի՛ չափազանց տխրիք :*

Բ. — *Ի՞նչ կը նշանակեն այդ հառաչներն ու ողբերն :*

Ա. — *Ձեր հօրեղբայրը կաթուածահար եղաւ* (a été frappé d'apoplexie) :

Բ. — *Ի՞նչ. հօրեղբայրս մեռա՞ւ :*

Ա. — *Ինչ մ'առաջ* (il vient de . . .) *հոգին փչեց : բազուկներուս մէջ մեռաւ :*

Բ. — *Ի՞նչ ողբալի արկած :*

Ա. — *Կ'երեւի թէ ձեզ շատ կը սիրէր : Իր մահուանէն ժամ մ'առաջ դեռ ձեր վրայ* (de) *կը խօսէր :*

Բ. — *Ա՛հ, յարգելի մարդ, պատուական մարդ : Անշուշտ իր միակ ժառանգակալը* (légataire universel) *կարգեց* (instituer) *զիս : — Բայց ըսէք, իրո՞ք մեռաւ :*

Ա. — *Իր աչքերն ե՛ս գոցեցի, իմ բազուկներուս մէջ փչեց հոգին :*

Բ. — *Աստուած ողորմի հոգւոյն* (Dieu lui fasse miséricorde!), *իր հանգիստը չվրդովենք : Կը կարծէ՞ք թէ մեծ գումար մը ձգած ըլլայ :*

Ա. — *Իր հաստարկղը սահկի պարկերով լեցուն է :*

Բ. — *Ո՛վ անդութ բաղդ : Դու խլեցիր ինձմէ* (tu

m'as enlevé) *զայն՝ զոր ամենէն աւելի կը սիրէի երկրիս վրայ* : *Ամբողջ կեանքիս մէջ պիտի ողբամ ամենասիրելի հօրեղբօրս տարաժամ մահը* : *Աշխարհիս ամենէն առաքինի, ամենէն արժանաւոր մարդն էր* : *Ա՛հ, վայ ինձ* (malheur à moi!) :

Ա. — *Դիտեմ որ մէկ միլիոն ֆրանքի հարստութիւն ունէր* (posséder) :

Բ. — *Շուտ գնա՛ եւ վեց ձիով մեռելակառքը պատրաստել տուր* : *Կ'ուզեմ որ յուղարկաւորութիւնը կատարուի* (se faire) *ամէն երեւակայելի չուքով* : *Հոյակապ դամբարան մը կառուցանել պիտի տամ փառաւոր տապանագրով մը, որպէս զի ապագայ սերունդը իմանայ սիրելի հօրեղբօրս ընտիր ձիրքերը* :

Ա. — *Աղէկ միտքս ինկաւ* (à propos) : *Սա թուղթերը իր գրպանէն գտայ* : *Թերեւս անոնց մէջ տեղեկութիւններ գտնէք իր անցեալ կեանքին վրայ* :

Բ. — *Տեսնենք* : *Է՛հ* (hum!), *բժիշկի եւ դեղավաճառներու մուրհակներ. իր պարտքերուն մէկ ցուցակը.* — *Ա՛, ահա գլխաւոր բանը. կատակը* : *Կարդանք. «Ա.ս Աստուած կը կատակեմ խեղճ հոգիս* : » *Լաւ* : — «*Կը կատակեմ առ բարեկամն իմ Ն. տունս եւ ինչքս. առ կառավարն իմ՝ կառքս եւ ձիերս. առ սպասաւորն իմ՝ զգեստներս* (garde-robe) : *Գալով եղբօրորդւոյս, որ բնաւ չէր սիրեր զիս, որ չեայլ, սրիկայ է, որ երբեք չէր անսար խրատներուս, պարտիմ զրկել զայն ժառանգութենէ. բայց որովհետեւ հաւանականաբար թանկ մը* (le sou) *չունի, յօժարակամ ֆրանք մը կուտամ իրեն* :»

Ա. — *Ծուղարկաւորութեան համար քանի՞ կառք ապսպրեմ, Տէր* :

Բ. — *Կորսուէ, անզգամ* :

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. *Ձեր քո՞յրն էր* : — *Այո՛, այն էր* : *Ոճին առաջին յատկութիւնը յստակութիւնն է* : *Ձիս ամենէն աւելի վրաւորող բանը իր լայրշութիւնն է* : *Ինչով գոհ ապրիլ՝ իրօք հարուստ ըլլալ է* : *Աշխատիլ կարեւոր է* : *Այն լուրերը զորս երէկ մեզ տուին աղէկ էին. բայց այս առաւօտ ընդունուածները*(1) *դէշ են* : *Բոլոր աշակերտները պատրաստի* (à la . . .) *են, բացի պատժուածներէն* : *Պատիւը հարստութենէն նախամեծար համարեցէք* (préférer à . . .). *պատիւը*(2) *հարստութեան կրնայ տանիլ* (conduire). *երբեք հարստութիւնը պատուոյն տեղը չէ բռնած* (tenir lieu de . . .) : *Այն վառեակները՝ որոց ճարպը դեղին է՝ եգիպտացորենով անուշցուած են* : *Ձեզ կ'ուզեմ հարցումներ որոց կրնաք պատասխանել* : *Աստղաբաշխութիւնը հարստութիւն մըն է՝ առանց որոյ բոլոր միւս-ներն ոչինչ են* : *Չկայ բան մը որոյ հեղինակը Աստուած չըլլայ. չկայ բան մը որ իր ձեռքերէն ելած չըլլայ. իրեն կը պարտինք լոյսը զոր կը վայելենք* (jouir de ql. chose) *եւ օդը զոր կը շնչենք* : *Գուռը տարինք ձիերն որ չատ ծարաւցած* (altéré) *էին* : *Աստնք այն էջերն են որոց*(3) *լուսանցքներուն վրայ ծանօթագրութիւններ գրած*

---

(1) Celui, celle, ceux, celles *դերանուններէն վերջ ընդունելութիւն անցեալ մը եկած ատեն աղէկ է Ընդ. անցեալը այս դերանուններուն հետ կապել յարաբերական դերանունով մը.* — (2) *Շեղագիր բառերը* celui-ci, celui-là, celle-ci, celle-là, *եւայլն դերանուններովը բացատրեցէք.* Celui-ci, *եւայլն վերջի յիշուած, իսկ* celui-là, *եւայլն առջի յիշուած բառը կը ներկայացնեն.* — (3) *Երբ, միեւնոյն նախադասութեան մէջ, յարաբերական դերանունէն առաջ բնութեան խնդիր գոյական մը գտնուի,* dont *չկրնար գործածուիլ, այլ* duquel, de laquelle, *եւայլն.*

էիք ։ Մարդ մըն է որոյ առաքինութիւններուն ամէն մարդ յարգանք կը մատուցանէ (rendre hommage) ։ La veilleuse, en brûlant, consomme une quantité appréciable de l'oxygène de la chambre, . . . (pron. relatif convenable) est cependant bien utile au malade.

II. **Idiotismes.** C'est cela, c'est bien cela Ադէկ ճի՛շդ, հասկցե՛ր ես ։ Comment vous portez-vous? — Comme cela կամ comme ça սանկ նանկ ։ Il prétend que vous lui devez telle somme. — Comment cela? Ի՞նչ կ'ըսէք (զարմանք յայտնելու համար) ։ Chacun des sept gueules du monstre imprimait sur sa chair d'horribles morsures, qui (ոմանք) au front, qui au cœur, qui au ventre, qui à la bouche, qui aux flancs, qui aux bras. Nous avons de quoi vivre ապրուստ ունինք ։ Donnez-moi de quoi écrire. En voici bien d'une autre առ քեզի ուրիշ մըն ալ, աս ալ հաշիւին մէջ չկար ։ J'ai fait *des miennes*, il a fait *des siennes*, etc. dans ma, dans sa jeunesse անմտութիւններ, չարաճճիութիւններ ըրած եմ, ըրած է ։ Ne serez-vous pas des nôtres? Մեզ չպի՞տի մասնակցիք ։ Je vous dis la chose comme elle est, je n'y ajoute rien du mien իմ կողմէս բան չեմ աւելցներ, վրադիրք չկայ ։

III. Quand est-ce qu'on fait ordinairement son testament? Connaissez-vous quelques legs (արտաս. լէ) considérables? — Quand est-ce que vous êtes triste? On dit: triste *comme un bonnet de nuit*, *comme une porte de prison*. — J'ai vendu qqch. à qqn qui ne m'a pas payé, mais qui a reconnu par écrit que telle somme m'est due: ce qqn est mon . . . (quoi?) et je suis son . . . (quoi?); j'ai sur lui une . . . (quoi?), qui me donne le droit d'en exiger de lui le paiement. — Comment appelle-t-on le lieu où l'on enferme les criminels, les accusés? — Qui est-ce qui vous menace quelquefois? — De quels sentiments êtes-vous porté pour les malheureux? — Comment appelle-t-on les billets par lesquels on fait part d'un mariage, d'une naissance, d'un décès, qui intéresse celui qui écrit? (**billets de faire part**, **billets de part**, et quelquefois aussi simplement **des faire part**). — La *monnaie* est une pièce de métal (quels métaux?) frappée au coin [portant la marque] d'un souverain, etc. Les billets de banque ou bank-notes sont de la monnaie fiduciaire, dont la valeur repose sur la confiance (*fiducia*, en latin) qu'on a dans la solvabilité de l'établissement qui les émet. Quelles sont les monnaies employées en France, en Angleterre, aux États-Unis, en Russie, en Autriche?

IV. **Rédaction.** *Répondre aux questions suivantes en les développant:* I. Lorsqu'une personne vient à mourir, les biens qu'elle possédait ne se trouvent-ils pas sans propriétaire? — II. Mais ne peut-il pas se faire que la personne décédée n'ait pas laissé de testament? — III. Celui qui fait un testament peut-il distribuer sa fortune comme il l'entend?

XXVII. ԻԷ.

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՄԱԿԲԱՅԻ

120. Սովրած ենք արդէն թէ բայերուն ժխտական ձեւը կը կազմուի ne . . . pas մակբայներուն միջոցաւ ։ Հոս պիտի աւելցնենք թէ pas ի տեղ կը գործա-

ծուի նաեւ point, սակայն point աւելի ուժով կը ժխտէ քան pas(1)։

Երբ ըսենք n'avez-vous *point* vu un tel? N'avez-vous *point* pris ma montre? պարզապէս հարցում մ'ըրած կ'ըլլանք։ Բայց երբ ըսենք n'avez-vous *pas* vu un tel? N'avez-vous *pas* pris ma montre? կրնանք կարծել թէ խօսակիցնիս տեսած է այն ինչ մարդը, առած է ժամացոյցս, եւ կամ կրնանք վստահ ըլլալ այս մասին՝ ու յանդիմանութեան համար միայն կ'ուղղենք այս հարցումները (կրնա՞ս ինծի հաւատացնել որ չտեսար այն ինչը, եւլն)։

121. Personne, rien, goutte, jamais, mot, եւլն. բառերը ne ի հետ pas կամ point ի դերը կը կատարեն։

Դիտողութիւն. — Երբեմն ne կը գործածուի առանց pas, point կամ համազօր ուրիշ բառի մը. ընտանեկան լեզուի մէջ եւ երբեմն ալ բանաստեղծութեան մէջ (հրամայական) կը պատահի այս(2)։ Ne bougez de là.

122. Բացասական բայը միայն ne ով կը կազմուի նաեւ հետեւեալ պարագաներուն մէջ.

1° Երբ խօսքին մէջ գտնուին aucun, goutte, guère, jamais, ni, nul, nullement, plus (այլ եւս), personne, rien, ինչպէս նաեւ de ով գործածուած թուական ածականներու եւ տեւողութիւն ցուցնող գոյականներու հետ։ Je **ne** mentirai *de ma vie.* Je **ne** verrai mon fils *de quinze jours.*

2° Que բառին հետ, ինչո՞ւ կամ ի՞նչ իմաստով։ *Que* **n**'êtes-vous arrivé plus tôt?

(1) Հարցման մը պատասխանուած ատեն point առանձին կրնայ գործածուիլ, բայց ոչ pas. Lirez-vous ces vers? — *Point.* (չըսուիր pas. պէտք է ըսել non, je ne les lirai pas). — (2) Նոյն ձեւով կը գործածեն նաեւ ժխտական բայը՝ երբ նախադասութեան իմաստը նուազ ժխտական ընել ուզեն։

3° Depuis que կամ il y a բառերու հետ (il y a ի հետ ժամանակ ցուցնող բառ մը գտնուելու պայմանաւ), երբ բայը կատարեալ է։ Il est changé *depuis que* je **ne** l'*ai vu*(1). *Il y a trois mois* que je *ne* le vois *pas* կամ plus, որովհետեւ բայը կատարեալ չէ։

4° Savoir բայի հետ, կարենալ իմաստով գործածուած ատեն. Je **ne** *saurais* en venir à bout (2)։

5° Յարաբերական դերանունէ մը ետք՝ որ իր հետ ունի Ստորադասական. Est-il un seul homme *qui* **ne** *sache* cela?

6° N'était, n'eût été (եթէ չըլլար, եթէ եղած չըլլար) ասացուածներուն մէջ։

123. Կարելի է զեղչել նաեւ pas եւ point ը հետեւեալ պարագաներուն մէջ.

1° Cesser, oser, pouvoir, avoir garde(3), importer (կարեւոր ըլլալ) բայերուն հետ։

2° Autre (տարբեր que ով) ածականին հետ. Je n'ai d'*autre* désir *que* celui de vous être utile.

Դիտողութիւն. — Երբ autre ածականը լռելեայն իմացուի՝ անհրաժեշտ է pas կամ point ը զեղչել. Je **n**'ai de volonté que la tienne.

3° Si (եթէ) շաղկապին հետ. Si vous **n**'y consentez.

Դիտողութիւն. — Ne . . . pas, ne . . . jamais ի հետ, բայով մը եւ խնդրով, de նախդիրը կը գործածեն՝ առանց յօդի։ Je n'ai pas d'argent. Je n'ai *jamais* vu de

(1) Neն պէտք է ջնջել՝ երբ իմաստը բոլորովին հաստատական է. Il a changé depuis que je l'ai vu à son dernier voyage. — (2) Savoir բայը Թէականի եւ Ստորադասական եղանակներու մէջ կարենալ իմաստով կը գործածուի. — (3) Այս բաղադրեալ բայը ժխտական ձեւով կը գործածուի եւ կը նշանակէ հեռի ըլլալ (բան մ'ընելէ, բան մ'ըլլալէ), եւ կամ, երբ առանց խնդրի գործածուի, չվախնալ.

loups. — Ne *ի հետ, բայով եւ խնդրով,* de *նախդիրը կը գործածեն յօդով կամ առանց յօդի։* Il *n'a* versé de l'eau *կամ* d'eau à personne. Il *n'a* dit d'injures *կամ* des injures à personne(4).

ՀՐԱՀԱՆԳ

ՏՐԱՊԻԶՈՆ. — ԲԵՐԻԱ

Տրապիզոն *մայրաքաղաքն է Ճանիկ նահանգին, Սեւ ծովուն վրայ։ Այս քաղաքը կը ներածէ բամպակեղէն, ասուի, մետաքսեղէն, մանր երկաթեղէններ* (*խուրդավաճ*· quincaillerie) *եւ կ'արտածէ չգործուած մետաքս* (soie grège)*, բժոժ, փայտ։ Նաւահանգիստը շատ անքոյթ չէ, բայց շատ բանուկ է, եւ Սեւ ծովի ամենէն կարեւոր նաւահանգիստն է Օտեսայէ վերջ։ Քաղաքը, ամփիթատրոնի ձեւով* (en) *շինուած՝ ծովուն եզերքը, սքանչելի դիրքով* (dans un site)*, տրապիզի մը ձեւն ունի. աստի* (de là) *իր անունը։ Ամենէն նշանաւոր շէնքն է Այա-Սոֆիայի մզկիթը։*

Բերիա *կամ* **Հալէպ** *կը գտնուի բերրի դաշտի մը մէջ, Եփրատի եւ Օրոնդի միջեւ։ Արեւելքի ամենէն գեղեցիկ եւ ամենէն վաճառաշահ քաղաքներէն մէկն է։ Հալէպ կը ներածէ եւրոպական ձեռագործուած ապրանքներ, եւ կ'արտածէ մետաքս, բուրդ, գլտոր, բամպակ, ծխախոտ, շուշմայ, մեղրամոմ։ Այս քաղաքին մէջ կան նշանաւոր պարտէզներ եւ հռովմէական ջրմուղ մը։*

(4) Տես նաեւ Անորոշ յօդ ի համաձայնութիւնը (էջ 16, 20)։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. *Դուք ձեզմէն* (par vous-mêmes) *դատեցէք եւ ոչ ուրիշին կարծիքովը* (par . . .)։ (*այս պահուս*) *Չի գծագրեր։ Բնաւ չգծագրեր։ Ըսէք, թատրոն չգացի՞ք։ Ունի՞ք բարեկամ մը զոր ես ձեզ յանձնարարած չըլլամ։ Չեմ կրնար բարկութիւնս զսպել։ Չհամարձակիր ուսուցիչին ներկայանալ։ Տեղէս* (de là) *չպիտի շարժիմ, քանի որ այնպէս* (le) *կը հրամայէք։ Միայն իր հաճոյքը կը սիրէ։ Ձեզ օգտակար ըլլալու նպատակէն զատ նպատակ չունիմ։ Խնդալէ ուրիշ բան չըներ* (*մինչեւ վերջը կը խնդայ*)*։ Անգլիերէն չեմ գիտեր։ Երեք օր դուրս պիտի չելնեմ։ Երէկ մէկը չտեսայ։ Բառ մը չըսի։ Պէտք չէ երբեք թշուառները ծաղրել։ Չէք ըսեր բառ մը որ չծափահարուի։ Ի՞նչու* (que) *չէք ուղղեր ձեր պակասութիւնները։ Այն ատենէն ի վեր որ զինքը չեմ տեսած՝ ինծի չէ գրած։ Վեց ամիս կայ որ իրարու հետ չենք խօսիր* (se parler)*։ Դուրս չպիտի ելնեմ՝ եթէ զիս առնելու չգաս* (venir chercher)*։ Սդրազպուրկ Օրլէանի պէս քաղաք մըն է, բայց հեռի է Ֆրանսական քաղաքներուն մաքրութիւնն ունենալէ։ Այս տեղ,* (en cet endroit) *երբեք ցեխ չըլլար* (*չկայ*)*։ Ձեզմէ ուրիշին* (à nul autre que vous) *հաց չտուաւ։*

II. *Former des adverbes*. Poli, aveugle*, précis*, brillant, prudent, impuni*, commode*, conforme*, énorme*, gai*, gentil* (*ժանդի*), commun*, confus*, exprès*, importun*, obscur*, profond*, lent*, présent*, véhément*, assidu*, cru*, goulu*, opiniâtre*.

(*) Այս ածականներէն կազմուած մակբայներն անկանոն են։ Փնտռել բառացուցակին մէջ։

III. **Les adverbes spéciaux et propres.** On dit: Lire *couramment.* Prononcer *distinctement.* Résumer *succinctement.* Prier *instamment.* Refuser *carrément.* Avouer *ingénument.* Mentir *effrontément.* Regarder *fixement.* Dormir *profondément.* Éternuer *bruyamment.* Fermer *hermétiquement.* Parler *à cœur ouvert.* Regarder *de travers.* Arriver à l'*improviste.* Marcher *à reculons.* Préparer *de longue main.* Vendre *en bloc.* Agir *à la légère.* Traiter *à l'amiable.* S'en aller *à vau-l'eau.* Trinquer *à la ronde.* Expédier *en vrac.*

IV. La capitale est-elle *toujours* la ville la plus importante, la plus peuplée du pays? Exemples? (New-York, San Francisco. — Genève, Bâle, Zurich). — La mer est-elle toujours calme? Serait-il prudent d'aller en caïque lorsque la mer est grosse, moutonneuse, houleuse? Etes-vous sujet au mal de mer? — Quels sont les principaux articles d'importation et d'exportation de la Turquie? — Quels sont les usages de la ouate? Les chemises en coton sont-elles préférables aux chemises en laine? **Il file un mauvais coton** signifie *il ne va pas bien, il n'est pas en bonne santé.* — Que vend le quincaillier? — Quelles sont les principales Échelles du Levant (Constantinople, Salonique, Smyrne, Beyrouth, Alexandrie). Quand dit-on qu'on est arrivé à bon port? (Quand on a heureusement atteint le port [par mer], quand on a fait un bon voyage [sur terre]). Que connaissez-vous ayant la forme du trapèze?

V. **Rédaction.** Principaux ports marchands de la Turquie d'Europe et de la Turquie d'Asie. Dire quelque chose de chacun de ces ports.

XXVIII. ԻԸ.

ՀԱՄԱԶԱՑՆՈՒԹԻՒՆ ՄԱԿԲԱՑԻ (վերջ)

124. *Երբ գլխաւոր նախադասութեան մէջ* empêcher, éviter, prendre garde (*զգուշանալ, զգոյշ կեցնալ իմաստով*) *բայերէն մէկը գտնուի, ստորադաս նախադասութիւնը* ne *ով կը գործածուի սովորաբար:* La pluie *empêcha* qu'il **ne** s'en allât promener.

125. A moins que, de peur que, de crainte que *ասացուածներէն վերջ բայը ստորադասական եղանակ կը դրուի եւ* ne *ով կը գործածուի:* Il faut visiter souvent les fourrures, *de peur que* les vers **ne** s'y mettent. — *A moins que* vous **ne** *soyez* utile, vous ne serez pas recherché.

126. *Երբ գլխաւոր նախադասութեան մէջ* craindre, appréhender, avoir peur, redouter, trembler, se défier *բայերէն մէկը գտնուի, ստորադաս նախադասութեան բայը ստորադասական եղանակ կը դրուի, եւ եթէ գլխաւոր նախադասութիւնը ո՛չ ժխտական է ոչ հարցական, այդ ստորադասականը* ne *ով կը գործածուի սովորաբար:* J'*ai peur* que cela **ne** vous *fasse* de la peine.

Բայց եթէ յիշեալ բայերով կազմուած գլխաւոր նախադասութիւնը ժխտական կամ հարցական է, ստորադաս նախադասութեան բայը միայն ստորադասական կը դրուի, առանց ne *ի:* Craignez-vous qu'il lui arrive quelque chose? — Je n'ai pas peur qu'il arrive.

Եթէ գլխաւոր նախադասութիւնը հարցական-ժխ-

տական է, ne կը գործածուի սովորաբար. Ne craignez-vous pas qu'il ne vienne.

Դիտողութիւն. — Ցիշեալ բայերով կազմուած գլխաւոր նախադասութիւններէն վերջ երբ ստորադասը ժխտական իմաստ պիտի ունենայ՝ պէտք է ne-ի հետ pas կամ point ալ գործածել։ Je crains qu'il *ne* vienne վախնամ գայ. Je crains qu'il *ne* vienne *pas* վախնամ չգայ։

127. Երբ ժխտական կամ հարցական գլխաւոր նախադասութեան մէջ douter, nier, contester, désespérer, disconvenir բայերէն մէկը գտնուի, ստորադաս նախադասութեան բայը ne-ով (սովորաբար) ստորադասական եղանակ կը դրուի(1)։ Je *ne doute* pas qu'il n'arrive.

Բայց եթէ յիշեալ բայերով չինուած գլխաւոր նախադասութիւնն ոչ ժխտական է ոչ հարցական, ստորադաս նախադասութեան բայը դարձեալ ստորադասական կը դրուի, բայց առանց ne-ի։ Je doute qu'il vienne.

128. Plus . . . que, mieux . . . que, moins . . . que, il s'en faut de peu que, եւայլն ասացուածներէն վերջ բայը ne-ով կը գործածուի սովորաբար(2), եթէ այս ասացուածներէն առջի բայը ոչ հարցական է ոչ ժխտական. Il est moins assidu que vous *ne* l'êtes.

(1) Ցիշեալ բայերը, ժխտական ձեւով գործածուած, իրենցմէ ետեւ կ'ունենան երբեմն ստորադաս նախադասութիւն մը որ բացարձակ ճշմարտութիւն մը կը յայտնէ։ Այն ատեն ստորադաս նախադասութեան բայը ստորադասական եղանակ չդրուիր եւ ne ալ չուզեր։ Je *ne nie pas* que la ligne droite *est* le plus court chemin d'un point à un autre. Միեւնոյն նկատումով պէտք է ըսել Il n'est pas douteux que cela est (եւ ոչ soit, ինչպէս յաճախ կը գործածեն սխալ կերպով)։ — (2) Դիտելի է թէ այս կանոններուն մէջ ne-ի գործածութիւնը բացարձակ չէ, որովհետեւ այս պարագաներուն մէջ գործածուած ժխտական մակբայը Քարմատար (explétif) է, այսինքն իրօք ժխտական իմաստ չտար խօսքին։

Մինչդեռ պէտք է ըսել Je ne suis pas plus riche que vous l'êtes.

129. Davantage եւ plus հոմանիշ են։ Միայն թէ davantage միայն բայի մը կրնայ վերաբերիլ, մինչդեռ plus կրնայ վերաբերիլ ածականի կամ բայի։ Բայց երբ ածականը ներկայացուած է le դերանունով, այն ատեն պէտք է գործածել davantage. Eschine était éloquent, mais Démosthène *l'*était *davantage*.

Դարձեալ, plus խնդիր կրնայ ունենալ, բայց davantage ո՛չ։ Il a plus (եւ ո՛չ davantage) de prix que vous.

ՀՐԱՀԱՆԳ

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Տէր,

Պատիւ ունիմ Ձեզ իմացնելու թէ Ձեր հաշուոյն գնեցինք՝ 1898 Սեպտ. 1 թիւ 150 գնման յանձնարարագրութեան համաձայն (d'après l'ordre d'achat)

100 կրօսա ոսկորէ կոճակ
6 — շամիւրակ (broche)
10 երկվեցեակ մանեակ
100 քիլօ ուլունք

Այս յանձնարարութիւնը Ձեզ կը ղրկենք Անվերսի Star of Light (արտաս. աղար օվ ղայդ) շոգենաւով։ Առկցեալ հաշուեցոյցին գումարին փոխարէն (pour nous couvrir du montant de . . .), 30 օրէն վճարելի (à 30

jours) փոխանակագիր մը կը քաշենք Ձեր վրայ Chartered Bank of Indiaի (արտաս. չէրդըրտ պէնք օվ ինտիա) միջոցաւ (par l'entremise de la . . .) ։

Պատրաստ ենք Ձեր հրամաններուն (tout à vos ordres) ։

ԴԻՍՕ, ՊՕԼՕՆԵԸ ԵՒ ԸՆԿ.

Տեարք,

Անցեալ ամսուան 12 թուականով Ձեր պատուականը, հանդերձ (contenant) բեռնագրով, ժամանակին ձեռքերնիս հասաւ (est arrivée dûment à destination) ։ Պատիւ ունինք ներկայիւս (par la présente) Ձեզ իմացնելու City of Londonի (արտաս. սիթի օվ լընտըն) գալուստը, որ երէկ մեր նաւահանգիստը մտաւ ։

Սուրճը քննելով (visiter), քիչիկ մը (un tant soit peu) փճացած (avarié) գտանք զայն. ահա ինչու (c'est pourquoi) աւելի նպաստաւոր (avantageux) համարեցինք (croire) անմիջապէս զայն ծախել՝ շոգենաւէն չհանած (à bord) ։ Ստորեւ (ci-bas) Ձեզ կը ներկայացնենք (remettre) վաճառման հաշիւը ։ Իրաւ է որ գիները մեզ նշանակուածներէն (fixer) վար են (inférieur à . . .), բայց համոզուած ենք թէ անկարելի էր լաւագոյն գիներ գտնել (obtenir) ։

Ընդունեցէք, Տեարք, մեր յարգալից բարեւները ։

* * *

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

I. Ձեն համարձակիր ձեզ ընդդիմաբանել ։ Վախնամ զձեզ խաբած ըլլան ։ Նայեցէք (prendre garde) որ ճշմարտութիւնը ձեզմէ (vous) չծածկեն ։ Մեր կարծածէն աւելի աղէկ յաջողեցաք ։ Իրաւունք ունենալնուդ չեմ տարակուսիր ։ Ձեր յուսացածէն նուազ աղէկ չեն վարուիր ձեզ հետ (traiter qlqn) ։ Այս մարդը աղէկ կ'ուտէ, կը խմէ եւ կը քնանայ, այսուհանդերձ նորէն հիւանդ է (բայց ասիկա չարգիլեր որ հիւանդ ըլլայ) ։ Միտք ունէի (avoir dessein de) ձեզ այցելութիւն տալու, բայց կ'ուզէի առաջ(1) ձեզ գրել ։ Աւելի (plutôt[2]) քաղցրութեամբ (par . . .) պիտի յաջողիք քան բռնութեամբ ։ Այնքան(3) բարի է որ քանի մը պակասութիւնները կը ներեն իրեն ։ Կարելի չէ չընդունիլ (disconvenir) թէ բոլոր տունները գործարանաւոր մարմիններ են ։ Ասկէ աւելի երջանիկ կրնա՞մ ըլլալ ։ Գիտութիւնը յարգի (estimable) է, բայց առաքինութիւնն ա՛լ աւելի յարգի(4) է ։

II. *S'assimiler les expressions suivantes.* Messieurs, je vous remercie de votre honorée. Je suis en possession de la vôtre du 14 dernier. Monsieur, j'ai l'honneur de m'adresser à vous. Je puis vous donner les meilleures références. Je tiens un magasin de nouveautés. Vous pouvez vous rembourser en effets à 90

---

(1) Առաջ, բոլորտիքը, ներսը, դուրսը, տակը, վրան կը թարգմանուին auparavant, alentour, dedans, dehors, dessous, dessus, երբ մակբայ ըլլան, այսինքն խնդիր չունենան ։ — (2) Չշփոթել plutôt, մանաւանդ, plus tòt աւելի շուտ ի հետ ։ — (3) Այնքան կը թարգմանուի si եւ aussi ածականի ու մակբայի քով. ուրիշ բառի հետ՝ tant ։ — (4) Դերանունով բացատրեցէք այս բառը ։

jours, — à 3 mois. On me demande des renseignements sur la maison nommée dans la feuille ci-jointe. Je n'ai jamais fait d'affaires avec elle. — Je ne puis répondre en connaissance de cause (*իրրեւ իրագէտ, ինդրոյն տեղեակ*). On ne lui reproche rien de déloyal. La clientèle de cette maison est très étendue. Ils ne méritent pas votre confiance. Ce sont des chevaliers d'industrie (*խաբեբայ*). Il n'ont aucun crédit sur notre place.

III. **Conversation commerciale.** Combien vaut cette broche en or? Votre dernier prix? Je n'aime pas à marchander. — Elle vaut 4 livres stg. (sterling). — C'est très cher. Pouvez-vous me la laisser à 3 liv. 10 schillings? — Non, Monsieur, je ne surfais jamais. — Je désire également une chaîne de montre et une bague en argent. — Voici des bagues à 1 (une[1]) liv. stg. au choix (*հաւնածննիդ առէք*). Madame n'a pas besoin de médaillon?

Quelle heure est-il à votre montre? — Il est midi. — C'est l'heure du déjeuner. — Allons chez * * *. — Que commanderez-vous? — Montrez-moi d'abord la carte. Je vais prendre du rosbif. — L'aimez-vous bien cuit, Monsieur? — Non, je l'aime un peu saignant. — Ne voulez-vous pas de moutarde? — Non, merci, je n'y tiens pas.

IV. **Rédaction.** Reproduire les lettres ci-dessus avec quelques changements.

---

(1) Livre *իգական է երբ նշանակէ չիպրա (կէս քիլօկրամ) կամ տսկի (դրամ)։*

XXIX. ԻԹ.

RÉCAPITULATION GÉNÉRALE(1)

I.

Exercices sur la syntaxe du nom et de l'article. — Exercices lexicologiques.

I. *Faire suivre chaque nom du nom féminin correspondant:* Mon grand-père, son beau-père, son aïeul, un mari, un époux, un petit-fils, son gendre, mon neveu, ton parrain, Jean, Louis, Yvon, un monsieur, le patron, un empereur, le czar, un duc, un chanteur, un acteur, un fou, un veuf, un receveur, un directeur, ton compagnon, le héros, un chat, un cheval, un veau, un bouc, un porc (*արուս. բոռ*), un dindon, un jars, un tigre, un loup, un cerf, un lièvre, un singe, un chameau.

II. *Faire suivre chaque nom de son diminutif:* Une planche, une histoire, une caisse, un banc, un cigare, une rue, une faux, un péché, une peau, un jardin, un sac, un bois, un ver, une poule, un oiseau, une bête, une mouche, un arbre, une carafe, une île.

III. *Remplacer les points par un nom formé à l'aide d'un préfixe:* Un animal à *deux pieds* est un . . .

---

(1) *Օգտակար է աշակերտներուն յօրինել տալ՝ վերաքաղի առթիւ համաւեսական պատկերներ* (tableaux synoptiques) *քերականական կանոններու ամփոփումը ներկայացնող (ֆրանս. լեզուով)։*

Դասի համար դրուած վարժութիւններու բառերը չենք նշանակեր բառացուցակին մէջ՝ վարժեցնելու համար աշակերտը աւելի ինքնօգնութեամբ պատրաստելու այս համարները՝ բառարանի, մանաւանդ գուտ ֆրանսերէն բառարանի միջոցաւ։

J'étudie *avec* Jean; il est mon . . . *En tête* de mon livre, il y a une . .'. J'ai remplacé le *nom* par un . . . Je n'ai pu passer, j'ai rencontré un . . . Le milieu de la nuit s'appelle . . . Pour écrire droit, j'ai besoin d'un . . . Il a plus que le nécessaire, il a du . . .

IV. *Avec chacun des mots suivants former un autre nom à l'aide d'un suffixe:* Bouche, bras, maison, chambre, toit, lait, fer, osier, chêne, nettoyer, borner, veuf, peuple, destiner, arrêter, évêque, livrer.

V. *Onomatopées*(1). Le *chuchotement* des élèves. Les *brouhahas* de la foule. Le *ronron* du chat. Le jeu du *trictrac*. Les *zigzags* de l'éclair. Pour les petits enfants un père est un . . . ; une mère, une . . . ; un enfant, un *fanfan*; une nourrice, une *nounou*; un jouet, un . . . ; le sucre, du . . . ; un petit mal, un *bobo*; le lit, un *dodo*; un chien, un *toutou*; un chat, un *minon*; un cheval, un *dada*.

VI. *Trouver le contraire des noms en italique:* L'*endroit* et l'. . . d'une étoffe. Le *recto* et le . . . d'un feuillet. *L'entrée* et l'. . . d'un tunnel. Le *départ* et l'. . . d'un train. La *source* et l'. . . d'un fleuve. La *base* et le . . . d'un édifice. La *hausse* et la . . . des salaires. La *longueur* et la . . . des jours. La *proximité* et l'. . . de la ville. La *fertilité* et la . . . d'un champ. *L'actif* et le . . . d'un inventaire. La *marche* et la . . . des affaires. La *variété* ou l'. . . des occupations. Le *succès* et l'. . . d'un candidat. *L'innocence* ou la . . . d'un accusé. La *véracité* ou la . . . d'un

(1) Onomatopée *կը կոչուին ձայնի նմանութեամբ կազմուած բառերը։*

témoignage. Les *acclamations* ou les . . . de la foule. L'*abondance* ou la . . . des denrées.

VII. *Remplacer les points par un des paronymes*(1) *entre parenthèses:* Moi qui suis . . . d'habitude, je n'ai pas été . . . aujourd'hui (matinal, matineux). A, *de, pour* sont des . . . *Le temps est beau* est une . . . (proposition, préposition). La . . . des difficultés. Les diverses . . . du thermomètre (gradation, graduation). Le . . . des vêtements déchirés. Le . . . de deux amis brouillés (raccommodage, raccommodement). Le . . . d'un timbre. Un . . . concluant (raisonnement, résonnement). La . . . d'un mot. La . . . d'une cause (justesse, justice). La. . . de l'hiver. La . . . de l'accueil (froideur, froidure). Un . . . de travail. Une . . . de vaisseau (cabinet, cabine).

VIII. *Mettre les mots composés au pluriel:* Il y a des casse-cou qui *faire* d'admirables choses. On *affranchir* les lettres avec des timbre-poste. Il y a en Algérie des forêts de chêne — liège. Les gendarme ont arrêté un malfaiteur. Il *mettre* des post-scriptum(2) à toutes ses lettres. Les grand'maman *gâter* surtout les petite-fille. Nous *pouvoir* rentrer, puisque nous avons deux passe-partout. Il ne faut pas trop s'occuper des

(2) *Յարանուն* (paronyme) *կը կոչուին այնպիսի բառեր որոնք ձեւով քիչ կամ շատ իրարու նման են, բայց տարբեր իմաստ ունին։ Օրին.* Consommer *եւ* consumer, graduation *եւ* gradation, *եւայլն։* — (1) *Oտար լեզուէ եկած բառերէն անոնք որ ատէպ կը գործածուին՝ յօդնակիի նշան կ'առնեն։ Բայց յօդնակիի մէջ անփոփոխ կը մնան գլխաւորաբար երկու պարագայի մէջ. 1° Բարդ բառ եղած ատեն. 2° Աղօքքի անուն եղած ատեն։ — Ոմանք ալ մայ լեզուներու կանոններուն համաձայն յօդնակի կ'ըլլան՝ որոցմէ փոխ առնուած են։*

qu'en-dira-t-on. Les garde — manger ont été accrochés dans la cave. Des gagne — pain sont des moyens par lesquels on gagne son pain. Des réveille — matin sont des horloges qui réveillent le matin. Des trouble-fête sont des personnes qui troublent la fête.

IX. *Orthographiez convenablement les adjectifs se rapportant au mot* **gens**: L'hiver et le voyage *enrhument* les vieux bon gens comme nous. Il y a à la ville comme ailleurs, de fort sot gens, des gens fade, oisif, désoccupé. Tout ce gens-là sont bien ingénieux. Les vrai gens de lettres et les vrais philosophes ont beaucoup plus mérité du genre humain que les Orphée[1], les Hercule, les Thésée.

X. *Ajouter un complément aux noms:* Les métamorphoses . . . L'extinction . . . L'amputation . . . Le bistouri . . . Les honoraires . . . L'importation . . . La culpabilité . . . Les appointements . . . Le parafe . . . L'insolvabilité . . . Le reflet . . . La solution . . . Le duplicata . . . Le détroit . . . Les sept couleurs . . . Le scintillement (արտաս. «սէնթիյլըմա՛ն») . . . Le chuchotement . . . Les bravos . . . Une pacotille . . . Une troupe . . . Une pincée . . . Une feuille . . . Un billet . . . Une ordonnance . . . Une machine . . . La canne . . .

XI. *Remplacer les points par l'article partitif indéfini convenable.* Il m'apporta une douzaine . . . huîtres

(1) Ըսինք արդէն (էջ 123) թէ ընտանիքի, գերդաստանի անունները սովորաբար յոգնակիի նշան կ'առնեն։ Յատուկ անունները յոգնակիի նշան կ'առնեն նաեւ երբ իբր հասարակ անուն գործածուած ըլլան։ Օր. Les Hugos sont rares Հիւկօի պէս գրագէտները հազուագիւտ են։

que j'avais *voir* ouvrir. Ce ne sont pas . . . calomnies, ce sont . . . médisances. Il y avait là . . . mauvais sujets. Vous m'avez causé bien . . . chagrin. Il est dans . . . excellentes conditions. Je ne gagne pas . . . argent, mais je suis nourri et logé. Je ne gagne pas . . . argent pour le dépenser au cabaret. C'est le matin que les fleurs paraissent . . . belles. Le veau se mange avec . . . oseille. J'ai donné . . . pain à . . . mendiants.

2

Exercices sur la syntaxe de l'adjectif. — Exercices lexicologiques.

I. *Trouver le contraire des adjectifs.* Un tonneau peut être plein ou . . . Une planche peut être épaisse ou . . . Un habit peut être large ou . . . Un menton peut être rond ou . . . Un lit peut être dur ou . . . Le sel peut être blanc ou . . . Le pain peut être frais ou . . . Une assiette peut être creuse ou . . . Un bâton peut être droit ou . . . Une baguette peut être raide ou . . . Une écorce peut être lisse ou . . . Une étoffe peut être fraîche ou . . . Une glace peut être brillante ou . . . Une chambre peut être claire ou . . . Une construction peut être solide ou . . . Une route peut être sûre ou . . . Les fruits peuvent être abondants ou . . . Des champs peuvent être fertiles ou . . . Le grondement lointain du tonnerre est sourd; le son de la trompette est . . . Le chant du rossignol est . . . ; les cris des élèves en récréation sont . . . Une poire

peut être dure ou . . . Des œufs peuvent être frais ou . . . Une pomme peut être douce ou . . . Un enfant peut être sobre ou . . . , timide ou . . . , modeste ou . . . , franc ou . . . , sincère ou . . . , reconnaissant ou . . . , vertueux ou . . . Il est bon, il peut devenir (comparatif de supériorité de *bon*); il est mauvais, il peut devenir . . . (comp. de supér. de *mauvais*). Les élèves peuvent être présents ou . . . , attentifs ou . . . , soigneux ou . . . Un maître peut être indulgent ou . . . On dit: qu'une lettre est majuscule ou . . . , qu'un mot a un sens propre ou . . . , qu'une phrase est correcte ou . . . , qu'un devoir est obligatoire ou . . . , que le sang est artériel ou . . . , que du sucre est brut ou . . . , que des fruits sont précoces ou . . . , qu'une valeur est réelle ou . . . , qu'un revenu est net ou . . . , que de la chaux est vive ou . . . , que des plantes sont indigènes ou . . .

II. *Choisir entre les adjectifs paronymes.* Un serpent . . . et une plante . . . (vénéneux, venimeux). Du sel . . . et des populations . . . (marin, maritime). Un temps . . . et les eaux . . . (pluvieux, pluvial). Un climat . . . et un remède . . . (salubre, salutaire). De l'eau . . . et un compte . . . (épuré, apuré). Une pointe . . . et une faux . . . (effilé, affilé). Une cour . . . et une raison . . . (spacieux, spécieux). Un avis . . . et une nomination . . . (officieux, officiel). Les pompes . . . et des frais . . . (funèbre, funéraire). Le verre est . . . ; un roseau est . . . (fragile, frêle). Une vie . . . et des paroles . . . (oisif, oiseux). Un écrivain . . . et un danger . . . (éminent, imminent). Un causeur . . . et des liqueurs . . . (spirituel, spiritueux).

III. *Former un adjectif de chacun des mots suivants et y ajouter un nom convenable*: Cerveau, s'évader, siècle, poumon, olive, suc, gorge, dos, homme, châtaigne, fin, neige, ligne.

IV. *Remplacer les points par un adjectif qui dérive du nom placé en tête.* **Ver.** Les enfants *prendre* des remèdes . . . . — Il y a des créances . . . , comme il y a des fruits . . . — Le vieux bois est souvent . . . — **Vie.** Les plantes . . . *vivre* plus de deux ans. — Les animaux . . . *mettre* au monde des petits vivants(1). — L'air est un principe . . . — **Voix.** La musique instrumentale est l'opposé de la musique . . . **Odeur.** Les fleurs . . . ont une bonne odeur, tandis que les fleurs . . . répandent au loin la bonne odeur qu'elles ont. Malgré leur beauté, les fleurs . . . ne sont pas recherchées. — **Huile.** L'olive est un fruit . . . qui donne une excellente huile. — **Cuisine.** La ménagère doit connaître les principales préparations . . .

V. *Remplacer les mots en italique par un adjectif:* Les hyènes sont des animaux *qui aiment la solitude* et *ne sortent que la nuit.* Dieu est un juge *qui ne se trompe pas.* Le blaireau est un animal *d'un extérieur peu gracieux;* il habite les pays *couverts de bois* et *de cailloux.* Les taupes aiment la vie *passée sous terre.* L'orang-outang habite dans de vastes forêts *remplies de marais* et *dont on ne peut approcher.* C'est au moyen de l'obole *de chaque jour, de chaque se-*

(1) Vivant Ընդ. ներկան հոս գործածուած ըլլալով իբրեւ ածական (adjectif verbal) յոգնակիի նշան առած է. մինչդեռ Ընդ. ներկան միշտ անփոփոխ է։

maine, de chaque mois, de chaque année que l'Église entretient ses ministres.

VI. *Faire accorder les adjectifs.* Les airs théâtral ont été vite popularisés. L'écho (*արձագ. ձfo*) répète les sons final. Les infirmités et les besoins sans cesse renaissant nous aigrissent. Le renard montre une adresse, une ruse étonnant pour surprendre sa proie. Une femme, votre mère ou votre sœur aîné, attendait, fou d'inquiétude, sur le perron. Le pêcheur marchait nu tête et pieds nu au bord de la mer. Une heure et demi après son arrivée, le bicycliste *continuer* sa route. Le malade a entendu sonner tout les heures et les demi. Feu ma tante était parente de feu votre cousine. Tout le monde pouvait assister à ce spectacle, les femmes excepté. Vous trouverez ci-joint la copie de ma lettre. Ci-joint les billets que vous m'avez *demander* et ci-inclus votre demande. Les contribuables *vouloir* toujours payer le moins d'impôts possible(1). De tous les maux possible, le choléra et la peste sont les plus terribles. Des rubans jonquille ornaient sa robe. Ces plumes de coq ont des reflets vert doré. J'affectionne ces fleurs jaune pâle et marron foncé. Les fenêtres étaient grand ouvert. Ces fleurs sentent bon. Les hygiénistes constatent que l'homme *vivre* en moyenne presque vers 80 (écrire en toutes lettres) ans ; les histoires saint *dire* que l'homme *pouvoir* atteindre autrefois jusqu'à 969. En 1900, une Exposition univer-

(1) Possible *ածականը անփոփոխ կը մնայ երբ իրմէ առաջ* le plus, le moins, le mieux, le pire, le meilleur *բառերէն մէկը գտնուի, որովհետեւ այն ատեն մակբայաբար գործածուած կ'ըլլայ։*

selle aura lieu à Paris. Cette personne tout étonnée parlait tout bas. Cet employé vend des étoffes tout laine(1). La fille fut tout honteux de son lapsus. Voyez cet aquarium, les poissons en sont tout morts. Tout les volumes, même ceux de la deuxième édition, sont vendus. On a tiré quelque trois cent coups de canon. Quelque généreux que *être* ces personnes, elles sont peu aimées. Quelque *être* son expérience et son âge, cette personne se trompe fréquemment. Quelque découvertes que *faire* les savants, il reste beaucoup à découvrir. Ces prunes ont l'air exquis.

VII. *Donner un complément à chacun des adjectifs suivants :* Agréable, assidu, cher, conforme, sujet, capable, content, digne, plein, sûr, fier, honteux.

3

Exercices sur la Syntaxe du Pronom. — Exercices lexicologiques

I. *Remplacer les points par le pronom convenable.* Etes-vous la personne qui a eu la fièvre typhoïde ? — Je . . . suis. Etes-vous hommes à demeurer fermes dans vos opinions ? — Nous . . . sommes. L'égoïste *croire* être très habile en ne travaillant que pour . . . ; mais il n'en est pas moins très souvent trompé(2) dans ses calculs intéressés. Quand on est heureux chez . . ,

(1) *Լոլլեայն* en (tout en laine). — (2) *Այսուհանդերձ յաճախ կը սխալի, կը խաբուի։*

on n'a jamais envie d'aller se fixer ailleurs. Ne compter que sur . . . , c'est de l'infatuation. Lorsque les fermières soignent bien leurs vaches, que . . . les nourrissent bien, que . . . les fournissent abondamment de litière, . . . leur donnent plus de lait. Les richesses après . . , nous courons si avidement ne *faire* pas toujours notre bonheur. Quelque chose que nous *tenter*, nous ne . . . *mener* à bonne fin sans beaucoup de travail et de persévérance. L'Italie fabrique une grande quantité de pâtes alimentaires : nous . . . tirons la majeure partie de celles que nous consommons. Chaque fois que ce jeune homme pense à ses parents et qu'il parle de . . . , il est sur le point de fondre en larmes. Quand vous êtes assis à une table, il ne faut pas que vous . . . *appuyer* vos coudes. Nous avons un domestique honnête et fidèle, nous pouvons nous fier . . . Quand un vaisseau vogue heureusement, le mouvement . . . est doux. La science la plus nécessaire à la vie, . . . est de se contenter . . . même. Les vices renferment en . . . tout ce qui peut les rendre odieux. La Sibérie est la contrée . . . l'on tire les plus belles fourrures. La famille des Grimaldi, . . .(1) descend le prince de Monaco, est une des plus anciennes de l'Europe. Le tigre est peut-être le seul animal . . . on ne *pouvoir* fléchir le naturel. La chose à . . . l'avare pense le moins, . . . est secourir les pauvres. La Terre est située à trente-quatre millions de lieues du Soleil, autour . . . elle tourne. Tu as un canif qui

(1) *Որմէ, ուրկէ կը Թարգմանուի* dont, *երբ ակռիլ նշանակող բայի հետ գործածուած է։*

coupe bien, prête — . . . — . . . Si le rossignol est le chantre des bois, le serin est le musicien de la chambre; . . . tient de la nature, . . . participe à nos arts. Père céleste, nous vous demandons humblement notre pain quotidien : donnez — . . . — . . . , s'il vous plaît. L'instruction est un trésor, le travail . . . est la clef.

Dans les phrases suivantes, appliquez les règles relatives : 1° **à la place du pronom relatif,** 2° **à l'emploi des pronoms personnels et relatifs.** Le fermier a semé de l'œillette dans son champ qui donnera de l'excellente huile. La cuisinière a acheté du beurre au marché qui était de bonne qualité. On voit des arbres dans différents pays qui n'ont pas moins d'un million d'années. Certaines personnes ont peur d'une araignée ou d'une chauve-souris, et aucun raisonnement ne peut la leur faire surmonter. Si vous avez honte de vos imperfections, vous pouvez la faire cesser en travaillant à vous corriger. Lorsque nous avons à défendre nos intérêts, nous parlons souvent avec éloquence, qui semble couler de source, quoiqu'elle ne nous *être* pas habituelle.

II. *Phrases à rendre sous forme de gallicismes.* Celui qui donne la chasse aux bêtes féroces a bien mérité de l'humanité(1). Celui qui nuit aux autres avec intention se nuit à soi-même. Celui qui sait se contenter de peu n'est pas pauvre. Celui qui ne vit que pour boire et manger se met au niveau de la brute.

III. *Périphrases ou expressions poétiques à ren-*

(1) *Modèle du devoir*: C'est bien mériter de l'humanité que de donner la chasse aux bêtes féroces.

dre par un nom: Les trésors de Cérès. Les trésors de Bacchus (արտաս. պաճիւս). Le printemps de la vie. Le flambeau du jour. Le flambeau de la nuit. Le royaume des morts. Le champ de repos. La dépouille mortelle. La déesse aux cent bouches. Les chantres des bois.

IV. *Proverbes à expliquer.* Donner un œuf pour avoir un bœuf (faire un présent de peu de prix dans l'espoir d'en obtenir un plus considérable en retour). Brûler la politesse à qqn (le quitter brusquement). Etre la cheville ouvrière d'une chose (l'agent principal). Faire un pas de clerc [արտաս. ֆյհո] (se tromper par ignorance dans une affaire). Prendre une chose à cœur (s'y intéresser vivement). Avoir le cœur gros (être très affligé). Jeter le manche après la cognée (abandonner tout). Etre né coiffé (avoir de la chance).

4

Exercices sur la Syntaxe du verbe. — Exercices lexicologiques

I. *Faire accorder chaque verbe avec son sujet. — Orthographiez convenablement les verbes à l'infinitif.— Remplacer les points par la préposition convenable:* La bière ou l'hydromel composer autrefois la boisson des peuples germains et slaves. J'ai ouï dire à feu ma mère que votre frère et moi naître la même année. L'or ainsi que l'argent pouvoir rester dans la terre sans s'altérer. Ni l'or ni l'argent ne savoir remplacer complètement le fer. Une immense quantité d'insectes coléoptères posséder des ailes propres au vol sur leurs élytres; très peu en être privé. Ni l'un ni l'autre de ces deux auteurs n'obtenir à l'Académie le fauteuil devenu vacant. Ce n'être jamais nous qui insulter aux malheureux. C'être mon frère et moi qui diriger la maison en l'absence de notre père. Il y a dans la vertu une candeur, une ingénuité qui charmer et attirer. L'âme tranquille est celle que n'agiter ni le remords ni l'ambition. Un mot, un signe d'approbation de la part d'une personne aimée suffire pour nous rendre heureux. Plus d'un navigateur tenter . . . arriver jusqu'au pôle nord. Le peu de jours que Dieu nous donner . . . passer sur la terre devoir être employé . . . faire le bien. C'être des récoltes que dépendre la subsistance de l'homme. N'arrive-t-il pas souvent qu'on sourire à la flatterie, tout en la méprisant(¹)? Je ne pense pas que je pouvoir aller vous voir demain. On ne peut disconvenir que la trompe de l'éléphant n'avoir plusieurs avantages sur la main de l'homme. L'Évangile nous apprend que celui qui ne pas être miséricordieux sera jugé sans miséricorde. Il serait à désirer que la politesse et la droiture du cœur se trouver toujours réunies. Je doute qu'un homme de bien consentir jamais à une bassesse, quand même on lui offrir les plus grands avantages. Le génie poétique de Torquate, la seule richesse qu'il recevoir de son père, se manifesta dès l'enfance.

II. *Appliquez les règles relatives au complément*

(¹) Անարգելով հանդերձ։

commun à deux verbes, les règles relatives aux verbes ayant plusieurs compléments. — Exprimez par un pronom personnel le nom complément répété.

La mer promettre (ind. prés.) monts et merveilles[1] : se fier (impératif) à la mer; les vents et les voleurs venir (futur). L'ambitieux chérir et aspirer après les honneurs. La colère ravaler et nuire à celui qui est enclin à la colère. Notre—Seigneur Jésus—Christ (*արտաս. ժէզիւ քրի*) nous ordonner . . .[2] aimer et . . . pardonner à nos ennemis. Le soleil éclairer et luire pour tous les hommes. Les anciens se figurer la terre plate comme un disque et qu'elle était entourée par le fleuve Océan. Léonard de Vinci exceller dans la peinture et . . . pénétrer les secrets de la nature.

III. *Trouver le contraire de chaque verbe.* Ajouter, additionner, dépenser, engraisser, dormir, réussir, aimer, accorder, affirmer, fortifier, alléger un fardeau, avancer la pendule, nommer un fonctionnaire, construire un édifice, soigner son devoir, rassembler ses livres, prolonger un voyage, satisfaire ses parents, importer des marchandises, étendre son commerce.

IV. *Verbes paronymes*: *Calfater* un vaisseau et *calfeutrer* une porte. *Résilier* un bail et *résigner* une fonction. *Discuter* une question et *disputer* un prix. *Plier* sa serviette et *ployer* une branche d'arbre. Se *recréer* des ressources et se *récréer* en jouant. Cette cuisine me *dégoûte* et la pluie *dégoutte* du toit. Cette nouvelle m'a *atterré*; le vaisseau a *atterri*. Nous avons

---

(1) *Մեծ մեծ բաներ խոստանալ։* — (2) *Կէտերուն տեղ յարմար նախադրութիւն մը դրէք։*

consommé toutes nos provisions et Le feu a *consumé* plusieurs édifices.

V. *Proverbes à expliquer.* Avoir des mains crochues (du penchant au vol). Etre à cheval sur les règles (les bien connaître). C'est la cour du roi Pétaud (une réunion où l'ordre ne règne pas, où tout le monde parle à la fois). Bon vin n'a pas besoin d'enseigne (quand une personne a du mérite, elle n'a pas besoin de l'aide de la réclame). Tant va la cruche à l'eau qu'à la fin elle se brise (celui qui affronte trop souvent un danger finit par y succomber; celui qui retombe trop souvent dans la même faute finit par en subir la peine).

VI. *Famille du mot* **âme** (en latin, *anima*). Donner la vie ou le mouvement à une chose, c'est l'. . . Un être qui a perdu le mouvement, soit par l'effet de la mort, soit par toute autre cause, est . . . ; s'il n'est pas mort, on pourra le . . . Tout être . . . , c'est-à-dire doué de la faculté de se mouvoir par lui-même est un . . . , mot qui a pour diminutif . . . L'homme qui a des sentiments élevés, généreux, qui, en un mot, a l'âme grande (en latin, *magnus*) est . . . Ce qui se fait d'un commun accord est . . .

5

Exercices sur les Participes. — Exercices lexicologiques

I. *Faire accorder les adjectifs verbaux*[1]. — *Appliquer les règles d'accord du participe passé.*

Admirez les soins touchants que les oiseaux prodiguent à leurs petits : tandis que les pères volent au loin cherchant des vivres dans la campagne, les mères restent immobiles sur leurs nids, hâtant le plus qu'elles peuvent la naissance des petits Il faut des mots fortifiant aux personnes relevant d'une longue maladie. Toutes les heures de la nuit que je n'ai pas dormi m'ont semblé extraordinairement longues. Louis XIV, sur les soixante (արտաս. ....նդ) – dix-sept années qu'il a vécu, en avait régné soixante-douze. Les anciens Grecs s'étaient figuré que la terre était ronde et plate comme un disque, et qu'elle était environné de toutes parts par une mer qu'ils avaient appelé le fleuve Océan. Nous avons fait la chasse aux canards sauvages, et nous en avons tué plus de cent. Les chœurs (արտաս. քէօռ) que nous avons entendu chanter par l'Orphéon de Paris nous ont agréablement impressionné. Les deux aérostats que j'ai vu s'élever dans les airs étaient parvenu à une hauteur considérable quand ils ont disparu à mes yeux. Cette embarcation, plus de

[1] Բայածականը (Տես էջ 163) Ընդ. ներկայէն զանազանելու ամենէն ապահով միջոցը իմաստն է. Ընդ. ներկան գործողութիւն կը ցուցնէ, իսկ Բայածականը վիճակ.

mille personnes l'ont vu sombrer du rivage sans pouvoir la secourir. Mes sœurs se sont plaint de ce que la poésie anglaise qu'on leur a donné à traduire était trop difficile. Cet écolier a mieux récité sa leçon que nous ne l'aurions supposé. Il est douteux que nous ayons fait, pour nous corriger de nos défauts, toutes les tentatives que nous aurions dû. Il ne nous sera pas possible de faire de l'huile avec le peu d'olives que nos arbres ont produit. Le peu de farine que le meunier a vendu lui permettra de payer le loyer de son moulin.

II. *Remplacer les points par l'adjectif verbal ou le participe présent.* **Convainquant, convaincant**[1]. Il faut avoir des preuves . . . pour oser incriminer les actions d'une personne. **Fatiguant, fatigant.** Les exercices gymnastiques sont . . . , mais très propres à développer les forces physiques. On guérit la goutte en la . . . **Vaquant, vacant.** Dans les grandes administrations, les emplois ne restent pas longtemps . . . **Négligeant, négligent.** Ne soyons pas . . . et ne remettons jamais au lendemain ce que nous pouvons faire dès maintenant. **Suffoquant, suffocant.** La vapeur du soufre nous . . . nous fûmes contraints de nous éloigner.

III. *Famille du mot* **art**. Les beaux-arts, tels que la musique et la peinture, sont exercés par les . . . , et les arts manuels sont exercés par les . . . Ce qui touche aux beaux-arts se qualifie par l'adjectif . . . Quand l'art se manifeste d'une façon subtile ou ingénieuse, cette manifestation prend le nom d' . . . (arti-

[1] Կան Ընդ. ներկաներ որ իբր բայածական գործածուած ատեն ուղղագրութիւննին կը փոխեն.

tifice). L'artifice poussé trop loin est pris en mauvaise part; dans ce cas il a formé l'adjectif . . . Ce qui est fait par art (l'opposé de *naturel*), s'exprime par l'adjectif . . .

IV. Qu'appelle-t-on dans le langage familier ou figuré: Un rossignol d'Arcadie? (un âne) — Tête de linotte? (légère, sans réflexion) - Mémoire de lièvre? (faible) — La gent trotte-menu? (les souris) – Des pattes de mouche? (écriture maigre et griffonnée) — Un capharnaüm? (lieu de désordre) — De l'eau bénite de cour? (de vaines promesses) — Le chemin des écoliers? (le plus long) — Personne mal embouchée? (personne qui ne se sert que de mots grossiers) — Bouc émissaire? (homme sur lequel on fait tomber les fautes d'autrui). Une glacière? (lieu très froid) — Une étuve? (lieu très chaud) — Pays de Cocagne? (d'abondance) — John Bull? (le peuple anglais) — Jonathan? (le peuple des États-Unis) — Épée de Damoclès? (tout danger qui reste longtemps imminent) — Larmes de crocodile? (hypocrite) — Une volée de bois vert? (des coups de bâton).

6

Exercices sur la Syntaxe de l'Adverbe. — Exercices lexicologiques

I. *Remplacer les points par l'un des mots:* **Avant, auparavant.** Nous étudierons la mécanique, mais . . . nous apprendrons les mathématiques. — **Autour, alentour.** Le jardinier a planté une vigne et creusé un fossé . . . — **Sous, dessous.** Samson ayant ébranlé deux

colonnes de l'édifice où les Philistins l'avaient amené, tous ceux qui se trouvaient . . . furent écrasés. — **Plutôt, plus tôt.** Les hommes se souviennent . . . du mal que du bien qu'on leur fait. — **Plus, davantage.** Il se trouve des gens qui osent aimer les richesses . . . que la vertu. — **Aussi, si, autant.** Rien n'empêche . . . d'être naturel que le désir de paraître. L'amitié est une chose . . . précieuse, qu'il ne faut pas la prodiguer.

II. *Remplacez les points par la négation* **ne** *ou ne mettez rien à la place.* Les pâtres des Alpes attachent des sonnettes au cou de leurs vaches, de peur qu'elles . . . s'égarent dans les montagnes. La composition de l'air n'est pas autre aujourd'hui qu'elle . . . était autrefois. Nous devons prendre garde à ce que l'envie . . . se glisse dans notre cœur. Les Barbares plongeaient leurs enfants nouveau-nés dans l'eau froide, sans craindre qu'il . . . résultât quelque effet fâcheux pour ces petits êtres. Les enfants de Jacob craignaient que Joseph, leur frère, . . . se vengeât. Galilée, malgré sa rétraction, ne doutait pas que la terre . . . Les passions nous tourmentent plus qu'elles . . . nous satisfont.

III. *Complétez la phrase par une proposition subordonnée.* L'homme a inventé des horloges, afin que . . . Fuyez jusqu'à l'ombre du mensonge, si . . . Je pèse mes paroles, pour que . . . Je soigne mon écriture, afin que . . . Le laboureur cultive son champ avec soin, afin que . . . Que de jeunes gens se sont perdus pour . . . Cette famille est dans la misère pour . . . Il vaut mieux que les enfants sachent peu de choses, pourvu que . . . Dites toujours la vérité, quand

même . . . Réglez vos dépenses de façon que . . . Les chauves-souris ne sont pas des oiseaux, quoique . . . Le chien retrouve son domicile sans que . . . Il est défendu aux voyageurs en chemin de fer de descendre du train avant que . . . Évitez les mauvaises compagnies de peur que . . . Le bon élève ne manque pas la classe, à moins que . . . Ne vous penchez pas trop en écrivant, à moins que . . .

IV. *Complétez la phrase en exprimant la contre-partie de ce qui est donné.* La prospérité attire les amis([1]), . . . Soyez dur et sévère envers vous-même, . . . L'élève attentif acquiert des connaissances; l'élève . . . Celui qui a reçu des services doit s'en souvenir; celui qui . . . Quand la mer monte, c'est le flux; quand . . . Les plaies du corps se ferment: celles de . . . Où la colère a semé, c'est le . . . L'homme de bien oublie souvent le mal, mais . . . Il ne suffit pas de connaître les préceptes de la morale, il faut . . . L'ordre peut enrichir les plus pauvres, tandis que . . .

V. **Idiotismes** (préposition). Le mois de janvier. Ce diable d'homme. Ce polisson d'enfant. Son bonhomme de père. Le diable soit de lui. C'est fait de vous. Cela fut défendu sous peine de mort, d'amende, etc. C'est sous (*որով*) le grand Léon X que le théâtre grec renaquit. Il a donné cela sous prétexte (*պատրուակով*) de charité. Le bal a duré de neuf heures à minuit. Cela s'est fait de tout temps. Il est revenu sur le soir (*իրիկուան դէմ*). Je suis sur le point de partir.

([1]) *Modèle du devoir*: La prospérité attire les amis, l'adversité les éloigne.

(*մեկնելու վրայ եմ*). Nous sommes partis par une belle journée, par une chaleur de quarante degrés. Il a parlé durant deux heures (*ou* deux heures durant). Il l'a avalé en une bouchée (*մէկ պատառով, մէկ անգամէն*). Cet élève a mérité la note 7 sur 10. (*բարձրագոյն նիշը* 10 *ըլլալով*). Il a pris sur sa nourriture, sur sa dépense (*սնունդէն, ծախքէն կտրեց*). Sur vingt élèves (*քսանի մէջէն*), dix-sept ont réussi. Ma fille va sur dix ans (*տասը տարեկան ըլլալուն բան չմնաց*). Il l'a eu pour trois francs *երեք ֆրանքի փոխարէն, երեք ֆրանքի*). Je tiens cela pour vrai (*ստոյգ կը նկատեմ*). J'ai pris pour (*իբր*) collaborateur un jeune collégien. Je l'ai pris pour (*կարծեցի*) un médecin. Je ne lui en ai pas parlé, et pour cause (*իրաւամբ, տեղը կար*). On dit qu'à Bantam il y a dix filles pour (*դէմ, փոխարէն*) un garçon. Il fait froid pour la saison (*աս եղանակին այսչափ ցուրտ ըլլալու չէ*). Pour le prix (*աս գինով*) on ne peut rien avoir de meilleur. Il a signé pour (*տեղ, վասն*) le président. Volume pour volume (*ծաւալը ծաւալին, հաւասար ծաւալով*) la terre pèse quatre fois plus que le soleil. La condition m'est trop avantageuse pour la refuser (*պայմանը այնչափ նպաստաւոր է որ մերժել չըլլար*). J'en ai été pour mon temps et mon argent (*ժամանակ եւ դրամ կորսնցուցի, ինչ եղաւ նէ ժամանակիս ու դրամիս եղաւ*). Il est bien peu d'esprits, pour si bornés qu'ils soient (*որքան ալ սահմանափակ կարողութիւն ունենան, որքան ալ կարճամիտ ըլլան*), à qui une éducation appropriée à leurs facultés ou à leur faiblesse ne puisse donner des connaissances suffisantes. Prenez le vase par l'anse (*անկղէն*). Ne le tirez pas par le bras. Par où faut-il commencer? J'ai fini

par céder (*վերջը վերջը, ի վերջոյ տեղի տուի*). Ils sont arrivés par bandes, par quatre (*խումբ խումբ, չորս չորս*). C'est à faire dresser les cheveux sur la tête (*այնքան քամահելի է որ՝ մարդուն մազերը կը տնկուին*). Nous avons ri aux larmes (*այնչափ խնդացինք որ աչքերնիս արցունք եկան*). Il gèle à pierre fendre (*սաստիկ, քարը ճեղքելու աստիճան*). C'est un conte à dormir debout (*առասպել*). Pour le moment (*առ այժմ*), il ne me demande rien. Pour moi (*իմ մասիս*), je suis de votre avis. Il lui ressemble de visage. Il réussira à la condition d'être prudent.

ԲԱՌԱՑՈՒՑԱԿ(1)

ՆԱԽԱՇԱԻԻՂ, ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Pendant que, *մինչդեռ*
Route, *ճամբայ*
Roseau, *եղէգ*
Redoubler, *կրկնապատկել, սաստ-*
Effort, *ճիգ* [*կացնել*
Plier, *ծռիլ, կքիլ*
Pourtant, *սակայն*
L'homme n'a que peu d'années à vivre, { *մարդս քիչ տարի ունի ապրելու, շատ չապրիր*
Abréger, *համառօտել*
Existence, *կեանք*
Excès, *անառակութիւն*
Coupable, *յանցաւոր*
Indifférent, *անհոգ*
Rendre un service, *ծառայութիւն մը մատուցանել*
Talent, *տաղանդ*
Bel esprit, *գեղեցկագէտ միտք*
Caractère, *նկարագիր, առանձնա-*
Défaut, *թերութիւն* [*տրութիւն*
Archimède, *Արքիմեդես (Քրիստոսէ առաջ ապրող նշանաւոր յոյն գիտուն մը)*
Point d'appui, *յենակէտ*
Soulever, *վեր հանել*

I

Gare, *կայարան*
Quai, *քարափ (կայարանի կամ ծո-*
Juger de . . . *երեւակայել* [*վու*
Dérivé, *ածանց*
A jeun, *անօթի փորանց*
Troupeau, *հօտ*
Herbivore, *խոտակեր*
Poche, (*գրպան*) *խորշ*
Citer, *յիշել, զրուցել*
Signifier, *նշանակել*
Accepter, *ընդունիլ*
Situation, *վիճակ, դիրք*
Ressembler, *նմանիլ*
Queue, *կոթ, պոչ*
Kirsch, *կեռասօղի*
Éloigner, *հեռացնել, s'— հեռանալ*
Bouquet, *փունջ*
Odeur, *հոտ*
Sac, *պարկ*
Qualité, *ձիրք, հանգամանք*
Arbres en plein vent, { *այսպէս կը կոչուին այն պըտղատու ծառերն՝ որ բացօթեայ անկուած են, առանց որմի (espalier) կապուած ըլլալու*

(1) *Աշակերտին անծանօթ նկատուած բառերը միայն նշանակուած են այս ցուցակին մէջ։*

Bois de service, փայտ՝ որ արհեստի մէջ օգտակարութիւն ունի
Écorce, կեղեւ
Rugueux, անհարթ
Acidule, քիչ մը թթու

Արածել, faire paître
Կեռասենի, cerisier (*m.*),
Փորձութիւն, tentation (*f.*),
Մագլցիլ, grimper
Ճարակել, brouter
Բանջարեղէն, légume
Եղծանել, gâter
Պատճառել, causer
Վռնտել, chasser
Նախատել, injurier
Պատիժ, punition

II

Son Éminence, Նորին Ամենապատուութիւն (կարդինալ)
Son Excellence, Նորին Վսեմութիւն
Sa Majesté, Նորին Վեհափառութիւն
Sauf omission, եթէ մոռցուած բան մը չկայ
Sauf erreur, եթէ սխալ չկայ
Percher, jucher, Թառիլ
Agrément, հաճոյք, զբօսանք
Élever, բուծանել
Abeille, մեղու
Volaille, հաւեղէններ
Loger, բնակեցնել
Magnanerie, շերամոց
Gallinacés, հաւեղէններ
Frisson, սարսուռ
Résolution, քաջութիւն (courage)
Vertébré, ողնասիւնաւոր
Ovipare, ձուածին
Analogue, նման
Nageoire, Թեւ (ձուկի)
Respirer, շնչել
Sang, արիւն

Խնամել, soigner
Աձել, pondre
Հաճար, seigle (*m.*)
Եգիպտացորեն, maïs (մէյ)
Վարսակ, avoine
Թիւ, nombre (*m.*)
Նուազիլ, diminuer
Ջրդեղ, vernis
Բաղադրութիւն, composition (*f.*)
Երեսի բարձ, oreiller

III

Petits pois, մաշ, ոլոռն (պէպէլէօ)
Se passer de . . . կարօտ չըլլալ, հրաժարիլ, ժուժկալել
Boue, ցեխ
Milieu, մէջտեղ
Minuit, կէս գիշեր
Mi-carême, միջինք
Préférer, նախամեծար համարել
Mangeotter, առանց ախորժակի ճաշել (ընտանեբար)
Appétit, ախորժակ
Imaginer, երեւակայել

Գթասիրտ, charitable
Զբօսանք, récréation

Սակառ, panier
Դուրս հանել, tirer, sortir
Համեղ, exquis
Կերակուր, mets (*m.*)
Զովացուցիչ, rafraîchissant
Յանկարծ, tout-à-coup
Անկիւն, coin (*m.*)
Ճաշ, repas (*m.*)
Շռնչան, toupie
Գիշատիչ, carnassier
Հում, cru
Կարկանդակ, gâteau (*m.*)
Գինետուն, cabaret (*m.*)
Ողջամտութիւն, bon sens (*m.*)
Լուր, nouvelle (*f.*)

IV

Coup de tonnerre. որոտման Ծնդիւն
A torrents, հեղեղաբար
Être surpris, զարմանալ
Corporel, մարմնական
Cor, կոշտ (ոտքի). — փող
Façade, շէնքի ճակատ
Facinal, երեսային
Nasal, ռնգային
Nasillard, ռնգախօս
Buccal, բերանային
Bouchée, պատառ (կերակուրի)
Écœurer, տաղտկացնել, պժգացնել
Cordial, սիրտը կազդուրող. — սրտագին
Accorder, համաձայնեցնել
Foi, հաւատք
S'agenouiller, ծունր դնել
Préface, յառաջաբան
Figuré, փոխաբերական
Tronc, կոճղ. — գանձանակ
Profil, կիսադէմք
Chassieux, ճպռոտ (աչք)
Lunettes, ակնոց
Myope, կարճատես
Sens, զգայարանք
Organe, գործարան
Respiration, շնչառութիւն
Circulation du sang, արեան շրջան
Digestion, մարսողութիւն
Soin, խնամք
Relatif, վերաբերեալ

Բաղկանալ, se composer
Իրան, tronc (*m.* թ-օ)
Անդամ, membre
Գանկ, crâne (*m.*)
Երես, visage (*m.*), face (*f.*)
Ոսկրեղէն, osseux
Ուղեղ, cerveau
Ռնգունք, narines
Շուրթն, lèvre
Կազմել, former
Բացուածք, ouverture
Ճակատ, front (*m.*)
Ծնօտ, menton (*m.*)
Վիզ, cou (*m.*)
Կամար, voûte (*f.*)
Խորշ, cavité (*f.*)
Թոք, poumons
Վերին, supérieur
Ստորին, inférieur
Փոր, ventre, abdomen (*m.*)
Լեարդ, foie (*m.*)
Աղիք, intestins, boyaux
Երիկամունք, reins
Թեւ, բազուկ, bras (*m.*)

Ուս, épaule
Արմուկ, coude (*m.*)
Նախաբազուկ, avant-bras (*m.*)
Դաստակ, poignet (*m.*)
Բթամատ, pouce (*m.*)
Ցուցամատ, index
Միջնամատ, majeur (*m.*), médius
Մատնեմատ, annulaire [(է—•)
Ճկոյթ, auriculaire
Սրունք, jambe (*f.*)
Ազդր, cuisse (*f.*)
Ոտքի ուլ, cou-de-pied (*m.*)
Կրունկ, talon (*m.*)
Կողմնակի, latéral
Սուր (աչք), bon, perçant

V

Justifier, հաստատել (ճշմարտու-
Emploi, գործածութիւն [թիւնը)
Règle, կանոն
Formation, կազմութիւն
Expliquer, բացատրել
Exception, բացառութիւն
Durée, տեւողութիւն
Égal, հաւասար
Remettre, յետաձգել
Minuit, կէս գիշեր
Nuitamment, գիշերանց
En manière de . . . իբր
Se lever matin, առտուն կանուխ ելնել
Dormir la grasse matinée { անկողնէն ուշ ելնել
Matinal, վաղայարոյց (պատահմամբ)
Matineux, վաղայարոյց (սովորաբար)

Citadin, քաղաքաբնակ
Montagnard, լեռնցի
Insulaire, կղզեբնակ
User de . . . գործածել
Poser, զետեղել
Coussinet, բարձիկ
Prétendre, միտքը դրած ըլլալ
Sans encombre, առանց փորձանքի մը հանդիպելու
Agile, դիւրաշարժ
Cotillon, ներքին պարեգօտ
Plat, տափակ
Troussé, հազուած, շտկուած
Dans sa pensée, միտքէն
Détours, պատ ի պատ խօսքեր
Aborder, մտնենալ. — le sujet նիւթին մէջ մտնել
Nettement, համարձակապէս
Supporter, կրել
Frais, ծախք
Dommage, վնաս
Jupe, շրջազգեստ
Étroit, նեղ
Triple, եռապատիկ
Couvée, հաւկիթէ ելած ձագեր
Diligent, ժիր եւ ուշադիր
Son, թեփ (ցորենի)
De grosseur raisonnable, բաւական խոշոր
Argent bel et bon, անցնող աղէկ դրամներ
Vu, ի նկատի առնելով
Le prix dont il est, անոր (խոզին) գինը [կուած
Transporté. խանդավառ, յափշտա-
Marri, ցաւած եւ զղջացած
Fortune, հարստութիւն
Répandre, թափել

S'excuser, ինքզինքը արդարացնել
Mari, ամուսին
Récit, պատմութիւն
Farce, զաւեշտ
Lé, մար
Administrer, տալ (դեղ)
Toux, հազ
Laie, մատակ կինճ
Ci-dessus, վերը գտնուած

Թխսել, couver
Ճետ, poussin
Հաճոյք, plaisir (*m.*)
Մեծնալ, grandir
Թաւ, épais
Պարարտանալ, engraisser
Ով, ô . . . !
Պարել, danser
Մէջտեղ, au milieu de . . .
Միասին, ensemble
Աստղ, étoile (*հգ.*)

VI

Prouver, ապացուցանել, ցուցնել
Oser, համարձակիլ
Faveur, շնորհ
Correspondant համապատասխանող
Roumain, Ռումանացի
Serbe, Սերպիացի
Autrichien, Աւստրիացի
Hongrois, Հունգարացի
Monténégrin, Գարատաղցի

Archipélagien, Արշիպեղագոսցի
Persan, Պարսիկ
Caucasien, Կովկասցի
Arabe, Արաբացի
Smyrniote, Զմիւռնիացի
Macédonien, Մակեդոնացի
Cours d'eau, գետ
Golfe, ծովածոց
Port, նաւահանգիստ
Proprement dit, բուն
Industrie, ճարտարութիւն, արուեստ
Minier, հանքային
État, վիճակ
Prospère, բարգաւաճ
Minéral, բրէական նիւթ
Ardoise, հերձաքար
Ardoisière, հերձաքարի հանք
Carrière, քարահանք
Plâtrière, գաճահանք
*Houillère, գետնածխահանք
Marbrière, կճահանք
Exploiter, շահագործել
Carrière à ciel ouvert, հանք զոր կը շահագործեն՝ հանքը ծածկող հողը հեռացնելով վերցնելով
Pic (*m.*), քարհատ
Saphir (*m.*), սափիրայ ([illegible])
Rubis (*m.*) սուտակ ([illegible])
Topaze (*f.*), տպազիոն ([illegible])
Améthyste, մեղեսիկ ([illegible])
Émeraude, զմրուխտ ([illegible])
Grenat (*m.*), կարկեհան ([illegible])
Turquoise (*f.*), պերոզակ ([illegible])
Appareil, գործի

---

(1) Հնչուն hը (*h* aspirée) աստղանիշով (astérisque) նշանակուած է։

Eclairage, լուսաւորութիւն
Lampe (*f.*), կանթեղ
Bougie (*f.*), մոմ
Chandelle (*f.*), ճրագ
Chandelier (*m.*), աշտանակ
Quinquet (*m.*), արդի գործածուած կանթեղը
Lanterne (*f.*), լապտեր
Racine (*f.*), արմատ
Tige (*f.*), tronc (*m.*), բուն, կոճղ
Mousse (*f.*), մամուռ
Fougère (*f.*), պտեր
Position, դիրք
Commerce, վաճառականութիւն
Monument, շէնք
Curiosité, հետաքրքրաշարժ, չքնաղ բան, շէնք
Faubourg (ֆօպուր), արուարձան

Ռումանիա, (la) Roumanie
Սերպիա, (la) Serbie
Աւստրիա-Հունգարիա (l') Autriche-Hongrie
Արեւմուտք, ouest (ուէսթ)
Գարատաղ, Monténégro (*m.*)
Ադրիական, Adriatique
Հարաւ, sud (սիւտ)
Յունաստան, Grèce (*f.*)
Արշիպեղագոս, Archipel
Զանաք գալէ, les Dardanelles
Մարմարա, la mer de Marmara
Վոսփոր, le Bosphore
Արեւելք, est (էսթ)
Պարսկաստան, Perse (*f.*)
Կովկասիա, Caucasie (*f.*)
Արաբիա, Arabie
Միջերկրական, la Méditerranée

Հանքային, minéral
Անատօլու, Anatolie
Գետնածուխ, *houille (*f.*)
Մարմարիոն, marbre (*m.*)
Աղուճակ, sel gemme
Քարձէթ, pétrole
Նաֆթ, naphte
Բորակ, salpêtre
Կապար, plomb
Պղինձ, cuivre
Իզմիր, Smyrne
Ծովափրփուր, écume de mer
Եւայլն, et cætera (էթ սէթէրա. համառօտ կերպով կը գրուի etc.)
Բարեբեր, fertile
Ի բաց առեալ, excepté
Պալքան լեռներ, les Balkans
Մակեդոնիա, Macédoine (*f.*)
Մայրի, pin (*m.*)
Կաղնի, chêne (*m.*)
Բեկոն, *hêtre (*m.*)
Նարնջենի, oranger (*m.*)
Նռնենի, grenadier (*m.*
Թզենի, figuier (*m.*)
Ձիթենի, olivier (*m.*)
Զկեռի, néflier (*m.*)
Եղրեւանի, lilas (*m.*)
Յասմիկ, jasmin (*m.*)
Տորոն, garance (*f.*)
Խաշխաշ, pavot (*m.*)
Բրինձ, riz (*m.*)
Կանեփ, chanvre (*m.*)
Ծխախոտ, tabac (թապա. *m.*)

VII

Parcourir, պտըտիլ
Professeur, ուսուցիչ
Distingué, նշանաւոր
Canal, ջրանցք
Servante, սպասուհի
Intéressant, հոգածութեան արժանի
Détruire, փլցնել
Admirer, սքանչանալ (հեգնութեամբ)
Ordonnance, դեղագիր
Pharmacien, դեղագործ
Art, արուեստ
Quantité, քանակութիւն
Médicinal, բժշկական
Valoir mieux նախապատիւ ըլլալ
Blessé, վիրաւորեալ
Chirurgien, վիրաբոյժ
Arracher, քաշել
Poser, դնել
Vétérinaire, անասնաբոյժ
Convalescence, ապաքինութիւն
Façon, ձեւ, կերպ
Se servir de . . . գործածել
Cordialement, սրտանց
Dévoué, անձնուէր
Affectueux, սիրալիր
Salutation, բարեւ
Tout à toi, քոյդ ի սրտէ
A bientôt, քիչ ատենէն նորէն կը տեսնուինք

Սկիւտար, Scutari
Բժիշկ, docteur
Ինձմէ զատ մէկը չկայ { il n'y a que moi, il n' y a personne excepté moi

Խնամել, soigner
Յուսահատած, désespéré
Դեղ, médicament
Երաժշտութիւն, musique
Պարագայ, circonstance (*f.*)
Պաշտեցեալ, adoré
Քաջալերել, encourager
Ուսուցանել, enseigner
Վարազահաւ, condor (*m.*)
Այտ, joue (*f.*)
Աղուամազ, duvet (*m.*)
Հաւանութիւն, approbation (*f.*)
Վեհոգի, généreux
Հաճոյակատար, complaisant
Ապերախտ, ingrat

VIII

Progrès, յառաջդիմութիւն
Regretter, ցաւիլ
Il importe que, հարկ է որ
Il convient que, պատշաճ է որ
Certain, վստահ
Étudier, սերտել
En attendant que, մինչեւ որ [որ
En կամ au cas que, այն պարագային
Bien que, ոչ միայն չը . . . , այլեւ
A moins que, եթէ չը
Hors que, ի բաց առեալ՝ եթէ
Pour peu que, եթէ քիչ մը
Quoique, encore que, bien que,
Quoi que, ինչ որ ալ [թէեւ
Pourvu que, միայն թէ, բաւական է որ
Soit que . . . , soit que . . . թէ . . . թէ . . .

Avoir peine, դժուարութիւն կրել, հազիւ հազ . . .
Parvenir, բարձրանալ
Se faire gloire, փառք սեպել
Homme de bien, բարի մարդ
Moine, աբեղայ
Être dans l'erreur, սխալիլ
Rendre justice, իրաւունքը տեղը
Surpris, զարմացած [տանիլ
Charmé, շատ ուրախ
Douter, կասկածիլ
Secours, օգնութիւն
Minet, փիսիկ
Gronder, յանդիմանել
Outrager, նախատել
Distinguer, որոշել, զատել
Treille, արիշ ([illegible]) [պելիք
Liqueurs spiritueuses, ոգելից ըմ-
Abuser de . . . չարաչար գործածել
Faire usage de . . . գործածել
Laideur, տգեղութիւն
Ivrognerie, գինովութիւն
A la diable, վարկպարազի
Inscrire, արձանագրել
Absent, բացակայ
Dire, ասացուած
Quant à . . . մասին
Disgrâce, երեսընկեցութիւն
Beau-père, պարոն տատ. — աներ.
Petit-fils, Թոռն [— հօրու
Gendre, փեսայ
Bru, հարս
Beau-fils, խորթ զաւակ. — փեսայ
Embonpoint, գիրութիւն
Également, նոյնպէս
Joufflu, մեծայտ, Թշեղ
Supprimer, ջնջել
Faire ressortir, ի վեր հանել

Ալքոլաւոր ըմպելիք, boisson alcoo-
Օղի, eau-de-vie [lique
Թունաւորել, empoisonner

IX

Cammander, ordonner, հրամայել
Décider, որոշում տալ
Supposer, ենթադրել
La plupart, մեծագոյն մասը
Finir par . . . վերջ ի վերջոյ . . .
Faire fortune, հարստանալ
Servez-vous, հրամեցէք (ճաշի ատեն)
Tranche, շերտ
Pâté, միսով լեցուած կարկանդակ
Morue, ձողաձուկ
A contre-cœur, չուզելով
Les environs, շրջակայքը
Chaire, ամպիոն
Paroissien, ժուխ
Suivant, հետեւեալ
Sein, ծոց
Conserver, պահել
Chère, կերուխում
Apposer, դնել (ստորագրութիւն)
Seing, ստորագրութիւն
Présumer de . . . մեծամտել
Propre, յատուկ
Évangile, Աւետարան
Prompt, յօժար
Reins, մէջք
Ceindre, պնդել, կապել (մէջքը)

Պաշար, provision
Խմբագիր, rédacteur
Զուիցերիա, Suisse (f.

X

Égoïsme, անձնասիրութիւն
Cataplasme, ծեփելիք դեղ
Chasse-mouche, ճանճվան
Épice, համեմանք
Malice, չարամտութիւն
Rage, կատաղութիւն
Envelopper, պատել
Gosier, կոկորդ
Mie de pain, հացի փոր
Enthousiasme, ցնծութիւն
Magnétisme, մագնիսականութիւն
Propriété, յատկութիւն
Aimant, մագնիս
Attirer, իրեն քաշել
Rapporter, վերագրել
Sordide, զազիր
Immodéré, անչափ
Chétif, ողորմելի
Auxiliaire, օժանդակ
Commissionnaire, յանձնակատար. — բեռնակիր
Légataire, հրխտակատար
Porte-monnaie, դրամապանակ
Fermoir, ճարմանդ
Portefeuille, Թղթապանակ
Cure-dent, քչփորիկ
Instrument, գործի
Curer, մաքրել
Malséant, անվայել
En public, հրապարակաւ
Coiffure, գլխանոց
Entourer, պատել
Comparaître (դատարան) ելնել
Tribunal, դատարան

Bijoutier, գոհարավաճառ
Marauder, պտուղ գողնալ (յոռի տղայք)
Fidélité (*f.*), հաւատարմութիւն
Prendre en faute, յանցանքը գոր-ծած ատեն բռնել մէկը
Traiter, վարուիլ
Infliger, տալ (պատիժ)
Subir, կրել (պատիժ, քննութիւն)
Faire le gros dos, կռնակը տնկել (կատու)
Faire patte de velours, Թաւիշ Թա-Թիկ ընել (կատու)
Se tenir, նստիլ
Bossu, կուզ
Palper, շօշափել
Manche, կոԹ. — Թեզանիք
Poêle, ջերմոց. — տապակ
Vase, աման. — տիղմ
Porcelaine, ճենապակի
Étang, ձկնոց, լճակ
Livre, գիրք. — լիպրա (1/2 քիլօկրամ)
Pendule, ճօճանակ. — ճօճանակա-ւոր ժամացոյց
Régler, շտկել ([illegible])
Apprécier, հասկնալ, գնահատել
Tendre, կարկառել, երկնցնել
S'apprêter, պատրաստուիլ
Priver, զրկել
Manchot, ձեռնատ, փեցի
Cruche, սափոր
Canevas, ծրագիր
Développer, ընդլայնել
Seigneur, իշխան
Achat, գնում
Venir de . . . , դեռ նոր . . .
Sable, աւազ

Fin, բարակ
Plonger, խոթել
Procédé, հնարք

Դատաստան, jugement (*m.*)
Արատ, tache (*f.*)
Վրան, tente (*f.*)
Փոշի, poudre
Արդ, or
Սոսկացած, effrayé (de . . .)

XI

Labeur, աշխատութիւն
Avidité, անյագութիւն, ընչաքաղցութիւն
Traité, դաշնագրութիւն. — ճառ
Terminaison, վերջաւորութիւն
Opération, գործողութիւն
Arithmétique, թուաբանութիւն
Addition (թուաբ.), յաւելում
Soustraction, բարձում
Multiplication, բազմապատկութիւն
Division, բաժանում
Cargaison, նաւու բեռ
Jouir de . . . վայելել
Vivacité, ուժգնութիւն
Compassion, կարեկցութիւն
Exciter, գրգռել
Châtaigneraie, մաշկամրգուտ
Émoucher, ճանճերը քշել
Haie, ցանկ (ւէՐ)
Paix, խաղաղութիւն
Croup, աքլորախեղդ (ֆռւ պօղան)
Rongeur, կրծող
ourmi, մրջիւն

Majestueux, վեհաշուք
Peau (*f.*), մորթ
Épouser, se marier, ամուսնանալ
Branler, շարժել
Se redresser, տնկուիլ
Quartier, թաղ
Veiller, հսկել, արթուն մնալ
Pièce, սենեակ
Dortoir, ննջարան (դպրոցի)
Potion dormitive, քնաբեր դեղըմպելի
Détester, գարշիլ
Battre la semelle, ներբաններին իրարու զարնել՝ տաքնալու համար
Engelure, ձմեռնակ
Incommode, տաղտկալի, անախորժ
Claquer des dents, ակռաները իրարու զարնուիլ
Rouler, գլորիլ
Somme, գումար. — քուն
Mémoire, յիշողութիւն. — ծախուց հաշիւ
Vérifier, ստուգել, ճշգրտել
Tour, ճախարակ (տբք).—աշտարակ
Office, պաշտօն. — մառան
Divin, աստուածային
Aménagé, աղէկ համբարուած
Aubaine, անակնկալ շահ
Dévaliser, կողոպտել
Conclusion, հետեւութիւն
Louis, լուդուիկ (քսան ֆրանքնոց ոսկեդրամ)
Empocher, գրպանել
Air, երեւոյթ
Ne souffle plus, մալ ձայն չհաներ, բան մը չըսեր
Taillis, անտառ (հատանելի)
Immobile, անշարժ

Թոքախտաւոր, poitrinaire
Իրաւունք, droit

XII

S'envoler, փախչիլ
S'attaquer à qqn. մէկուն հետ զարնուիլ
Se refuser à, չուզել, յանձն չառնել
Soupçonneux, կասկածոտ
Expérience, փորձառութիւն
Gens d'épée զինուորականք
Gens de robe, դատաւորք
Gens de lettres, գրագէտք
Accord, համաձայնութիւն
S'accomoder, յարմարիլ
Infirme, հիւանդոտ
Gagner sa vie, ապրուստը շահիլ
Induire en erreur, սխալեցնել
Ascension, ելք
Situation, դիրք
Verjus, ազոխ
Envahir, պաշարել, բռնանալ
Souverain, վեհապետ
Czar, ցար (Ռուսիոյ կայսր)
Schah (ւռ), շահ (Թագաւոր Պարսից)
Mikado, իշխան (Ճափոնիոյ)
Bain, բաղնիք
Se chausser, տրեխաւորիլ
Sabot, փայտեղէն սանդալ (Նալըն)
Suite, շարք
Traîner, քաշել
Bagage, կահ կարասիք
Déposer, իջեցնել, պարպել
Compartiment fumeur, խուց՝ ուր ներելի է ծխել

Montant, զառիվեր. — բուն (շարժական սանդուղի երկու կողմի փայտերը)
Échelle, շարժական սանդուղ
Plier, ծռել
Pliant, ծալածոյ աթոռ
En toute hâte, արտօրանօք
Courant, հոսանք
En arrière, ետ ետ
Revenant, հոգեգէշ
But, նպատակ
Manquer, փախցնել
Frapper, ուշադրութիւն գրաւել
Parcours, ճամբայ

Պրուսա, Brousse
Յիշատակարան, monument (*m.*)
Մզկիթ, mosquée (*f.*)
Դամբան, tombeau (*m.*)
Վաճառականական, commercial
Կեդրոն, centre (*m.*)
Մշակութիւն, culture (*f.*)
Բանդակ, confiture (*f.*)
Արտածել, exporter
Հանքային ջուր, eau minérale
Բաղնիք, établissement (*m.*) balnéaire
Կազմակերպել, organiser
Յարմարիլ, convenir
Մանաւանդ, surtout
Յօդացաւ, affection rhumatismale
Կցել, relier
Փիւնիկեցի, Phénicien
Ժուժկալել, s'abstenir
Պահել (ծածկել), cacher

XIII

S'imaginer, երեւակայել
Nuire, վնասել
Se complaire, հաճոյք զգալ. — պանծալ
Se déplaire, դժկամակիլ, չսիրել
S'arroger, յինքն կորզել
Droit, իրաւունք
Exorbitant, տարապայման
Plaisant, զուարճալի, հաճոյական
Curieux, հետաքրքրաշարժ
Glissant, սահուն, լպիրծ
Être surpris, բռնուիլ (անդրեւի, եւայլն)
Maigre, նիհար, անճարպ
Maigrir, նիհարնալ, նիհարցնել
Rengraisser, նորէն գիրնալ
Rôti, խորոված միս
Graisse, ճարպ
Courir le risque de . . . վտանգին մէջ ըլլալ
A l'égard de . . . նկատմամբ,
Arche, տապան [հանդէպ
Noé, Նոյ
Faîte, կատար, գագաթ
Parvenu, չեռս
Reçu, ընկալագիր
Retenir, վար դնել
Retenue, արգելան (դպրոցական
Peser, կշռել [պատիժ)
Découvrir, բանալ. — գտնել
Prise, պտղունց
Tabatière, ընչադեղոց
Vendre à la criée, աճուրդով ծախել
Lièvre, նապաստակ
Rôle, դեր
S'y prendre, վարուիլ
Se renverser, կռնակի վրայ պառկիլ
Fauteuil, Թիկնաթոռ
Faire mine, կերպարանել, ձեւացնել
Pourboire, ձեռնածիր
Dialogué, խօսակցութեան ձեւով
Plainte, ողբ
Au voleur, գող կայ, գողը բռնեցէք
Meurtrier, մարդասպան
Coquin, ստահակ, խաբեբայ
Ignorer, անգիտանալ
Priver, զրկել
N'en pouvoir plus, չկարենալ տոկալ
Se mourir, մեռնելու վրայ ըլլալ
Enterrer, Թաղել
Ressusciter, ողջնցնել
Se mettre à . . . սկսիլ
Potence, կախաղան
Bourreau, դահիճ
Brocard, խոցոտիչ խօսքեր
A votre sujet, ձեր մասին
Ravi, շատ ուրախ
Conte, առասպել
Lésine, կծծութիւն
Imprimer, տպագրել
Almanach, օրացոյց
Particulier, յատուկ, մասնաւոր
Quatre-temps, չորս եղանակներու ծոմ (կաթոլիկներու մէջ)
Vigile, նախատօնակ
Profiter, օգուտ քաղել
Jeûne, ծոմ
Votre monde, ձեր մարդիկը, սպասաւորները
Valet, սպասաւոր
Assigner, դատի հրաւիրել

Gigot, բարձ (պոչ)
Cocher, կառավար
Obscurité, մթութիւն
Fable, առակ
Risée, ծաղր, ծանակ

Անձաւ, grotte (*f.*)
Կուշտ, flanc (*m.*)
Հօտ, troupeau (*m.*)
Տխեղծ, chétif
Նուիրել, offrir
Նուիրել (խնամք), consacrer
Անմատչելի, inaccessible
Խնայող, économe
Խնայողութիւն, économie
Ուղղել, adresser
Ապահովել, assurer
Եկամուտ, rente (*f.*)
Նաւավար, batelier
Մօտալուտ, imminent
Գաւազեղ, loge (*f.*)
Գերազանցել, surpasser
Լուրջ, sérieux
Հակամիտութիւն, penchant
Գձուձ, bas, vil, abject
Տանիլ, porter
Տանիլ (առաջնորդել), conduire

XIV

Plus . . . plus, որչափ . . . այնքան աւելի . . .
Bêtail, պաճար
Oeil-de-bœuf, բոլորշի պատուհան
Ail, սխտոր
Empeser, շոհել
Empois, շոհ
Amidon, նշաստակ
Savetier, կարուակ
Guéridon, չահակալ
Commode, հեշտադարան
Crédence, սեղան՝ որուն վրայ կը դնեն գաւաթները, անօթները, եւլն.
Rire à gorge déployée, կոկորդալի խնդալ

Արդուկ, fer à repasser
Արդկում, repassage
Արդկել, repasser
Ձերմակեղէն, linge
Կարկտել, raccomoder
Դիզել, disposer en tas
Յաջորդ օրը, le lendemain
Ծալք, pli (*m.*)
Քուրջ, chiffon (*m.*)
Փորձել, essayer
Սէր, affection
Քաջալերել, encourager
Գիտելիք, connaissances (*f.*)
Անճարպ, maigre

XV

Distance, հեռաւորութիւն
Bonhomme, պարզամիտ
Gentilhomme, ազնուական
Arc-en-ciel, ծիրանի գօտի
Timbre-poste, Թղթադրոշմ
Exiger, պահանջել
Météore, օդերեւոյթ
Débit, վաճառում [նակ
Morte-saison, անշահաբեր ժամա-

Mammifère, կաթնատու
Nocturne, գիշերաթռիչ
Aile, թեւ
Membraneux, թաղանթային
Ressembler, նմանիլ
Cognée, կացին
Subsister, ապրիլ
Gagne-pain, օրապահիկը շահեցնող գործի [դուրս
En sus de . . . աւելի քան . . . ,
Prix convenu, սակարկուած գին
Propos, անոտի խօսքեր
Public, հասարակութիւն, ժողովուրդ
Qu'en-dira-t-on, ժողովուրդի խօսք. կարծիք
Tire-bouchon, խցահան գործի
Déboucher, բանալ, խիցը հանել
Avis, ազդարարութիւն
Nomination, անուանումն, կարգումն (պաշտօն)
Notifier, ծանուցանել (պաշտօնա-
Parcourir, աչքէ անցնել [պէս)
Article de tête, գլխաւոր յօդուած
Collaborateur, աշխատակից
Facteur, նամակաբաշխ
Lettre chargée, արժանագրուած նամակ
Avoir toute la peine du monde à . . . { մեծ դժուարութիւններով (ընել բան մը)
Déchiffrer, բակել, հանել, կարդալ (գէշ գիրը)
Griffonnage, գէշ, անընթեռնլի գիր
Accuser réception, ստացած ըլլալը յայտնել
Missive, նամակ
Levée, թղթաժողով (նամակատուփին մէջէն նամակները ժողվել)
Colporter, ébruiter, { լուր
Corner, trompeter une nou- { մը
Crier sur les toits [velle { տարածել, հրապարակել
Le bruit court que . . . զրոյց կը պտըտի թէ . . . [պէս
Suspendre, դադրեցնել (առժամա-
On dit, զրոյց, տարաձայնութիւն
Comme dit l'autre, ինչպէս կ'ըսէ առածը
Il faut attendre le boiteux { պէտք է սպասել որ լուրը
Échouer, չաջողիլ [ատուգուի
Couronner, պսակել
Il est né coiffé, il est le fils de la pouble blanche { բաղդաւոր ծնած է
Féliciter, շնորհաւորել

Անպաշտօնական, officieux
Յաղթանակ, triomphe (*m.*)
Հաստատել, confirmer
Ապացոյց, preuve (*f.*)
Զարթուցիչ ժամացոյց, réveille-matin
Ցայգածաղիկ, belle-de-nuit [tin
Դէղձափ, contrepoison
Ամոքել, atténuer
Ազդեցութիւն, effet
Բարբանչք, sornette
Հրաշակերտ, chef-d'œuvre (լե. *m.*)
Ամարանոց, maison de campagne, villa
Մուրհակ, acte [villa
Պաշտօնեայ, employé
Կամուրջ, pont (*m.*)
Շփացնել, gâter

XVI

Promouvoir, պաշտօնը, աստիճանը բարձրացնել
Se barbouiller, երեսը աղտոտել
Quittance, ընկալագիր
Applaudir, ծափահարել
Valoir la peine, յոգնութիւնը արժէ
Pal, ցից
Oiseau-mouche, թռչնաճանճ
Ciel-de-lit, անկողնի ձեղուն
Abat-jour, լուսամփոփ
Oeil-de-serpent, օձակն
Héroïne, դիւցազնուհի
Taureau, ցուլ
Impératrice, կայսրուհի
Couturière, tailleuse, դերձակուհի
Introduire, մտցնել, *n.* introduction
Résultat, արդիւնք
Exhaler, բուրել, *n.* exhalaison
Omettre, զանց առնել, *n.* omission
Digérer, մարսել, *n.* digestion
Blancheur, ճերմկութիւն
Tiédeur, գաղջութիւն
Actualité, այժմէութիւն
Authenticité, վաւերականութիւն
Porosité, ծակոտկէնութիւն
Pommeraie, խնձորուտ
Menotte, թաթիկ
Turbulence, անհանդարտութիւն
Teinte, գոյն
Doré, ոսկեփայլ
Vendange, այգեկութ
Grappe, ողկոյզ
Presser, ճնշել
Moût, քաղցու (ւէբօ)
Faire la moue, շրթունքը ծռկտել
Tremper, թրջել

XVII

Bienfaisance, բարեգործութիւն
Farine, ալիւր
Marron, մեծ շագանակ (Պոլսոյ էսքիշէհիր)
Verbalement, բերանացի
Constituer, կազմել
Diction, կարդացուած, ասացուած
Indicible, անասելի, անճառ
Mentionner, յիշել
Susdit, վերոյիշեալ
D'avance, առաջուց
Affirmer, հաստատել
Au fur et à mesure, հետզհետէ
Véridique, ճշմարտախօս
Aquatique, ջրային
Fontaine, աղբիւր
Robinet (*m.*), ծորակ
S'élancer, խոյանալ
Jaillir, ցայտել
Brasero, կրակարան
Étincelle, կայծ
Un bec (de gaz), պատրուգակալ
Détremper, թրջել, կակուղցնել ջուրի մէջ
Baromètre, ծանրաչափ
Bêcher, բահել
Ondée, ծօն
Giboulée, յանկարծական եւ վազանցուկ անձրեւ
Précepte, պատուէր

Խօսակցութիւն, dialogue

Մարել, éteindre
Հրդեհ, incendie
Փոխանակ, au lieu de . . .
Թթուածին, oxygène
Ջրածին, hydrogène
Այրելի, combustible
Արդ (ուրեմն), or
Տարբաղադրել, décomposer
Կաթիլ, goutte
Դարբնոց, forge (*f.*)
Հրդեհի ջրհան, pompe (*f.*) à incendie
Արձակել, lancer
Թափանցել, pénétrer
Դիմել, s'adresser
Պատճառ, cause (*f.*)
Անարդարութիւն, injustice (*f.*)
Յանցաւոր, coupable
Ամբաստանել, accuser
Շնորհել, accorder
Սկահակ, tasse (*f.*)
Հողմաղացք, moulin (*m.*) à vent
Սոխ, oignon (օնեօն)
Խոտ, foin
Ապրանք, marchandise
Հազար, laitue romaine
Աղցան, salade (*f.*)

XVIII

Spectateur, հանդիսատես
Avarier, վնասել
Expédier, ղրկել
Catalogue, ցուցակ
S'adjoindre (ընկեր) առնել
Associé, ընկեր
Exercer, ի գործ դնել
Profession, արհեստ
Échantillon, տոզին, նմոյշ
Référence, տեղեկութիւն (վարքին վրայ)
Il est gêné, նեղն է
Banquier, սեղանաւոր
Raisonnable, modéré, չափաւոր (գին)
Avantageux, շահաւոր
Proposition, առաջարկ
Accepter, ընդունիլ

Զեղչ, escompte (*m.*)
Յանձնարարութիւն, commande (*f.*)
Հետեւաբար, par conséquent, et partant
Պուրակ, bocage, bosquet

XIX

Obstacle, խոչընդոտ
Castor, կուղբ
Ambassadeur, դեսպան
Diffamer, անուանարկել
Buisson, մացառ
Vanter, գովել
Déprécier, տժգնել, վար զարնել
Se régénérer, նորէն բուսնիլ
Remords, խղճի խայթ
Ambition, փառասիրութիւն
Préfet, գաւառապետ (Ֆրանսայի մէջ)
Département, գաւառ (Ֆրանսայի մէջ)
Approbation, հաւանութիւն
Candeur միամտութիւն
Innocence, անմեղութիւն
Dupe, խաբուած
Glace, մեծ հայելի
Cataracte, ջրվէժ

Isthme, պարանոց
Pyramide, բուրգ
Oasis (օազիս), ովասիս
Lagune, սակաւանխատ ծովակ
Glacier, սառնակոյտ (լեռներու վրայ)
Fidèle, հաւատացեալ
Exercice, հրահանգ (կրօնից)
Religion, կրօնք
Ministre, պաշտօնեայ
Populeux, բազմամարդ
Faubourien, արուարձական
En gros, մեծաքանակ
En détail, փոքրաքանակ
Déteindre, գոյնը նետել
Origine, ծագում
Végétal, բուսական
Gaude, ալաժահրի (բոյա. ճէհրէ)
Indigo, լեղակ (չիւիտ)
Orseille, ռոկեղ (բոյա)
Orcanette, խարի (բոյա, հավա ճիվա քէօքէ)
Sommaire, համառօտ
Texte, բնագիր

Ադրիանուպոլիս, Andrinople, Andrianople
Սելանիկ, Salonique
Բացառիկ, exceptionnel
Կարեւորութիւն, importance (*f.*)
Վաճառականական, commercial
Զինուորական, militaire
Ներկոց, teinturerie
Մթերանոց, dépôt (*m.*)
Ծոց, golfe (*m.*)
Խորը, au fond de . . .
Ազգ, nation (*f.*)
Հիւպատոս, consul
Կանեփ, chanvre (*m.*)
Հունտ, graine (*f.*)
Վուշ, lin (*m.*)
Մանարան, filature

XX

Spécial, մասնաւոր
Rempailler, (աթոռը) յարդով հիւսել
Rembourrer, մազով լեցնել (թիկնաթոռ, եւլն.)
Moucher, ճրագին քիթը առնել
Repasser, affûter, սրել
Rincer, ցօղուել
Mastiquer, փակցնել
Crépir, ծեփել
Ressemeler (գուլպային, կօշիկին ներբանը նորոգել)
Rapiécer, ravauder, կարկտել
Collerette, տեսակ մը օձիք (կանանց)
Carder, գզել
Ourler, խծպել
Enfiler, թել անցնել
Éplucher, ստըկել
Égrener, հատիկ հատիկ ընել
Groseille, հաղարջ
Écarquiller, բանալ (աչք, սրունք)
Empaqueter, ծրարել
*Hardes, ձորձմոյկ
Attiser, հրահրել
Forer, փորել (հոր)
Acception, առում, իմաստ
Conforme, համաձայն
Exact, ճիշդ
S'adapter, պատշաճիլ
A son tour, ինքն ալ

Prouver, ապացուցանել
Susceptible, ընդունակ, ենթակայ
Lever le plan, յատակագիծը հանել
Debout, ոտքի վրայ կեցած
Se tenir en chien de fusil, կծկտիլ
*Hausser, բարձրացնել
*Hanche, զիստ [ճճելով
Les bras ballants, բազուկները ճօ-
Les bras croisés, թեւերը խաչաձեւ
Inculte, անմշակ [ծալլած
En friche, խոպան
Célibataire, garçon, ամուրի
Vendre, céder au prix coûtant, արժէզրնով ծախել
Ambulant, շրջուն
Comptant, կանխիկ
A crédit, ապառիկ
Étrenner, առաջին անգամ գնել («էթրէնէ»)
Cour, արքունիք
Tracas, ժխոր
Asile, օթեւան
Bien achalandé, շատ յաճախորդ ու- [նեցող
Tourmenter, տանջել
Lorgner, աչք տնկել
Enclos, ցանկապատ
Renoncer, հրաժարիլ
Rétrécir, նեղցնել
Masquer, ծածկել
Avenue, ճանապարհ
Bâtiment, շէնք
Intendant, վերակացու
Du tout, բնաւ
Entendre, ուզել, պահանջել
Prendre garde, զգուշանալ, միտ [դնել
Refus, մերժում
Effronté, անպատկառ

Scandale, գայթակղութիւն
Mander, կանչել, բերել տալ
S'obstiner, persister, յամառիլ
Têtu, entêté, յամառ
Ducat, տեսակ մը ոսկեդրամ, 5, 6, 10 եւ 12 ֆրանք արժողութեամբ
Malaisément, դժուարաւ
Résister, դէմ դնել
Humeur, բարկութիւն
Par l'humeur emporté, զայրացած
Parbleu! բա՛րէ
Engager, յորդորել
Monarque, թագաւոր
Caprice, քմահաճոյք
Courtisan, պալատական
Réplique, պատասխան

Արդարամտութիւն, intégrité
Խալիփա, kalife (*m.*)
Գահիրէ, Le Caire
Տեղակալ, lieutenant
Բարկանալ, s'irriter
Կալուած, propriété (*f.*)
Արժէք, valeur (*f.*)
Գետին, terrain (*m.*)
Ժառանգութիւն, héritage
Երդուընցնել, faire jurer
Պատգամաւոր, messager
Կարծիք, avis
Պատահմամբ, par hasard
Թաթխել, tremper
Գօտի, ceinture
Ոսկրոտի, ossements
Ճերմկնալ, blanchir
Շեղ, oblique
Գիծ, ligne
Գծել, tracer
Իմ կողմանէ, de ma part

Կառավարիչ, gouverneur
Իմաստ, sens
Գոչել, s'écrier
Ճշմարտութիւն, vérité (*f.*)
Խարդախութիւն, fraude (*f.*)
Երախտագիտութիւն, reconnaissan- [ce (*f.*)
Տգէտ, ignorant
Վհուկ, sorcier
Տպագրութիւն, typographie (*f.*)
Կուդենպերկ, Gutenberg
Գիւտ, invention

XXI

Blouse, սուկան (գործաւորի զգեստ)
Veste, ներքնակ
Coquet, պչրասէր
Ras, մօտ գերծուած
Pareil, նման
Bellot, սիրուն
Profès, ուխտեալ
Révélateur, երեւան հանող
Bref, կարճ
Hébreu, եբրայական
Air, եղանակ (երգի)
Populariser, ժողովրդականացնել
Naval, ծովային
Écho, արձագանգ
Final, վերջին
Son, շեշտ, ձայն
Colonial, գաղթականական
Amical, բարեկամական
Ombreux, հովանուտ
Méridional, հարաւային
Contrée, նահանգ
Muscle (*m.*), ջիղեր

Frontal, ճակտային
Dorsal, թիկնային
Cérébral, ուղեղային
Édenté, ատամնազուրկ
Pluvial, անձրեւային
Pluvieux, անձրեւոտ
Cutané, մորթային
Prescription, հրաման, պատուէր
Légal, օրինական
Spirituel, մտացի
Cérémonie (*f.*), արարողութիւն
Nuptial, հարսանեկան
Quotidien, հանապազօրեայ
Félin, կատուական
Race, ցեղ
Ivresse, գինովութիւն
Tintement, հնչիւն
Taverne, cabaret, գինետուն
Tablier, գոգնոց
Décoration, շքանշան
Traits, դիմագիծ
S'enluminer, կարմրնալ
Flotter, ծփալ
Avide, անյագ [խմել
Porter un toast, մէկուն կենացը
Brutal, անասնական, տմարդի
Insouciance, անհոգութիւն
Plus de prévisions, ո՛չ եւս գուշակութիւններ, յառաջատեսութիւններ
Pétiller, եռալ
Mousse, փրփուր
Franchir, կտրել անցնիլ
Tâche, գործ, սակ
Extase, հիացում
Entrecouper, ընդհատել
Rêve, երազ
Retentir, թնդալ

Grenier, վերնայարկ
Désolé, անապատացեալ, Թախծեալ
Foyer, տուն
Canin, շնական
Péché, մեղք
En flagrant délit, յանցանքը գոր-
ծուած պահուն
Tirer les vers du nez à qqn, մէկուն
բերնէն խօսք առնել
Gerçure, ճեղքուած
Hygiénique, առողջապահիկ
Vieux style, հին տումար
Quel quantième du mois { ամսուն
avons-nous? { քանին է
Faire la sourde oreille, սուտ խուլ
Funeste, աղիտաբեր [ըլլալ
Poison, Թոյն
Dégoût, պժգանք
Le jour de paye, վարձքի վճարման
Treille, արիշ [օր
Vider, պարպել
De guingois, ծուռ
Regagner, դառնալ
Geste, շարժում (մարմնոյ)
Vlan, բան
Choir, իյնալ
Lors, այն ատեն

Ցանցառ, clairsemé
Խախտուած, délabré
Ապաստանարան, refuge
Որջ, repaire (m.)
Փտիլ, pourrir
Ցնցոտաւոր, déguenillé
Ապականել, corrompre
Վարանիլ, hésiter à . . .
Կորանք, humiliation

Թօթուել, secouer
Արծաթադրամ, pièce d'argent
Ձեւացնել, affecter de . . .
Վիրաւորել, blesser
Տրամաբանել, raisonner
Քաղել (տեղեկութիւն), puiser, re-
cueillir [gnal (m.)
Նշան (ծափահարութեան, եւլն), si-
Թողուլ (պաշտօն, եւլն), quitter

XXII

Lieue, փարսախ
Barrière, փակոց
Unité, միութիւն
Unipersonnel, միադէմ
Duel, մենամարտ
Quintupler (քէ-էնդէ-բլէ), հնգա-
Semestre, վեց ամիս [պատկել
Huitaine, ութ օր
Grosse, տասներկու երկվեցեակ
Centenaire, հարիւրամեայ
Au cœur de l'hiver, ձմեռուան
մէջտեղը
Chœur, դաս (եկեղեցւոյ մէջ)
Imprimer, տպագրել
Presse, մամուլ
Niveau, մակարդակ
Mécanicien, մեքենագործ
Trait, պատմութիւն
Frottement, շփում [ցոյց
Savonnette, կափարիչաւոր ժամա-
Remontoir, առանց բանալիի լա-
րուող ժամացոյց
Réveil, զարթուցիչ ժամացոյց
S'aviser, մտաբերել

Ainsi de suite, այսպէս շարունա-
կաբար
Se réconcilier, հաշտուիլ

Մեքենայ, machine (f.)
Պղինձ, cuivre (m.)
Պողպատ, acier (m.)
Կարծր, dur
Ծախք, dépense (f.)
Գլխատել, décapiter
Թափառիլ, errer
Աքսորել, exiler

XXIII

Boussole, կողմնացոյց
Frayeur, սարսափ
Surmonter, յաղթել
Crotter, ցեխոտել
Sollicitude, հոգածութիւն
Maternel, մայրական
Suppléer, փոխանորդել
Être tout yeux { աչք ու ականջ կըտ-
tout oreilles { րած ըլլալ, մեծ ու-
շադրութեամբ մտիկ ընել, նայիլ
Protection, պաշտպանութիւն, կողմ-
նակցութիւն
Compter, ապաւինել
Faire de son mieux, ձեռքէն եկա-
Client, յաճախորդ [ծը ընել
Sous peu, քիչ ատենէն
Être flatté, շատ ուրախ ըլլալ
Nos prix défient toute { մէկը չկըր-
concurrence { նար մրցիլ
մեր գիներուն հետ
Défavorable, աննպաստ

Dépouiller le courrier, նամակները
կարդալ
Faire le courrier, նամակ գրել
Par l'entremise de . . . միջոցաւ
Représentant, ներկայացուցիչ
Cela nous est égal, փոյթ չէ, ամէնը
Coussin, բարձ [մէկ բան է
Fouetter, կոծել, ծեծել, զարնել
Bourdonner, դռնչիլ

Շղարշատեռ, tulle
Հակ, balle
Տեսակ, qualité
Հաստատել, confirmer
Յարաբերութիւն, relation
Խոյս տալ, éviter (v. t.)
Առաջարկել, proposer de . . .
Իրաւարարութիւն, arbitrage
Ենթարկել, soumettre

XXIV

Lugubre, սգոյ, տխրական
Cortège, հանդէս
Carrière, ասպարէզ
Vivacité, ուժգնութիւն
Langueur, նուաղութիւն
Physionomie, դէմք
De la sorte, այսպէս
Statuaire, արձանագործութիւն
Perfection, կատարելութիւն
Atteindre, հասնիլ
Époque, դարագլուխ
Éruption, հրաշնչութիւն
Volcan, հրաբուխ
Accoutumer, վարժեցնել

Ferme, ագարակ
Se résigner, յանձն առնել
Dominant, տիրող, գլխաւոր
Différer, տարբերիլ
*Hérissé, ցցուած
Sol, հող
Médiocre, դուզնաքեայ
Clairvoyant (sur . . .), քաջատես
Prodigue (de . . .), շռայլ
Vous ne sauriez être trop reconnaissants } որչափ ալ շատ երախտապարտ ըլլաք նորէն քիչ է
Éducation, դաստիարակութիւն
Assidu auprès de qqn. ցանկորդեալ, միշտ մէկուն քով գտնուող
Assidu à qqch. մշտաջան
Précoce, կանխահաս
Stagnant (ստակնան), կայուն
Calcaire, կրային
Tinctorial, ներկագործական
Proverbial, առակի կարգ անցած
Lueur, լոյս, նշոյլ
Aube, արշալոյս
Orient, արեւելք
Animation, ոգեւորութիւն
Toilette, արդուզարդ
Coup d'œil, ակնարկ
Barboter, կտուցով ջուրը յուզել
Coque, խեցեայ
Cendre, մոխիր

XXV

Propre, յատկանիշ
Siège, աթոռ
Carré, ածու
Greffer, պատուաստել
Arrosoir, ցնցուղ
Date, թուական
Rédiger, խմբագրել
Surmener, չարաչար յոգնեցնել
Imprudence, անխոհեմութիւն
Être en nage, քրտինք կտրած ըլլալ
A ce sujet, այս մասին

Առողջաբանութիւն, hygiène
Զովանալ, se rafraîchir
Ենթարկել, exposer
Ծխել, fumer
Ծուխ, fumée (*f.*)
Ատամնաւորութիւն, dentition
Եղծանել, compromettre
Յառաջ բերել (գրգռել), provoquer
Սրտի խառնուք, nausée
Աղետալի, désastreux
Թունաւորել, empoisonner
Անդամալուծել, paralyser
Բառնալ, enlever
Թքնել, cracher
Թուք, salive (*f.*)
Պարունակել, contenir
Անհրաժեշտ, indispensable
Զարգացում, développement
Անարժան, indigne (de . . .)
Ժողվել, amasser
Խստասիրտ, dur
Քաշուիլ, rétrécir
Խօսք հասկցնել, faire entendre raison
Փակցնել, coller

XXVI

Rocher, ժայռ
Veilleuse, լուսակալ (Էտօրէ, Լաֆոնթէնէ)
Consommer, սպառել
Appréciable, զգալի
Legs, կտակ
Créance, պահանջք
Faire part, ծանուցանել
Décès, մահ
Reposer, հիմնուած ըլլալ
Solvabilité, վճարելու կարողութիւն
Établissement, հաստատութիւն, տուն
Émettre, հրապարակ հանել
Mark, Բրուսիական դրամ, արժէք 1 ֆր. 10 սանդ. [շիլին
Couronne, անգղ. դրամ, արժէք 5
Pfennig, գերման. դրամ, արժէք $1\,^1/_4$ սանդիմ
Florin, աւստրիական դրամ
Kreutzer, գերմ. դրամ. $^1/_{60}$ ֆլօրէն (ֆիօրին)
Livre sterling, անգղ. ոսկեդրամ
Schelling, անգղ. դրամ. $^1/_{20}$ ստեռլին, $^1/_5$ քուռօն, $^1/_2$ ֆլօրէն, 12 բէնս. 1 ֆր. 25 սանդիմ
Penny, անգղ. դրամ. արժէք գրեթէ 10 սանդիմ
Farthing (ֆարթինկ), անգղ. դրամ. $^1/_{960}$ ստէրլին. $^1/_4$ բէննի, 2 սանդիմէն քիչ մը աւելի
Rouble, ռուսական դրամ. 3 ֆր. 92 սանդ. 3 ֆր. 81 սանդիմ եւ 1 ֆր. 13 սանդիմ արժողութեամբ
Kopeck, ռուսական դրամ $^1/_{100}$ ոսկի ռուպլի. գրեթէ 4 սանդիմ
Dollar, ամերիկեան դրամ 5 ֆր. 31 սանդ. եւ 5 ֆր. 19 սանդիմ արժողութեամբ

Տրտմիլ, S'attrister, se désoler
Հաղորդել, communiquer
Պարտապահանջ, créancier
Բանտարկել, emprisonner
Սպառնալ, menacer (de . . .)
Երկնաւոր, céleste
Հառաչ, sanglot, soupir
Ողբ, plainte
Հոգին փչել, expirer
Հաստարկղ, coffre-fort (*m.*)
Արժանաւոր, digne
Մեռելակառք, corbillard (*m.*)
Յուղարկաւորութիւն, funérailles, obsèques
Շուք, pompe (*f.*)
Երեւակայելի, imaginable
Հոյակապ, somptueux
Դամբարան, tombeau (*m.*)
Կառուցանել, élever
Տապանագիր, épitaphe (*f.*)
Ապագայ սերունդ, génération future
Ցուցակ, liste (*f.*)
Գլխաւոր բան, essentiel
Կտակ, testament (*m.*)
Կտակել, léguer
Սրիկայ, gamin
Կորսուէ, va-t'en !
Անզգամ, coquin
Յստակութիւն, clarté (*f.*)
Լպրշութիւն, insolence
Ճարպ, graisse (*f.*)
Հեղինակ, auteur
Շնչել, respirer

Գուռ, abreuvoir
Լուսանցք, marge
Ծանօթագրութիւն, annotation

XXVII

Précis, ճիշդ
Couramment, դիւրաւ, ջուրի պէս (կարդալ)
Distinctement, որոշ կերպով
Résumer, ամփոփել
Succinctement, համառօտ կերպով
Instamment, ծախանձագին
Carrément, բացէ՛ի բաց
Avouer, խոստովանիլ
Ingénument, միամտօրէն
Hermétiquement, ամրափակ
De travers, ծուռ ծուռ
A l'improviste, յանկարծուստ
A reculons, յետսերեւակի
De longue main, երկար ատենէ
En bloc, միահաւոյն [ի վեր
A la légère, թեթեւամտութեամբ
A l'amiable, բարեկամաբար
A vau-l'eau, գետ ի վար
Trinquer, բաժակները ընդհարել
A la ronde, կարգաւ, մէկզմէկու ետեւէ
En vrac, խառն ի խուռն
La mer est grosse, moutonneuse, houleuse } ծովը յուզեալ է [կայ
Ouate, աղէկ տեսակ բամպակ, վադ-
Article, ապրանք

Տրապիզոն, Trébizonde
Բերիա, Alep
Բանուկ, fréquenté
Ապրոյթ, sûr
Տրապիզ, trapèze (*m.*)
Եփրատ, Euphrate
Դխտոր, noix de galle
Ջրմուղ, aqueduc (*m.*)

XXVIII

Appréhender, վախնալ
Redouter, շատ վախնալ
Se défier, կասկածիլ
Contester, ուրանալ
Désespérer, յուսահատիլ
Disconvenir, հակառակիլ, ուրանալ
Rembourser, վճարել
Effet, տոմսակ
En connaissance de cause, իբրեւ իրազէկ ոք
Déloyal, ապօրէն
Clientèle, յաճախորդք
Chevalier d'industrie, խարդախ
Marchander, սակարկել
Surfaire, աւելի գին պահանջել
Carte, խորհակացուցակ
Rosbif, եզի միսի խորոված
Saignant, արիւնը վրան
Moutarde, մանանեխ
Tenir à qqch. բանի մը յարած՝ ըլլալ

Ուլունք, perles fausses
Պատուական, honorée (*f.*)
Գործարանաւոր, organique

ՆԻՒԹԵՐՈՒՆ ՅԱՆԿԸ

(Թուանշաններէրը էջերը կը ներկայացնեն)

ԴԵՐԱՆԱՆՈՒԹԻՒՆ

ԲԱՑ

Սահմ. ներկայի գործածութիւն 12
Սահմ. անկատարի գործածութիւն 15
Անց. որոշեալի և անորոշի գործածութիւն 19
Անց. յառաջագոյնի և Սահմ. գերակատարի գործած. . . . 24
Ապառնիի գործածութիւն 28
Թեականի գործածութիւն 33
Հրամայականի գործածութիւն 38
Ստորադասականի գործածութիւն . . . . . 43, 49—50
Ընդ. անցեալ . . . . . 53, 58, 65, 70, 76, 81—82
Շեշտուած խօսքեր 91
Բային համաձայնութիւնը տէր բայիին հետ 96, 101
Բային խնդիրները 106
Նախադասութիւն 7
Կիտադրութիւն 10

ՅՕԴ

Անորոշ յօդ 16, 20
Որոշիչ յօդ 24, 29, 34, 39, 45

ԳՈՅԱԿԱՆ

Արական սեռ 53
Իգական սեռ 58
Gens ի սեռը 66
Quelque chose ի, autre chose ի, grand'chose ի սեռը . . . 71
Գոյականներու յոգնակին 77
Բարդ բառերու յոգնակին 82
Գոյականի խնդիր 92

ԱԾԱԿԱՆ

Որակ. ածականներու համաձայն.— Բարդ ածակ.— Մակբայաբ. գործածուած ածականներ 114
Demi, feu, nu, թուական ածականներու համաձայն. 121—122
Même, quelque, tout ի համաձայնութիւն . . . . . 126—127

ԴԵՐԱՆՈՒՆ

Անձնական դերանուն (համաձայնութիւն) 135
Ցուցական դերանուն (համաձայնութիւն) 139
Ցարաբերական դերանուն (համաձայնութիւն) 140

ՄԱԿԲԱՅ (համաձայնութիւն) 145, 151

ՀՐԱՀԱՆԳ

Պզտիկ այծարածը 12
Հաւերն օգտակար անասուններ են 17
Տղաք, գբասիրտ եղէք 21
Մարմնոյն մասերը 25
Ցնորական մտածմունք 29
Եւրոպական և Ասիական Թուրքիա 35
Նամակները 40
Ալքոլամոլութիւն 45
Այծին դատաստանը 54
Նամակ 59
Պուբսա 67
Այծարածը 72
Արդկում 78
Նամակ 83
Ջուր 92
Վաճառականական նամակները 98, 99, 128, 129, 153, 154
Աղրիանուպոլիս. — Սելանիկ 102, 103
Էօմէր խալիփային արդարամտութիւնը 108
Զգաստացեալ մեղաւոր մը 115
Սիրտ 123
Աղիւարդները 123
Առողջաբանութեան երեք դաս 136
Ժառանգութիւն մը 141
Տրապիզոն. — Բերիա 148

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ 13, 17, 22, 26, 30, 36, 41, 46, 52 (homonymes), 55, 57, 60—63, 67—68, 73—74, 79—80, 85—86, 87—90, 90—91 (homonymes), 93—95, 99, 103, 109, 117, 124, 129, 131, 132, 133, 134 (homonymes), 137, 143, 149, 155

ԼԵԶՈՒԻ 14, 18, 23, 27, 32, 37, 42, 47, 56, 63, 69, 74, 80, 86, 95, 100, 104—105, 110—111, 118, 125, 130, 138, 144, 150, 156

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

Le poirier et le cerisier 15
L'oiseau et le poisson 19
Reproduction du texte 23
Soins relatifs à la tête, aux dents, aux oreilles, aux mains 27
Sujet d'imagination 32
Constantinople 38
Lettre à un médecin 43
La cruche 57
Les deux voyageurs 63
Uu voyage par terre 70
Double leçon 74
Lettre à une amie 81
Lettre à un ami 87
Lettres commerciales 101, 131, 156
Description 105
Le meunier Sans-Souci 111
L'alcool 119
Les membres du corps humain 126
Lettre à un camarade 139
Réponses à des questions (Instruction civique) 145
Principaux ports marchands de la Turquie d'Europe et de la Turquie d'Asie 150

ԾԱՏԿԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ 18, 23, 31, 42, 47, 125, 134, 137, 144

ԸՆԹԵՐՑՈՒԱԾՔ (դասարանին մէջ)

La laitière et le pot au lait	32
Les deux voyageurs	64
Plaintes d'un avare qui a perdu son trésor	75
Un avare	76
Le meunier Sans-Souci	112
L'ivresse	119
Jean l'ivrogne	120

ԲԱՂ

Մասնական	50, 87, 131
Ընդհանուր	157—178

ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տող	
10	19	*օրինակին մէջ, փոխանակ նախ ստորադաս նախադասութիւնը դրուելու, գլխաւոր նախադասութիւնը դրուած է։*
25	14	jusque *ին* e*ն կը կրճատուի ձայնաւորի մը առջեւ։*
32	30	*տ՛է* à grand pas, *պյլ* à grands pas
33	4	*տ՛է* on, *պյլ* en
51	21	*տ՛է* exercises, *պյլ* exercices
144	10	*տ՛է* chacun, *պյլ* chacune

ԿԱՐԵՒՈՐ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եթէ օգտակար է *գծագրութեամբ* ներկայացնել տալ ուսանողներուն՝ դասագրքին մէջ պարունակուած հատուածները (հրահանգ, խմբագրութեան նիւթ, ընթերցուած)։ Աշակերտներն իրենք պիտի երեւակայեն մանրամասնութիւնները։ Ցետոյ իւրաքանչիւր աշակերտ իր արտադրութիւնը ֆրանսերէն լեզուով պիտի նկարագրէ ու բացատրէ՝ ի տես եւ ի լուր իր ընկերակիցներուն։ Փորձով տեսած եմ թէ որքան օգտակար է այս աշխատութիւն և որքան հաճելի՝ աշակերտներուն։ Ու յետոյ, միջոց մը աւելի է այն կեդրոնացման (concentration) դրութեան կիրառման՝ այնքան ջերմապէս յանձնարարուած իրաւամբ արդի մանկավարժներու կողմանէ։

ԿԱՐԵՒՈՐ ԱՋԴ

Ի մտոյ լոյս կը տեսնէ **Նոր դասագիրք Ֆրանսերէնէ ի հայ բարգմանութեան եւ զրուցաբանութեան** Բ. Տարի (Բարձրագոյն դասընթացք) անուն երկասիրութիւնս՝ որ գուգընթաց է *հիմնական նոր եղանակ ֆրանս. շարադրութեան* Բ. Տարիի։ Ամբողջ բարոյավեպ մը, խիստ սիրուն, արդիւնք ֆրանսացի նշանաւոր մատենագիր տիկնոջ մը ճարտար եւ գողտրիկ գրչին, պսակուած Ֆրանսական Ակադեմիաեն, մշակուած է այս հատորին մէջ՝ բարոյականի եւ նկարագրի կազմութեան, պիտանի ծանօթութեանց ստացման, զրուցատրութեան եւ քերականութեան տեսակէտներով։

2013 919

Հայաստանի Ազգային գրադարան
NL0432844